

# Սիոն

ԾՐ. ՏԱՐ-ՆՈՐ ԾՐՁԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱԼԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

1978  
1978

Ապրիլ - Յունիս  
April - June


Թիւ  
No.  
7-9

# S I O N


VOL. 52

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press  
Jerusalem



ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱԼԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ


1978	Յուլիո — Սեպտեմբեր	Թի. 7 - 9
1978	July — September	No. 7 - 9

# S I O N


VOL. 52

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY  
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press  
Jerusalem



## ՎԱՐԴԱՎԱՐ Եւ ՎԵՐՍՓՈԽՈՒԹԻՒՆ

Հայաստանեայց Առաք. Ս. Եկեղեցւոյ ամսանային եղանակին տօնուած զոյզ Տաղաւարներ, մէկը Թարբոր լերան վրայ տեսարանուած Քրիստոսի փառայեղ պայծառակերպութեան՝ իսկ միւսը Տիրամօր մարմինն իր Միածին Որդւոյն իսկ կողմէ երկինք հրաշապառում փոխադրութեան յիշատակը պանծ ացնող։

Հայց. Եկեղեցին է Քրիստոնէական Եկեղեցիներու մեծ ընտանիքին մէջ որ հաստատած է Տաղաւար տօներու գրութիւնը։ Եւ միակը՝ որ Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան դէպքի յիշատակութիւնը դասած տարւոյն կարևորագոյն տօներու շարքին։ Եւ ասիկա՝ որովհետեւ Այլակերպութիւնը հանդիսադրութիւնն է հոգևոր լոյսին, տօնը լոյսին՝ որուն ընդունարանը կրցաւ ընել իր հոգին, անօրինակ խանդով մը, Քրիստոնէութեան առաջին դարերէն սկսեալ։ Միակը նաև որ զայն կը տօնէ Օգոստոսի օէն (բոլոր այլ Եկեղեցիներու կողմէ ընդունուած թուականը տօնին) տարբեր օրուան մը մէջ ։ Ի հնումն, Քրիստոնէական Եկեղեցիները մեր Տիրոջ Այլակերպութեան յիշատակը կը կատարէին Մեծ Պահոց մէջ ինկող առաջին կիրակիին, յենած այն աւանդութեան վրայ թէ այդ դէպքը պատահած է Խաչելութենէն 40 օրեր առաջ։ Հայ Նրուսաղէմը մասամբ մը պահած է այդ աւանդութիւնը, Արտաքսան կիրակիին Ս. Յարութեան Տաճարին մէջ կատարուած թափօրի ընթացքին տօնին յատուկ Աւետարանական ընթերցուածներով և շարականներու երգեցողութեամբ։ Կ'արժէ նաև յիշել թէ կաթոլիկ Եկեղեցւոյ մէջ Մեծ Պահոց Երկրորդ կիրակիին Քրիստոսի Այլակերպութենէն խօսող հատուածն է որ կը կարգացուի իբրև

Ճաշու Աւետարան։ Հետզինետէ սակայն, նման կարենը դէպքի մը յիշատակին տօնախմբութիւնը խորթ համարելով Մեծ Պահոց յատուկ ապաշտուի ու ապաշխարութեան ողին ու մթնոլորտին, յարմար նկատուած է զայն տեղափոխել Ա. Խաչին նուիրուած մեծազոյն տօնէն - Խաչվերացէն (Տէ Անեպահքը) — 40 օրեր առաջ՝ որ է Օգոստոսի 6ին։ Այս կէտք յատակօրէն նշուած է մեր Եկեղեցւոյ Յայսմատուրքին մէջ՝ Մէնք առ ատեն մը ընդունած ենք այս կարգագրութիւնը։ Բայց երբ ճագաւար Տօներու դրութիւնը հաստառուած է, այդ թուականը իյնալով շատ մօտիկը յաջորդ՝ Ա. Կոյսի Վերափոխման Տաղաւարին (որ կը տօնուի Օգոստոսի 15ին կամ անոր մերձաւոր կիրակիին), և Տաղաւարներու յաջորդ օրերը Մեռելոց յիշառակին նուիրուած ըլլալուն՝ յարմար նկատուեցաւ զայն կապել Զօմանական հաշիւին, և, արուած ըլլալով — Հին թէ նոր Աւստի մէջ՝ խորհրդաւորութիւնը 7 թիւին, զայն տօնախմբել Հոգեգալուստէն եօթը շարաթներ ետք, որը ամենէն ուշը կընար իշնել միշտ Օգոստոսի առաջին օրը միայն։ (Կ'արժէ հոս յիշել թէ մար Եղիշեցւոյ հինք Տաղաւարներուն վրայ — Ենունդ, Զատիկ, Վարդապառ, Վերափոխում և Խաչվերաց — եթէ աւելցնելու ըլլանը Քրիստոնէական միւս երկու մնած տօները — Համբարձումը՝ իրք յիշատակը մեր Տիրոջ երկրուոր կեանքի վերջին դէպքին, և Հոգեգալուստը՝ իրք յիշատակը Ա. Հոգւոյն առաքեալներուն վրայ իշմամբ՝ Քրիստոնէական Եկեղեցւոյ հիմնադրութեան — կ'ունենանք նմանապէս 7 թիւը, 7 զիստաւոր տօները Եկեղեցւոյ։)

Մեր Եկեղեցին սակայն Յայսմատուրքի մէջ մինչև օրս կը յիշատակէ Օգոստոսի 6ը իրք և Տօն Պայծառակերպութեան Տեառն մերոյ Քիսուամ Քրիստոսի։ Իսկ մեր Օրացոյցին մէջ այդ օրուան դիմաց շանակուած է «Տարեմուտ բուն թուականին Հայոց»։ Ա. տիկա վերջամենաց յիշատակն է այն դարերուն՝ երբ նաւասարդեան տօներու աշխարհախումբ հանդիսութիւններով, իրախճանքներով Հայութիւնը կը տօնէր Ամանորը, իր պաշտամունքը մատուցանելով և Մայր ամենայն զգաստութեանց Անահիտ գիցուհիին, մանաւանդ Տարօնի ու Վասպուրականի մէջ։ Անկէ մնացած է նաև իրարու վրայ շուր սրբկելու սովորութիւնը։ Հեթանոսութիւն կը բուրէ նաև անունը տօնին՝ Վարդապառ, հաւանաբար յառաջ եկած չաստուածուհին արձանը վարդերով զարդարելու սովորութենէն։

Սաղիմական աւանդութիւնը Այլակերպութեան տօնին կտւպած է նաև պահապալութիւնը Ա. Քաղաքիս առաջին Եպիսկոպոսապետ Ա. Յակոբոս Տեառնեղոր։ Այդ պատճառաւ Հայ Երուսաղէմի համար ան ունի բացառիկ կարեւորութիւն։ Վարդապառի նախատօնակէն ետք կ'երգուին Առորքին նուիրուած շարականներ և Առորքին Այլը պարունակող մասունքը մէջ առեղ հանուելով՝ առարկայ կ'ըլլայ հաւատացեալներու երկիւդած պաշտամունքին։ Մինչ Տեառնեղոր

Աթոռը գարդարուած կ'ըլլայ այնպէս ինչպէս Դաւիթ մարդարէի և Յակոբոս Ճետոնեղրօր տօնի օրը : Նատ յաճախադէս է նաև որ Ս. Աթոռոյս Բնձայարանէն ընթացաւարտ Սարկաւազներ այդ մեծ տօնին օրը ընդունին քահանայական ձեռնադրութիւն և օծում :

Հայ ժողովուրդը միշտ ալ ունեցած է կարօտն ու պաշտամունքը լոյսին : Խրարու լծորդուած այս զոյզ զգացումները զի՞նքը շարունակ մղած են, իր պատմութեան խաւար դարերուն երկայնքովը, դէպի «աղրիւրը լոյսին» : Եւ տարօրինակ չէ որ ըլլար տռաշինը՝ աղդովին Քրիստոսի լոյսը ընդունով : Այդ լոյսով է որ կրցաւքալել անշեղ՝ տրհամարհելով անօրէն բռնակալներուն իր շուրջը դիզած խութերն ու մութերը : Ու այդ լոյսով է որ կրցաւ, իր հրաշակերտ պատմութեան ընթացքին, զեղարուեստի գտնագան բնաւագաւ զաւառներու մէջ՝ արձանադրել անհամար նուաճումներ :

\* \* \*

Վերափոխումը, միւս կողմէն, մեծագոյնն է Ս. Կոյս Մարիամի նուիրուած տօներուն : Անոր տօնախմբութիւնը մեր Եկեղեցոյ մէջ կը տարածուի 9 օրերու վրայ, ամէնօրեայ նախատօնակներով, աւելի նոյնիսկ քան Ս. Ծննդեան շրջանը (ութօրեայ) :

Վերափոխման տօնը, հիմնուած Քրիստոնէական Եկեղեցւոյ նախնական աւանդութեան վրայ, արժանաւորապէս սկսած է տօնուիլ մասնաւանդ Ե. զարէն ետք, երբ, 431 թուականին զումարուած Եվկեստի Ժողովը — որուն մասնակցող 200 հայրապեաներուն յիշաւակի տօնովը կը բացուի շարքը Վերափոխման հետ կապուած տօներուն — իր արժանավայել բարձրութեան վրայ զրաւ Ս. Կոյսը, զայն նկատելով վերազանցը բոլոր սուրբերուն : Հերետիկոսներ ի հնումն և Բողոքականներ վերջին քանի մը դարերուն ի զուր ջանացին մարդկութեան զերազանց կնոջ և մօր դիրքը նսեմացնել, ստուերուել :

Ս. Կոյսին նուիրուած աղօթքներն ու շարականները զոհարստեղծաղործութիւններ են և զեղեցկազոյնները մեր թէ այլ Ռւղղափուու Եկեղեցիներու աղօթքներուն և շարականներուն : Իսկ Ս. Կոյսէն ներշնչուած և արուեստի տարբեր բնագաւառներուն մէջ այդ ներշնչումով ստեղծաղործած արուեստապէտներու արտադրութիւնները — նկար, բանաստեղծութիւն, քանդակ — անհաշիւ են ու անզերազանցելի՝ իրենց հրապոյրին ու շքեղութեանը մէջ, զլուխողութեր՝ գարերուն դիմացող :

Ս. Կոյսի Վերափոխման տօնին Հայ ժողովուրդը կապած է, Միջին դարերէն սկսեալ, «Խաղողօրհնէք»ի արարողութիւնը : Ճիշդինչէս Տիրամայրը մարդկութեան պարզեած է Փրկիչը աշխարհի և այս վերջինը իր քաւչարար արեամբ պարզեած է կեանք և մեղաց


թողութիւն մարդկային ցեղին, նմանապէս Անոր սուրբ արեան խորհրդանիշը եղող և մեր Ս. Սեղաններուն վրայ պատարագութղ զինին ալ հիւթը ըլլալով խաղողին՝ պատշաճ համարուած է զոյն մասն աւոր արարողութեամբ մը օրհնել Աստուածամօր մեծագոյն տօնին, Յոյներ գայն կը կատարեն Քրիստոնի Այտեկերպութեան տօնին, իսկ Լատիններ չունին նմանօրինակ արարողութիւն։ Երաւազէմի մէջ, մեր եկեղեցին, Տնօրինական Սրբատեղիներու մէջ տիրող իրաւակարզին բերումով, մինչեւ օրս ստիպուած ըլլալով ընթանալ Հին Տոմարի համաձայն, սոյն արարողութիւնը կը կատարէ Վերափոխման տօնէն ընդհանրապէս երկու շաբաթներ առաջ (արրուած ըլլալով օր խաղողը հասունցած կ'ըլլայ արդէն Օգսսատոսի կիսուն), որ ընդհանրապէս կը զուգաղիսի ըստ նոր Տոմարի Վերափոխման կիրակին։ Կ'արժէ հոս յիշել թէ մեր Հայ-Կաթոլիկ եղայրները ևս պահած են բարի ու աւանդական այդ սովորութիւնը։

Հայ ժողովուրդը բացառիկ յարգանք ու պաշտամունք ունեցած է Աստուածամօր հանդէպ։ Վեհայ՝ Ս. Կոյսին անունովը օծուած մեր բազմաթիւ աղօթատուները և անոր տրուած բազմաթիւ ստորոգելիները՝ որոնցմով մկրտած է յաճախ անդամները իր իդական սեռին։ Իսկ մեր եկեղեցիներու բոլոր խորաններուն վրայ անպայման ներկայ է ան, իր Միածինը զիրկը սեղմած և մայրական զորովազութ ժպիտը դէմքին։

Վարդավառը եթէ տօնախմբութիւնն է Քրիստոնէութեան լոյսին, Վերափոխումը, միւս կողմէն, մեզի ցոյց կու տայ այդ լոյսով առաջնորդուած և այդ լոյսին հաւատքովը աշքերը փակած անհատին սպասող լուսեղէն ապագան, իբրև բնակիշը երկնային «լուսոյ կոյտններուն։

Լեցուինք մեր նախահայրերուն լոյս հաւատքով և լեցնենք մեր օրերը աստուածահաճոյ ու մարդկօգուտ արարքներով։

Գ. Ճ.



## Ա. ԳՐԱԿԱՆ

“ԲԱՐԵԽՈՍՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՑ”<sup>(\*)</sup>

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ա. ԱՍԽԱԳԻՏԵԼԻՔ ԱՍՏՈՒՄԱԾԵՌԻՆՉԻ ՄԱՍԻՆ

Ինչպէս ամէկն կրօնք ունի իր սրբազն գիրքը, այնպէս ալ Քրիստոնէութիւնը ունի իր Սրբազն Մատեանը, զոր Հայերս կը Կոչենք Աստվածաշունչ՝ ըստ Պօլսու առաքեալի խօսքին (Բ. Տիմ., Գ. 16): Իսկ Եւրոպացիք ընդհանրապէս կը կոչեն զայն Bible, որ Յունարէն biblos բառէն կու զայ և պարզապէս կը նշանակէ գիրք կոմ գրաւթիւն: Ուրեմն, Աստվածաշունչը Քրիստոնէութեան Սուրբ Գիրքը ըլլալով՝ կը պարաւնակէ մեր կրօնին սրբազն վարդապետութիւնները, հաւատքի մարդոց փորձառութիւնները և դարերու իմաստութիւնը:

Ս. Գիրքը կը բաղկանայ գլխաւոր կրկու մասերէ. — Հին կտակարան և Նոր կտակարան, Հին Ուխա կամ Նոր Ուխա: Աստված հին ժամանակ նախ Արքանամի հետ ուխտ կնքած էր, ապա Մոլոսէսի միջոցաւ այդ ուխտը նորոգած էր Խորայէլի ժողովուրդին հետ: Այդ պատճառաւ ալ կտակարան բառը երբեմն փոխանակուած է Ուխս բառված:

Աստվածաշունչ Մատեանը կը բաղկանայ 66 գիրքերէ: Հին կտակարանը կը պարաւնակէ 39 գիրքի, իսկ Նոր կտակարանը՝ 27 գիրքի: Այս 66 գիրքերը գրուած են 40ի մօտ հեղինակներու ձեռամբ և 1000—1500 տարիներու ընթացքին: Հին կտակարանը գրուած է Երրույիցիրէն լեզուով, իսկ Նորը՝ քիչ բա-

ցառութեամբ — Յունարէնով: Բայց այս գիրքերը իրարու մօտ գտլով, միութիւն մը, ամբողջութիւն մը կը կազմեն, զիրոր կը լրացնեն միութեամբ և ներդաշնակութեամբ: Այսպէս, Ծննդոց գիրքէն մինչև Յայտնութեան գիրքը, այսինքն՝ ակիզրէն մինչեւ վերջը, սոկելէն թել մը կայ ներշնչումի, որ բոլորը իրարու կապած և մէկ ու անբաժան գիրքի մը վերածած է:

Բ. ԱՍՏՈՒՄԱԾԵՌԻՆՉԸ ԻՐԵՒԶԵԱԼ ԳԻՐՔ

Ս. Գիրքը աստվածայայանութեան արձանագրութիւնը ըլլալով՝ գրուած է Սուրբ Հոգիի ներշնչումին ներքեւ: Այսպէս, Աստվածոյ սուրբ մարդիկը, այսինքն Ս. Գրոց հեղինակները, նախ Աստվածմէն ներշնչուեցան, և ապա այդ ներշնչումը իրենց մտքի և սրտի բայէն անցընելէ ետքը գրի առին զանոնք: Ուստի, ոչ թէ Ս. Գրոց իւրաքանչիւր բառը, այլ անոր վեհ գաղափարներն են ներշնչեալ: Ուրիշ խօսքով, Աստվածաշունչը աստվածային Գիրք մը ըլլալով հանդերձ՝ կը կրէ նաև ժարդարային մտքի գրոշմը: Այսպէս, Ս. Գիրքը որքան աստվածայայանութեան, նոյն քան ալ մարդկային կրօնական փորձառութեանց գիրք մըն է: Զմռռնանք անշուշտ, որ ժամանակի բմբանումին և գիտութեան լոյսովը գրուած է: Եւ անոր մէջ Աստված և մարդ իրարու հետ կը գործակցին: Իսկ ոմանք կը խորչին թէ Ս. Գիրքը երկնքի մէջ խմբագրաւելով՝ երկրի վրայ իջեցուած ըլլայ: ասոր համար, ներշնչումը կը նկատեն առաջին գիրքէն մինչեւ վերջին գիրքը, բառ առառ, կէտ առ կէտ, և այսպիսով՝ ներշնչումը առաջապէս կը հասկնան, իսկ ուրիշներ ալ կը կարծին թէ Աստված dictée ըրած (ուղղաւթիւն տուած) ըլլայ: Այս ահսութիւնները ճիշդ չեն կրնար ըլլալ շատ մը պատճառներով: Նախ, ինչպէս պիտի ենանենք, Ս. Գրոց մէջ կը հանդիպիինք տարբերութիւններու: Այն տաեն ինչպէս պիտի կրնանք զանազանել թէ ո՞ր իրարէս ներշնչեալ է և որը չէ, ինչ որ շատ մը գիտաբութիւններու դուռ կը բանայ:

(\*) Հաճայքով կը հրատարակենք Ս. Աթոռառու երիտասարդ Միարան և Մարտէլլի հագեւու հովիւ Տ. Վաչէ Մ. Վարդապետի պատրաստութեան մէջ եղաղ և Եմարեխօսութիւն Սրբաց խորագիրը կը ու գրքին ներածական բաժինը, իր ունեցած շահեկան բնոյթին համար:

Ասկէ զատ, մենք գիտենք թէ Աստուած մարդս օժտած է ազատ կամքով, իմացականութեամբ և զանազան չնորհներով ։ Ա. Գրոց հեղինակները Աստուածոյ յայտնութիւնը իրենց մէջ առնելով՝ իւրացուցած են զանոնք, և իրենց բոլոր չնորհները գործածելով և Ա. Հոգի ներգործութեամբ բաշխած են համայն մարդկութեան։

Նմանապէս երբ Աստուած իր Միամին Որդին աշխարհ պիտի զրկէր, Անոր մարդկային մարմինը երկնքի մէջ չկազմուեցաւ, և ոչ ալ հրեշտակներուն ձեռամբ տրուեցաւ Ա. Կոյս Մարիամին գոգը. այլ ամէնօրհնեալ Սրբունիէն է որ իրական մարմին առաւ. Այսպէս, մարդն ու Աստուած միացան, որուն միջացաւ Աստուածորդին մարմնացաւ. «Եւ Բանն (Logos) մարմին եղե» (Ցոհն., Ա. 14):

Ասկէ զատ, հեղինակներու փորձառութիւնները իրարմէ կը տարրերին. Ամէն մարդ ունի իր նախասիրութիւնը, տեսնելու ձեր, հղանակը. Այս բոլորը միանով՝ զանազանութիւններ կը ստեղծուին, հակառակ անոր որ նոյն Ա. Հոգին ներշնչումով գրուած են։

#### Գ. — ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՆ ԻՐԱՐՈՒ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԱՌԱՋՈՒԹԻՒՆԸ

Յաճախ լսած ենք և կը լսենք տակուին, թէ Հին Ռւխար պարզապէս Հրէից պատմութիւնն է, և ասոր համար ալ մենք պէտք չօւնինք անպայման ընդունելու զայն իրեն ներշնչեալ Ա. Գիրք. Մեզի համար միայն նոր կտակարանը կը բաւէ, անկէ գուրս ուրիշ գիրքի կարեռութիւն չենք տար և ոչ ալ կ'ընդունինք. Անշուշտ, երբ մարդկի մակերեսային ձեռվ կարդան Հին կտակարանը, անոր գրական արժեքը չտեսնելէն զատ՝ չեն ալ կրնար թափունցիլ անոր միջոցաւ եղած Աստուածոյ յայտնութեան։ Արդեօք նոյն այս մարդիկը գրական գլուխ-գործոց մը կարդալով, նոյն ձեռվ պիտի արտայայտուին. Զեմ կարծեր. Օրինակ, երբ մէկը կտական վիքթոր Հիւկոյի քթշուառները, պիտի ըսէ թէ Ֆրանսական յեղափոխութեան պատմութիւնն է. Իսկ Թոլոթոյի քառակարտմ և Խաղաղութիւնն վէտին կտա

Շէյքսփիրի աշխարհակաչակ թատրերգուն թեանց մասին արդեօք նոյնը պիտի կտրենա՞յ ըսկել։

Կրնայ արտաքնապէս, որոշ չափով մը ճիշդ եղած ըլլալ ըսուածը. Ստկայն, ինչպէս որ արուեստագէտին համար նիւթը միջոց մըն է, երբ ան նիւթ մը կ'առնէ, կը մշտէ, իր մաքին ու հոգիին բովէն կ'անցնէ և արուեստի զործի մը կը վերաբէ, և անով ալ իր մատծումները, իր գաղտփարները կը տարածէ, այսպէս ալ ան իր գործին չնորհիւ իր տեղական շըրշանակէն դուրս ելլելով՝ համայն մարդկութեան կը պատկանի. Ասոր համար ալ ըսուածէ, թէ արուեստագէտը հայրենիք չ'ունենար, որովհան համայն մարդկութեան կը պատկանի. Ուրիշ խօսքով, գլուխ-գործոց գիրք մը սրբան հետաքրքրութեամբ կը կարգացուի արուեստոգէտին ազգակիցներուն կողմէ, նոյնքան և աւելի ևս՝ օտարներէն. Ասիկա, երբ արուեստի անկիւնէն կը գիտենք: Նմանապէս Ա. Գիրքը, որ աշխարհի բալոր գիրքերը կը գերազանցէ իր վեհագոյն գաղտփարներով, մանաւանդ որ յաւիտենականութեան համար գրուած է:

Աստուած ինքինք պիտի յայտնէր մարդկութեան ցեղի մը միջոցաւ. Այդ ցեղը եղաւ իսրայէլի ժողովուրդը, այսինքն Արքանամի սերունդը, որ ընտրուեցաւ Աստուածոյ կողմէ աւանդապահ և ընդունարան ըլլալուն Անոր յայտնութեանց մի լրումն ժամանակինց (Փաղա., Դ. 4), փոխանցելու զայն մարդկութեան մնացեալ ազգերուն, Անշուշտ, այս յայտնութիւնը կը համանէր Անձի մը՝ որ գարձեալ նոյն այս Հրեայ ցեղէն պիտի ծնէր:

Երկրորդ՝ մենք Հին Կտակարանի միջոցաւ միայն կրնանք լուսաբանուիլ և համակալ Քրիստոսի վարդապետութիւնը:

Նոր կտակարանը գրուելէն առաջ, Հին կտակարանը տառջին քրիստոնեաներուն Ա. Գիրքը եղած էր. ինչպէս մեր Տէրը՝ Յիսուս, այնպէս ալ առաքեալները Հին Ռւխար իսուսքրիստուն կառչած՝ Քրիստոսի նոր վարդապետութիւնը կը ծանօթացնէին հաւատացեալներուն։

Առաքեալները այնքան կտպուած էին Հին Ռւխարին, որ իրենց ականատեսի վկա-

յութիւնը պատմելու ատեն կը գիմէին Հին Ուխտի մարդաբէական վկայութեանց, որպէսզի լողուները աւելի հաւատք ընծայէին իրենց խօսքին: Այսպէս, Պետրոս առաքեալ երբ իր ականատեսի վկայութիւնը կը զրէ Թարար լիրան վրայ կատարաւածի մասին, այդ վկայութենէն աւելի Հին Ուխտի մարդաբէական վկայութեան վրայ շեշտը գնելով կ'ուզէ հաստատել Այլակերպութեան վաւերականութիւնը. «Եւ այս ձրկինքն հետք ձայնը մենք լուցինք՝ որուն հետ էինք սուրբ լիրան վրայ: Եւ մարդաբէական խօսքն աւ ունինք՝ որ աւելի հաստատուն է. և աղէկ կ'ընէք՝ եթէ անոր մարդարաւթիւն ընէք . . .» (Յ. Պետ., Ա. 19):

Նմանապէս Պօղոս առաքեալ քրիստոնէական վարդապետութիւնները Հին Ուխտի աւսուցումներով կը հաստատէր: Որպէսհետեւ Հին Կտակարանի ծէսերն ու արարութիւնները խորհրդանշաններն էին Նոր Կտակարանին: Հին Ուխտը շուտքն էր, իսկ Նորը՝ անոր իրականութիւնը և կատարաւմը, ինչպէս կը կարդանք. «Անտօրեր կու գան, կ'ըսէ Տէրը, որ իսրայէլի Տանը հետ ու Յուդայի Տանը հետ նոր ուխտի ընեմ» (Երեմիա, լ.Ա. 31): Երեմիա մարդարէն գորեր առաջ երգածէր թէ Աստուած իր ժազավորդին հետ նոր ուխտ մը պիտի կնքէր: Անտօրուիկ այդ կ'իրականանոր Քրիստոսի կնքած Արեան նոր ուխտով (Մատթ., ԻԶ. 28):

#### Գ. — ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ

Եիսուս ոչ գիրք գրեց և ոչ ալ գիրք գրել պատուիրեց իր աշակերտաներուն: Ոչ ալ հետամուտ եղաւ կազմելու Ակոդեմիա մը և կամ իր խօսքերը արձանագրող մարմին մը: Ան միայն խօսեցաւ, և իր խօսքը այնքան սիրագին ու քաղցր էր, որ անկէ շաղ մը կը բիւէր և կը լուսաւորէր շրջապատը, ցուք մը՝ որ կը ցնցէր, շունչ մը՝ որ կ'ոգնորէր և կ'առինքնէր, և վերջապէս ոյժ մը՝ որ կը մղէր մարդիկը հաւատքի: Այսպէսով Ան մեծապէս տպաւարած էր իր ունկնդիրները. ապացոյց՝ որ Տաճարին սպասաւորը այսպէս պիտի արտայայտուէր Անոր մասին: «Երբեք մէկը այս մարդուն պէս խօսած չէ» (Յովհ., է. 46):

Նմանապէս առաքեալներն ու, հետեւ ելով Յիսուսի օրինակին, Տիրոջ կեանքը, խաչելութիւնն ու յարութիւնը կը նկարագրէին բերնէ բերան խօսուած պատմութիւններով: Ուրիմն, մինչև Նոր Կտակարանին գրուիլը, Յիսուսի վարդապետութիւնը կ'ուսուցուէր բերանացի արբուած վկայութիւններով: Այսպէս ու Աւետարանները գրուած են հիմնելով աւանդութեան վրայ: Աստուածածկունչի գիրքներէն ալ սմանք գրուած են աւանդութեանց համաձայն: Ասիկա ոչ միայն ճիշդ է Ս. Գրոց պարագային, այլև աղքարու ընդհանուր պատմութեան մէջ:

Սակայն, որոշ ժամանակէ մը եաք, պարագատաներու անհրաժեշտ բերմամբ և սիսու հասկացողականութիւններու տեղի չտալու համար, գրուեցան Աւետարանները, Յիսուսի կեանքին իրեւ իսկական նկարագրութիւնը: Անշուշտ ասոնք ոչ թէ կարգ մը մարդոց բազմանքն կամ տաղանդէն գրի առնուեցան, այլ պարագատաներու և պահանջվներու բնուկան բերումով: Նոր Կտակարանի հեղինակները երբեք իրենց միաբնական չէին անցրնէր թէ իրենց գրածը օր մը Առւրե Գիրք պիտի կոչուի և Հին Կտակարանը պիտի ամբողջացնէ: Նոր Կտակարանի գիրքները նկատուեցան Աստուածոյ խօսքը, Ս. Հոգիին մէկ պատգամը, որպէս երկինքն իջած գիրք մը, գրուած աստուածացին ներշնչումով: Հետեւարոր, անոր ամէն մէկ խօսքը հոգնոր պատգամ մը նկատուեցաւ և աստուածայայտնութիւն համարուելով՝ մեծ հեղինակութիւն վայելից:

Նոր Կտակարանը Հին Ուխտին արժէքը աւելցուց և պաշտպան կանգնեցաւ անոր: Եւ այսպէս, երկուքը միանալով իրարու հետ, անքանակելի ամբողջութիւն մը կազմեցին և եղան Եկեղեցւոյ նուիրական Սրբազն Աստուածաշունչ Մատեանը Եթէ կորելի է պատկերաւոր բացատրութիւն մը զործածել, մարմինը՝ Հին Կտակարանը եղաւ, իսկ գլուխը՝ Նորը: Այս երկուքը Աստուածոյ կամքին և ստորգետիններուն կտարեալ մէկ յայտնութիւնը եղան, ըլլալով միանգամայն պատմական, գրական, բանասահեծական, բարոյական և կրօնական տեղեկութեանց շահմարան:

Ահա ոյսպէս յառաջ եկու քրիստոնէական գրականութիւնը անզգալարար, պարագաներու անհրաժեշտ բերմամբ և ոչ թէ ակադեմական իմաստով կաճառի միջցաւ, ուր խմբագրուէին, լուծուէին, ճշգուէին վիճաբանութեանց գուռ բացած վարդապետական բոլոր խնդիրները և ծագած վէճերը:

Յիսուս ըստ էր արդէն, ծածուկ միջցող սերմին առիթով, թէ իր վարդապետութիւնը դարերու ընթացքին անզգալարար պիտի աճէր, նախ՝ խոտը, ապա հասկը և յատոյ ցարենը՝ ասոք (լեցուն) հասկերով (Մրկ., Դ. 26-29): Իսկ մատանինի հատիկի առակով ալ, Ան կը մատանչէր իր վարդապետութեան ժամանակի ընթացքին ունենալիք աստիճանական զարդացումն ու ծաւալումը, ընդգրկելու համար բոլոր ժամանակներն ու ազգերը:

Աւետարանիշներուն նպատակն էր Յիսուսը ներկայացնել հանրութեան և ոչ թէ գիտական մեթոդով գիրքեր գրել: Անոնց գրածը պատմութիւն մը ըլլալէ աւելի քարոզութիւն մընէ: Յիսուսի քարոզութիւնը (վարդապետութիւնը) մնզ կը ներկայացնեն պարզ, սկզբնական կամ սազմային վիճակի մէջ, ունետարանին պարօւնակած վարդապետութիւնը նման է նախնական նիւթին, անզարդ և անհարթ նիւթին, որ ընդունակ է առնելու այն ձեն ու կերպը, զոր արուեստագէտը անոր կու տայլ, կան նուև քարոզութեանց մէջ ալ շատ կէտեր՝ որոնք յատակութեամբ չեն գրուած, և մթին մեացած ու լուծման կարօտ խնդիրներ տեղ տեղ դիմաց կ'ելլեն»<sup>(1)</sup>)

Յիսուսի վարդապետութիւնը առաջին անգամ բացաբարդ և որոշ ձեռով կազմակերպեցաւ Պօղոս առաքեալ, որ իր թուղթերով ճշգեց, բացատրեց և որոշ չափով ալ կազմակերպեց քրիստոնէական վարդապետութիւնը: Նոյնպէս միւս առաքեալներն ալ իրենց կարգին գրելով Ընդհանրական թուղթերը, բացատրեցին և մեկնեցին զայն:

Ուրեմն, Աւետարանը նոր կատակարանի առաքելական թուղթերով լրացած և Հին

Կտակարանի գիրքերով ամբողջացած է: Ասոր քով կայ աւանդութիւնը, որուն չնորդիւ շատ մը կնճռոստ հարցեր կը պարզուին, կը լուսաբանուին և կը հաստատուին: Որովհետեւ, ինչպէս ըստ ենք<sup>(2)</sup>), նախ քան Աւետարաններու գրութիւնը, Քրիստոսի վարդապետութիւնն ու պատգամները բերանացի կ'աւանդուէին առաքեալներու կողմէ: Դժբախտաբար, Աւետարաններու մէջ շատ քիչ բան արձանագրուած է: Ուրեմն, այդ անդիք աւանդութիւնները առաքեալներու անմիջական աշակերտները ու յաջորդաբար Եկեղեցւոյ եպիսկոպոսներն ալ կը խօսէին ու կը պահէին, մինչև որ օր մը անոնք ալ գրի տունուելով կոչուեցան Ունենդութիւնու Եւ այս աւանդութիւնը մեր Եկեղեցւոյ վարդապետութեան մէջ ալ մհծ ու կարեոր տեղ կը բռնէ այսօր:

Հետագայ գարերուն, երբ պէտք ունեցան հաւատքի և վարդապետութեան վերաբերեալ կէտի մը շուրջ ծագած դըմուարութիւնը լուծելու և ճշմարտութիւնը հաստատելու, Եկեղեցին միշտ գիշեց տիեզերական ժողովներու հեղինակութեան: Անոնց տուած որոշումները ընդունուեցան և առանց բացառութեան պահուեցան գարերու ընթացքին բոլոր հնաւանդ Եկեղեցիներու կողմէ:

Սկզբայն դժբախտաբար, այսօր կ'ապարինք գարու մը մէջ, ուր Քրիստոսի վարդապետութիւնը անհատական կամքի կամ հաւաքական քմահաճոյքի համաձայն մեկնելու ճիզեր կը տարուին, յատաջ բներելով մոլար տեսութիւններ, հակառակ՝ Ա. Գրտկան ոգիին ու քրիստոնէական ողջմիտ մտածողութեան: Ընդարձակ հատուածէ մը համար մը միայն առնելով և զայն ըստ կամ մեկնելով տեսութիւն մը բանաձևել ոչ միայն սխալ է, այլև մոլար վարդապետութեան կ'առաջնորդէ (Մաթ., Ժե. 14): Իսկ աւանդաբար փոխանցուած վարդապետութիւն մը, առանց Ա. Գրտկան հիմք ունենալու, ոչ միայն ընդունելի չէ, այլև զայթակեցուցիչ է մաքուր միամիտ մտքերու: Այսպէս

(1) Օրմանեան, «Հայոց Եկեղեցին», Անդրեմաս, 1952, էջ 87.

## ՏԻՐԱՄՈՐ ՆՆԶՈՒՄԸ (1)

Ամանույին խոզաղ ու աստղապարդ գիշեր մըն էր: Տիրամայրը, օրուան խոնջէնքը անկազնին տուած, կը մրափէր սպառնիւս իր մահիճին վրայ: Հոգիչունչ տեսիլներու ժամագրավայր Ա. Քողաքին մէջ, Նոխախնամութիւնը կարգադրուծ էր սորի մը երկումբ: Երկնային պատգամարերը կեցաւ անոր սնարին մօս ու իր սրբակաթ նայածքը յառեց Տիրամօր նոյնքան սրբակաթ աչքերուն խորրի Եկած էր աւելելու «Տիրոջ աղախինչին իր մօտալուտ մեկնումը վիշտերու այս հովիտէն, ինչպէս անելի քան քառասուն տարիներ առաջ աւետած էր իրեն Քրիստոսի, և Անոնց մարդկացին ցեղի մայրութեան գերազանց պատիւին արժանացած ըլլաւու քաղցր որթան շփոթեցուցիչ աւետիր:

Տիրամայրը, ժպիտի դիմաւը անցրնելով ցաւատանչ իր դէմքին, այս անգամ անշփոթ համակերպութեամբ էր բնդուած երկնային վճիռը իր հանդէպ: Իր Միածին Որդւոյն հանդիպնելու, Անոր վերստին միանալու տեսչանքը կ'այրէր իր մայրակոն գորովագութ սիրաը խաչի ողբերգութենէն ի վեր: Ուշինչ ունէր աւելի սերտօրէն զինքը կազազ մեր աշխարհին: Աւելի ճիշդ, անկէ բաժնուելէն:

(\*) Հատուած՝ հեղինակին Ա. Կոյսի կեանքին զանազան հանդրաւաններէն խօսող և Տիրամայրը խորագրուած անսիօն գործէն:

մասմողները լու կ'ընեն եթէ մտարերենթէ Ա. Գիրքը համայնագիտական մեթոսամիլ պատրաստուած գիրք մը չէ, որպէս զի կարենայինք ըսկէ, թէ «քանի որ այս ինչ բառը կամ այնինչ տեսութիւնը համայնագիտարանին մէջ չկայ, ուրիմբ Ակադեմիան զայն չէ վաւերացուցած, և ուստի գաստկանօրէն ընդունելի չէ»: Եսայնը չէ անշռուչ Ա. Գրոց պարագային, քանի որ Քրիստոսի վարդապետութեան

հարքն իսկ պիտի շարունակէր ըլլաւ մօսն ու հետը իր հոգիի հարազատներուն:

Հրեշտակը մէկ ամսուան պայմանագամ շնորհած էր Ա. Կոյսին:

Վերնատան լուսամուտէն սոզոսկելով՝ տռաւօտեան արեին գաղջ ճառագայթները իջած էին գգունելու կիսասպիտակ իր մազի հիւսկէնները, երբ Յովհաննէս առաքեալ, սրուն վասահուած էր խնամածութիւնը Փերազանց Մօր, ներս կը մաւէր անոր անչուք խուցէն, ըլլալու համար առաջին ըսկունողը հրեշտակին բրած անսպասիլի ու արտում աւեախսին:

Տիրամայրը չէր հասած զեռ ծերութեան տարիքին: Աւ Յովհաննէս, միօս առաքեալներուն նման, մեր սիրելի իններուն հոգեռոր և մարմինուոր ներկայութիւններուն միջեւ խորի շգնելու արտասեալ վիճակին:

Իր գրդովանքը ծածկելու տկնյոյանի իր ճիգին մէջ Յովհաննէս ատենը ունեցաւ յիշելու Տիրոջ Պետրոսին սոզուծ յանդիմանութիւնը, երբ այս վերջինը կը փորձէր միտմատորէն դէմ կինու Նախախնամութեան վճիռին, մեր Տէրը Փաղզաթայի ողբերգութեան առաջնորդող: Աւ խուսափեցաւ որեւ արտայոյտաւթենէ՝ զինքը նմանօրինակ կացութեան մտնող:

«Օրհնեալ ըլլայ Տիրոջ կոմքը, հազիւ կրցան մրմինչէլ իր չըթները, ու ոնմիջապէս գուրս նետուեցաւ իր պաշտօնակիցներուն հազարգելու համար նոր օրուան բերած նոր լուրը:

Քիչ ետք, երբ արեւը, ցրելէ ետք իր դէմքը մշուշուելու եկած ամպի ծուէն-

ոգին է որ կը փնտակնք և վեր կ'առնենք, և Քրիստոսի լոյսով կ'առաջնորդութիւնք: Ասոնցձէ է, օրինակ, սրբաց բարեխօսութիւնը: Վարդապետութեան գաղափարը կայ Աստուածաշունչի մէջ, բայց ոչ՝ Ակադեմական յատակ սճով արձանագրուած: Ճիշդ այս է որ պիտի աւսումնաօրինք այս գիրքով, որպէս համ սրբաց բարեխօսութիւնը մեր Եկեղեցեայ վարդապետութեան մէջ շատ կարեսը տեղ կը գրաւէ:

ՎԱԶԵ Ս. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ

ները, յազմթականօրէն բարձրացած էր հոռիզոնի պարափին, ներս կը խուժէին թովմաս ու Փիլիպպոս. մտասոյզ ու ներամփոփ, իրենց հասարակաց մօր չվիշտը տոմքելու մարդկային տկարութենէն առաջնորդուած, պարզելով այդկերպ մոհուան հոնդէպ հասարակ մարդոց տկարկեցուածքն ու սխուլ հասկացողութիւնը:

«Ենք վարդապետէն ետք, դուն ալ այսքան ապամամ պիտի բաժնուիս մեզմէ ու որք ձգես մեզ, ինքնիրմէն եւած պոռթկաց Փիլիպպոս, մինչ արտօսրի կայլակներ կը լճանային խորը իր կապտագյն աշւըներուն»:

«Ես կ'երթամ իմ և ձեր Արարչին մօտ: Զեզմէ իմ բաժնուաման վիշտը հակակչող ու անդքանցնազ երանութիւն մը ոզողած է ողջ էռթիւնու: Բաժանում մը պիտի շըլլամ աշխայն իմ մեկնումը, ինչպէս աստուածային իմ Որդին, նոյնպէս ալ հս ձեզի հետ պիտի ըլլամ ամինչև ի կատարած աշխարհից: Ու հզօրագոյն բարիսօսը Անոր գանին դիմոց: Զեր բալոր բարի խնդրանքները մատուցէք ինձի ու հս իմ Միածինին պիտի ներկայացնեմ զանոնք, որ իր կորդին պիտի չմերժէ զանոնք, ինչպէս չէր մերժած որևէ մէկը իմ խնդրանքներէն, սկսնալ կանայի հառայի հարսանիքի հրաշքէն»:

Անէ յետոյ, Տիրամայրը, իրրե իր Հնուակ բանքը կամ վերջին կտակը, իր Միածինին աշակերտաներուն ըստու: «Գիտեմ թէ հասած եմ կեանքի մը վախճանին ու կեցած ուրիշ կեանքի մը սեմին: Հանգոյցին երկու կեանքերու՝ որոնք շարունակութիւնն ու լրացուցիչն են իրարու ձիշտ ինչպէս որ մինչև հիմու հեռու և անհաղորդ չէի եղած անդիի կեանքին, անէ ետք ալ հեռու և անհաղորդ պիտի շըլլամ աստեր կեանքին: Մահը կամաւրջ մըն է զոյզ կեանքերը իրար ազուցող:»

«Աստուծոյ պարզեած մէկ ու նոյն հոգին է որ, ժամանակի և միջոցի տարածութիւնները ճեղքելով, կ'անցնի մէկ կեանքին միւսը, փոխելով միայն իր դրուեայթը, զինք պարածածկող պատմումնը: Աստուծոյ հետ ու մօտ ապրող հոգիները չունին վախը մահին ինչպէս կոկիծ բաժանումնին: Անոնք Աստուծոյ

նման տէրն են նուե մահուան, յազմանակը տարած թլլութիւնոր վրայ: Նուե ներկայ են ամէնուրեք, ըլլալով կայծերը, մասնիկները՝ Տիրզերքը լեցնող Մհծ Հոգիին:

«Եմ Միածին Որդին ձեզ գարձաւց պուսոյ որդիները: Կը մազմեմ որ այդ լոյսը տեարար առաջնորդէ ձեզ մինչև իր յուիսենական գահը: Ու ձեզ հետ, այդ լոյսէն մազնիսուած, բերէք անհամեմատօրէն մհծ թիւ մը լոյսը լոյսունած ու ձեզի նման ցլասոյ որդիները գարձաւծ մարդոց, աշխարհի չորս ծագերէն:»

«Դժբախտ են բալոր անոնք՝ որոնք չեն ուզեր մատածել մահուան մասին, ճիշդ այնպէս՝ ինչպէս զժքախտ են աեարար անոր մասին մատածող ու անկէ սարսափոզ արարածները: Երբ մեր հոգին բացուած է Աստուծոյ լոյսին ու լիցուած անով շատ գիւրաւ կրնանք մահուան խաւարը վանել մեր մօտէն ու մտքէն:»

Տիրամայրը աւարտած էր իր խօսքը: Անիմանուլի գոհանակութեամբ մը փոկած էր իր հաշիւը այս աշխարհին համա: Անս հուն ցնծութիւն մը կար իր էռթեան ինչպէս երկնքին խորը, ուր մաքրափայլ հրեշտակներ խոնդագին պատրաստութեան մէջ էին արժանաւորապէս իրենց մէջ ընդունիւու Երկնուոր Արքայունին:

\* \*

Օգասուսի անդորրը ու խօրհրդաւոր գիշեր մըն էր: Տիրամայրը վերջին անգամ իր շուրջը խմբեց իր հոգենոր որդիները: Տոզորուած էր գրեթէ նոյն զզացումներով՝ որոնցմավ լեցուած էր իր Միածին Որդին խաչելութեան նախօրեակին: Հակառակ երեսութապէս հանդարա իր գիմազծին, խովզ էր իր հոգին: Մարդկային ակարութիւնն էր որ իր տաւրքը կը պահանջէր իրմէ: Բաժանոււները արտում ինչ մը ունին միշտ, նոյն իսկ երբ կը գիմին լաւէն զէպի լոււազոյնը: Կրկին անգամ առաքեալները ասրբ ձգելու մարդկայնօրէն ըմբռնելի տրտմասիթ իր զգացումին քովի ի վեր տակաւ կը շինուէր իր Միածինին ներկայութեան ըլլալու քաղցր մատծումը:»

Այդ մատծումներուն մէջ խորասոյդ՝ Տիրամայրը անցած էր այդ գիշեր մէկ կեանքին միւսը:

Գիլլիդ Ս. Ճինիվիջեան

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՄԵՐ ԻՏԷԱԼՆԵՐՆ ՈՒ ՄԵՐ ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Ընդունուած ճշմարտաւթիւն մընէ թէ մեծ են այս մարդկրը՝ սրոնք վսեմ նպատակ մը կը հետապնդեն կեանքի մէջ և մանաւանդ անոնք՝ սրոնք չեն ըսկրկիր այդ նպատակի իրագործման ճամբուն վրայ իրենց դէմ ցցաւդ խոչընդուաներուն առջեւ:

Որպէսնան քիչ չէ թիւը անոնց՝ սրոնց համար կեանքը կը գառնայ անիմաստ ու անտանելի, երբ բախար արգելք կը հանդիսանայ իրենց երազին իրականացման. քիչ չեն մարդկր նոյնիսկ՝ սրոնք կը գիմն անձնասապանութեան, երբ չեն կրցած իրենց երազը նուանել:

Մարդկր տառնք, սրոնք երջանիկ միամտութեամբ կեանքի լեղին միանդամընդիշա քաղցրացուցած ըլլալ կը կարծեն իրենց իտէալին նուանումով:

Սակայն երբ դառնանք կեանքի իրականաւթեան, պիտի ահանենք որ շատ են անհատներ՝ սրոնք իրենց երազին իրագործումովը բախտաւոր նկատաւած, և յաճախ իրաւամբ, և սակայն չեն հասած երանութեան, կամ, առաւելագոյն պարագային, կարծ է առած պահը իրենց երջանկութեան: Մարդկր մինչեւ անգամ՝ սրոնք շատ շանցած դասնօրէն զզչացած են ու ափսսած՝ իրենց երազի իրագործման ճամբուն վրայ տարիներ շարունակ իրենց թափած ճիգին ու վաստակին:

Խօսինք կեանքէն վերցուած օրինակներով. —

1) Առնենք բանտարկեալ մը, որ կը հեծէ բանտի չորս պատերու տիսուր և ամայի միջավայրին մէջ: Ու կ'ըջամայ հոգեին լոյս աշխարհ և լինել, լի հաւատքովը թէ աղատութիւնը զինք պիտի դարձնէ անհոգ ու երջանիկ անհատ մը: կը պատահի որ քաղաքական անցուդարձեր ա-

նակնկալօրէն բանան իր առջեւ գոները բանտին, բայց չկարենան բանուլ գոները երջանկութեան: Նոր հոգեր, տաղմառկեներ, անսառուգութիւն, ապրուստը ճարիւու մտահոգութիւն, մարդոցմէ անարդուութ ըլլալու սրտաբնկում և լքուածութիւն կը միանդիմնեմ ինքնուածութիւն, մարդոցմէ անարդուութիւն, ապրուգութիւն, մարդու անարդուութիւն:

2) Առնենք երիտասարդ մը, բուռն սիրով կապուած մանկամարդ օրիորդի մը, սրուն համար անոր հետ կնքուած ամուսնութիւն մը միամտօրէն գրաւականն է երջանիկ ու վայլուն ապագայի մը: Որ կը գտաւնի այդ օրիորդին իրբեւ իր կինը մուտքը իր տունէն ներս իրբեւ մուտքը երջանկութեան: Բայց սրուն երազները կը ցնդին շուտով բիրա իրականութեան առջեւ և վէճերն ու անհամածայնութիւնները սովորական երեսոյթներ գտանալով՝ ամուրիսութեան իր անհոգ կեանքը կը վերածեն տաղմառուկներով ու մտահոգութիւններով լեցուն կեանքի մը ու իր տան ներսին աղատ մթնուրաց կը գարձնին կաշկանդիչ ու անշնչելի:

3) Առնենք սորիչ երիտասարդ մը, զժգոն իր ուստանողական կեանքէն, օր առաջ բժշկական վկայականը գրապանելու անհոգ կրակուած, որ կը հաւատայ թէ իր գարմանատան բացումէն ասք միտյն պիտի կրնայ ճաշակել համը երջանկութեան: Ան'զ արարած, կը սիրանայ վկայականին, բայց իր պարտականութիւններուն ու պաշտօնին պարտադրանքներուն բեռն ատկ կեանքը կը թուի իրեն աւելի տաղմակարեր ու անհրաժեշտ, և անձկագին կարօտով կը սկսի փնտուր ուստանողական օրերու իր արձակուրդներն ու դասարանային հաճելի կատակներով համեմուած ուրախ ու ընտանի մթնուրաց:

4) Վերջապէս, առնենք քաղաքական պայմաններու բերումով իր հայրենիքն աքսորուած ու անոր կարօտովը տոչորող քաղաքագէտ պանդուխտ մը, սրուն համար չկայ երջանկութիւն իր հայրենիքի սահմաններէն դուրս կը փախուին վարչական պատահած անհամածութիւն իր մուտքը

հայրենիք։ Բայց այս անգամ ափառսան-քով կը նկատէ որ իր երազած դրախտը չէ հայրենիքը, և թէ դժուար պիտի ըլ-լայ իրեն ապրիլ անոր սահմաններէն ներս, ինչպէս իր ազատութենէն կապ-տըւած թռչուն մը՝ վանդակին սրմերէն ներս։ Ու այսաղի կեօնքին, հան տիրող ընկերային պայմաններուն հետ հաշտուելու դժուարութիւնը անկարելի է որ զինք դարձնեն երջանիկ անհատ մը։

Ուրեմն սին պատրանք է յաւսալ թէ մեր աշխարհիկ երազները կրնան մեզ ա-սատջնորդել տեսկան ու անխառն երջան-կութեան։ Որպինեան առանց Տիրոջ բա-րեխնամ ներկայութեան, յաջողութեամբ պատկուած մեր ծրագիրները կը նմանին հոյակերտ ու գեղաշէն ապարանքներու, խախուտ հիմներու վրայ բարձրացած։ Մեզի կ'իյնայ մեր երջանկութիւնը չկա-պել սին ու անցաւոր հաճայքներու և գտնել կերպը բացուելու հոգեոր ճշմար-տութիւններու և լինալու անոնցմով։ Ու երբ տիրանանք այդ երջանկութեան, վատահ կրնանք ըլլալ թէ անիկա պիտի մեր բաժինը մեայ ևաստ և ի հանդերձե-լումն։ Երկինքի մէջ մեզի համար գիպ-սւած գանձը պիտի ըլլայ ան, ևուր ոչ գող մերձենայ և ոչ ցեց ապականէ։ Երբ գիտենք Աստուծոյ ներկայութենէն ճա-ռագայթող երջանկութեան բանալ մեր հոգին, երկրաւոր ո՛չ մէկ փորձութիւն ու տառապանք պիտի կրնայ մեզ ընկնել ու մատնել անյուսութեան։ Ու մենք պիտի գտած ըլլանք կերպը արհամարհնելու չարն

ու չարիքը, մետլավ նոյն երջանիկ ան-հատները վիշտերու ու տառապանքներու, բանքի, աքսորի ու հալածանքի մէջ իսկ, աւելի երջանիկ քան ամբարիչա մեծա-տունը՝ սոկիի իր գէզերուն վրայ բազ-մած։

Այդ չի նշանակեր սակայն թէ կեանքի գերազայն իտէալով մտագրաւուած, պէտք չէ որ ունենանք աշխարհիկ որեւէ տեսչ ու ցանկութիւն, կեանքի ո՛չ մէկ փայ-լուն հեռանկար ու իտէալ, վերածուելու գործնական կեանքի համար անողէտ ու մեղկ մարդերու։ Միայն թէ պէտք չէ որ մեր սիրաը ամբողջովին կապենք այդ ի-տէալներուն, անոնց իրազործումին հա-մար գիմելով ուղիղ և անուղիղ ամէն միջացներու, ի վեաս մեր հոգիին ու հո-գեկան կեանքին։ Ամէն իտէալ իր իսկա-կան արժէ քով գնահատելու իմաստութիւնը պէտք է որ ունենանք, այս աշխարհի մէջ յաջողութիւն և հանդերձեալին մէջ կեանք ունենալու համար։ Չըլլանք այն-քան միամիտ, մեր կեանքին իմաստը կոպելու անցաւոր երազի մը, անոր իրա-գործումէն գալիք երջանկութեան միայն հաւատացող։ Ու չըլլանք յուսահատ, երբ կը վրիպինք հասնելէ մեր նպատակին, ամէն ինչի մէջ Աստուծոյ կամքը տեսնե-լով և Անոր հանդէպ հնազանդութեան ոգի ցոյց տալով։

Գիտնանք թէ ո՛ւր է աղբիւրը իրական երջանկութեան, ու հաւատքով և բարե-պաշտութեամբ անոր դիմենք հանապազ։

## Ք Ա Ր Ե Ա Կ Ւ Ե Բ

Նոյն երդիքին տակ ճողիներ երկու,  
Երեմի իրարմէ այնքան են նեռու,  
Արքան չեն զուցէ անշրապեսն ի վեր՝  
Ցաւերծ բաւարու զոյգ մոլորակիներ:

Մերը նրման է չրհորի դոլիին,  
Միծաղով իջնող, լաղով բարձրացող.  
Այրերու բացուող կրկներեւոյք նին,  
Բոլոր զարերու համբորդներ խարող:

Դրաման է կինը ծովին,  
Անյատակ ու երերուն,  
Նախ կը բռնիք ու յեսոյ  
Կը խեղդէ որսն իր դիւրին:

Միրոյ համար սրտել կրնան,  
Առաքինին ու իմաստուն  
Բաց աչքեր լ ծուղակ կ'իջնան  
Ճարտարամիսն ու ձեռնածուն:

Ե.

## Ք Ա Ր Ե Ա Կ Ա Ն Ե Ր

Պիսի որ մ'անօւշ հանգիպիս ինծ',

Պիս' այրեմ նոզիդ կրովս անյու,

Լեցնեմ սրտիդ մէջ խողըր քախիծ, քայլի ու բռնի

Մեր այցի զամ ժեզ' ևս ուղիւն Յուս: Հայտ նոյ չէ:

Ժամանակն ըլլար ծանօթ արանիս,

Այդ արանիեկն դառնայի ևս ես,

Եւ անոնիք բոլոր որ ինկան նամբուն:

Ոսքի կանզնէին, դառնային ինծ' նես:

Դասեր մեռան ևս ա'լ չը արեան,

Երես երգերով եղան փոքի, նոյ,

Յանէս պիս' ապրին Զարենցն ու Տերեան,

Թափիծ մեղրածոր, ծիածանի ըոդ:

Անսուն ևս տգներ ճիշերէն աժան . . .

Մեղենիներդ անսուն իր կանչեն,

Կ'ուզիմ որ դադրի կրոնին առ դաժան:

Ու միայն, միայն քախիծը ընչեմ:

ԱՌ, Մայր Բբնութին, քո կրաւայի բակեղման վաւել

Արուեսազէս մը չը կրցաւ միհքրս եւեակայել.

ԱՌ բակեղմեց ժեզ որ ըլլաս աւապէս թէ՛ պատճառ, թէ մուռ,

Այսպէս զեղեցիկ, իրական ու սուս:

Պիսի շիրենիք սիեզերին առ անսահման,

Պիսի ուղունիք սրիալները բակեղողին,

Անսահութեան պիս' հասցրենին Մարդն անպայման,

Մեր առջենն է Յաւերդութեան տանող ուղին:

Ուր որ մարդկային էակ մէ՛ քաղուած,

Քուն անոր կրնամ ևս հաղող նիօնի,

Քանին մեր փոքին իրարու շաղուած,

Կրնամ մեր յուշերն իրար' ըրընչել:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

¶ ¶ ¶ ¶ ¶ ¶ ¶ ¶

Խինդն ու վիշը ձեռք ձեռքի, իր նորահաւ եղբայրներ,  
Ո՛չ, չեմ յիշեր որ երթեք մտած ըլլան սրէս ներ.  
Երեկ կոխ ունիկին, բաղխումէն ես ալ աւեր  
Ըրած էին հոգեղաւս, աւլած - սարած՝ յոյս ու սէր:

Տասնամեակ մը, խինդ, Ռէնո՞ս՝ չմօտեցար դուն սրտին,  
Կանչեռուս դէմ ողորմուկ՝ հիւանդ ծիծաղ մը տոիր.  
Բայց կամեցար վերջապէս երբ գալ ինծի, սիրելիս,  
Քեզ՝ նես ինչո՞ւ երթեմնի ոստիսդ նենց ինձ բերիր:

ԱՌ խինդ խարդախ, վիշ խայրուն, զիս քողոցիք առանձին,  
Աւ քող օրերս ըլլան անջիղ, անենյը, անհանգէս.  
Յուզում, բերկրանեն լայնածիր՝ ա'լ զէտ կ'ազդեն իմ սրտին,  
Զեզմէ հեռու՝ զուցէ ալ մահէն նուազ սոսկամ ես:

P. J. DUBSKE



## ԲԱՆԱՏԻՐԱԿԱՆ

### ԱՄՐՏՈԼՈՒՑ ՄԻՆՉ ՍԿԻՒՏԱՐ – ԳՈՒՄ-ԳԱԲՈՒ

Պոլոսյ Սկիւտար թաղամասի գպրեվանքի պատմութեան և գործունէութեան հետազօտութիւնը մեզ անհրաժեշտաբար տանում է դէպի նրա համարնոյթ սախսարդները, որոնք օրինակ և ուսումնակրթական գույն գույնէ մինչեւ Տաթևի հաշակառոր միջնադարական համալսարանը, որը իր կրթա-գաստիարակչական աւանդները, անկասկած, փոխանցել է նաև Սկիւտարի գպրեվանքին՝ հիմնականում Մեծոփայ, Խնդրակատար, Սիւնեաց Մեծ-Անտապատի և Ամրտոլու վանական բարձրագոյն գպրացների միջնորդ։ Սակայն հետամիտ ընդգրկումները խնայիլ և նկատի ունենալով միտքն մերձաւոր անմիջական առնչութիւնները, կը գոհանանք ուշ, ԺԶ. գորի վերջների համապատասխան պատմա-կրթական իրողութիւնների, երբ իր գործունէութեան աւելի հաստատուն հիմքն էր գնում Բաղէշի Ամլարդոյ կամ Ամըրտոլու գպրացը, որը Սկիւտարի գպրացի անմիջական նախարդն էր, և ուր, ինչպէս յայտնի է, ուսանել է վերջինիս հիմնադիր մեծանուն Յովհաննէս կոլոտ Պատրիսրքը։

Ամրտոլու գպրացը սկզբից ևնթ (ԺԶ. գորի վերջին) հանգէս է զալիս շատ գծուարին պատմա-քաղաքական պայմաններում ու միջավայրի մէջ։ Այս առումով աշինչ չի բարեփոխուում նրա գործունէութեան ողջ ընթացքին։ Իրար գերազանցում էին սահմարձակ անիշխանականութիւնը, գաման հարստանարութիւնները, իրաւական լկութ խտրականութիւնը, քրտական ցեղախմբերի կամայական

բռնադատութիւնները։ Աէֆեան Պարսկաստանի և Օսմանեան Թիւրքիայի միջև մէկ դարի սկզբին (1616թ.) վերսկսած երկարատե կոլունները էլ աւելի ան խորացնում Հայութեան թշուառութիւնները։ Թէև նոյն ուղմատափետական իրաւավիճակն էր տիրում նրանց միջև կիսուած Հայութեանի երկու հատուածներում էլ, սակայն Թիւրքիայի տիրապետութեան ներքոյ ընկած բաժնում կացութիւնը շատ աւելի եղերական էր քաղաքական, անտեսական, իրաւական ու հոգեսոր-բարոյական տեսանկիւնից հաւասարացել նրա համար։ Այս տեսանկիւնից պատմականորէն իրուացի կը լինէր համանել գոնէ մինչեւ Տաթևի հաշակառոր միջնադարական համալսարանը, որը իր կրթա-գաստիարակչական աւանդները, անկասկած, փոխանցել է նաև Սկիւտարի գպրացն քիւնքին՝ հիմնականում Մեծոփայ, Խնդրակատար, Սիւնեաց Մեծ-Անտապատի և Ամրտոլու վանական բարձրագոյն գպրացների միջնորդ։ Սակայն հետամիտ ընդգրկումները խնայիլ և նկատի ունենալով միտքն մերձաւոր անմիջական առնչութիւնները, կը գոհանանք ուշ, ԺԶ. գորի վերջների համապատասխան պատմա-կրթական իրողութիւնների, երբ իր գործունէութեան աւելի հաստատուն հիմքն էր գնում Բաղէշի Ամլարդոյ կամ Ամըրտոլու գպրացը, որը Սկիւտարի գպրացի անմիջական նախարդն էր, և ուր, ինչպէս յայտնի է, ուսանել է վերջինիս հիմնադիր մեծանուն Յովհաննէս կոլոտ Պատրիսրքը<sup>(1)</sup>։

Ահա, այս նոյն Յովհաննէս Բրդութենցի անմիջական սաներից Բարսեղ Գառառացին (սակա՝ Բաղիւցեցի, Ազրակեցի, Կորպակպացի) ոի գաւագանէն՝ որ ի Տաթեւուցոյն յառաջ եկեալ և սերեալ<sup>(2)</sup>, 1590տկան թաւականներին «վերստին հիմնարկեալ շինեաց» նախապէս «խարխալ» Ամրտոլու վանքը<sup>(3)</sup>։ Մեզ ծանօթ

(1) Ն. Ալիհեան, «Բաղէշի Քոլրացը», Վիեննա, 1912, էջ 29-66։

(2) Ա. Պատրիւցի, «Պատմութիւն», Վազարչական, 1896, էջ 391։

(3) Նոյն սեղում, էջ 320։

նոյն պատմա-քաղաքական պայմաններն էին և միենոյն իրավիճակը: Բայց, ինչպէս միշտ, այս առիթով էլ զերագոյն ճիգ ու նուիրում է ներդրում և արձա-նագրում են յաջողութիւններ, սկզբում, ի հարկէ, դանդաղ և համեստ, ապա՝ ծառալուն և նշանակութիւն: Այս են համատառում մեր պատմիչների գրաւոր վկայութիւնները<sup>(4)</sup>: Ճեռագրական յիշատակարանները և ճեռագիր մատենաների հաւաքման ու բազմացման բռն փաստը: Հեւ բազումք եկին յաշակերտութիւն ի վերայ նորա և հասին յարբռնս իմաստից և առին իշխանութիւն և գուազան...<sup>(5)</sup>

Միջնադարեան մեր բարձրագոյն գործոցները կամ համալսարանները բոլորն էլ ունեցել են աւանդական թէկուզ նուազագոյն չափով իրազործելի ուսումնագիտական նախագիծ-ծրագիր: Դրա մէջ լրիւ կամ թէրի ընդգրկուել են «Առուրք» և «Լոյն» (Արքեմի՛ Գրիգոր Արքոս Որդին) անուանուած գրքերը, «Ներքին» ու արտաքին» կամ «Կրեատիվ» և «Քառեակ» գիտութիւնները, այսինքն՝ թէ՛ հասարակական-հանրային, թէ՛ ճշգրիտ-բնակուն գիտութիւնները: Սակայն, ոչ միշտ և ոչ ամէն տեղ պատշաճ ուշագրաւթեան արժանոցին են «Արտաքին» կամ «Քառեակ» գիտութիւնները<sup>(6)</sup>: Այդ բառ միծի

(4) Նոյն տեղում, էջ 390-407: Գր. Դարանցի, «Ժամանակագրութիւն», Երևանէմ, 1915, էջ 390-392:

(5) Գր. Դարանացի, նշուած աշխատութիւնը, էջ 391:

(6) Թէ՛ այս անուանուաներով մատնանըւում են յատկապէս թուագիտութիւնը, առողաբաշխութիւնը, երաժշտութիւնն ու երկրաչափութիւնը և դրանց վերաբերեալ գրքերը, առկայն, ինչպէս յայտնի է, միայն զրանցով չէին առնմանափակում մեր և օտար միջնաշարեան նոյն բնոյթի բարձրագոյն գարուցներում գասաւանդուող ճշգրիտ գիտութիւնները: Կար նաև ալքիմիա, բժշկագիտութիւն, մարդարազմութիւն, տոմարագիտութիւն և այլն նւատի, այս բնոյթի նիւթերը ևս մաս էին կազմում այս առամանանմենքին և յիշեալ ուսումնական ծրագրերին:

«Նուրք» գիրքեր անուան տակ սովորաբար հասկացում էր Եկեղեցական Հայերի որոշ

մասին կախում ունէր որչով ժամանակի ու տեղի թելագրանքներից, նոյնչափ էլ գոլրոցի հիմնագրի կամ զինաւոր ուսուցչագետի նախասիրութիւններից: Այս առնչականութեամբ յատկանշական է Առաքել Դաւրիֆեցու վկայութիւնը Ամրատուու գոլրոցի հիմնագրի ուսուցչագետի մասին: «Արդ՝ այս Բարսեղ վարդապետ յինքնէ իսկ գիտութիւնը, թէ գիտութիւնն արտագիտութիւնը ոչ մասամբ և քերականութեան ոչ միայն վասն իւր, այլ մանաւունդ վատութեան ոչ միայն վասն իւր, այլ մանաւունդ վասն ողգին, զի արծարծեալ սփանցի ի մէջ ազդիս Հայոց, որպէսզի ամեներեան հասցեն այնմ չնորհաց և գիտութեան վասն որոյ յարաժամ տաեալ ի ձեռս իւր զարագին գիրքն, և թէպէտ ոչ զիսէր, այլ անյապազ և անձանձիր ընթեռնոյրը<sup>(7)</sup>: Դըժուար չէ այսակցից հատեցնել, թէ նման գիտական նախասիրութեամբ և ազգային-լուսաւորական մտահոգութիւններով տուգորուած ուսուցչագետի զեկավարուծ գրպացը պիտի սւնենար սրաշակի հակում գէպի յիշեալ «արտաքին» գիտութիւնները ու սրաշակի միտումը՝ գէպի համազգային լուսաւորութիւն և յառաջդիմութիւն: Այս կապակցութեամբ չատ ուշագրաւ է հետեւեալ կարեսը վկայութիւնը՝ Բարսեղ Գուտառցու սրտառուչ պատուէը իր սաներին: Նա հանանգում է նրանց՝ սիրել ընական-գիլիսափայական գիտութիւնները: «Քաջ գիտակ» լինել սեռ, տեսակո և տարրերութիւն, և յատուկ և պատահումն, և ստորասութիւն, և բացառութիւն, որոց բազմաց և յուղովից պատահեալ էք ի մէջ Պարագմանց գրոցն [Կիւրդի՛-Փ. Ա.] ...»: Ու դեռ աւելին: «Եւ զայս՝ զոր ևս դաս ասացի ձեզ ... և ի վերայ սորին դուք ևս անցուցէք ... զյինէն սւսեալն և զձեր գտեալն ձեր աշակերտելոցն գտա ասացէք ... և դուք

բնագրերի մեկնարանական, աստուածաբանական, իմաստասիրական երկերը, իսկ էլայնչ գրքերը՝ Հին և Նոր կոտեկարանի գրքերն էին:

(7) Ա. Դարեիթեցի, «Նշուած աշխատութիւնը», էջ 391:

ևս պատուիրեցէք ձերոց աշակերտելոցն՝ զի ըստ այսմ օրինակի արասցեն . . . »<sup>(8)</sup>: Կարելի է վստահօրէն հաստատել, որ նրա սաները հաւատարիմ մնացին իր թողած աւանդներին ու հրահանգներին, ի մասնաւորի Ամբողութ դպրոցի մեծ քարունապեաներից վերջինը՝ Վարդան Բաղիչեցին, որի օրոք դպրոցը ապրում է իր գործունէութեան ամենահանգուն և ամենաարդիւնաւէա չըջանը:

Այսպիսով բնական ու ճշգրիտ գիտութիւնների նկատմամբ հաստաքրքրութիւն ու ոչը աճեցնելու և դրանք ուսուումնական պարագատիր ծրագրի մաս դարձընելու ջանքերը Ամբողութ դպրոցի առաւել զնահանաւելի ծառայութիւններից են: Ընդգծելի մի հանգամանք էլ այն է, որ այս դպրոցից համապատասխան պատուաստ ու խմբում ստացան նոյն ժամանակներում ստեղծուած (1615թ.) Սիւնեաց Մեծ Անապատի վանական-ուսումնական կենարունը և նրա չառաւիզներից՝ Էմի, Կոտոց և Երևանի Անանիա առաքեալի անապատները, Յաղնանսավանքի և Էջմիածնի գլուխութերը, Յաղութեան պատուական կենարունը և նրա չառաւիզներից՝ Մոկացու (Բեղլու) և վերջնիս աշակերտ Մէլքիսէթ Վժանեցու անխանջ ջանքերի շնորհիւ: Այս հանգամանքը ուսունակութիւն է ստանում նոն այսու, որ, ինչպէս ճիշդ նկատուած է արդէն, Սիւնեաց Մեծ Անապատը ազգային, եկեղեցական ու կրթուկան նոր զարթօնքի հիմնական տառացք է հանդիսանում միշտ գարի մառյլ իրակունութեան մէջ: Ճշմարիտ է միաժամանակ այն, որ Ամբողութ և Սիւնեաց Մեծ Անապատի գլուխութերը Մէֆիսան Պարսկաստանի և Օսմանեան թիւրքիայի միջև ծաւալուած երկարաւուե (Ժ. Գուրիի սկզբից մինչեւ միշտ գարի տառջին տառանումնեաները) պատերազմների ընթացքում հիւծուած ու խաւարային կենարների գաւառագրաբուռն Հայութեան համար կրթական ու հագեսոր-բարյական դայդ լուսարձակներ եղան. առաջինը՝ բացուած Արեմանան, երկրորդը՝ Արեւելուն Հայաստանի վրայ:

Ակիւտարի հիմնադիր-աւսուցչապետը՝ Յաղնանէս կոլոտ, ինչպէս ասունց քիչ վերը, Ամբողութ դպրոցի սան էր դըպրոցի լաւագոյն տարիներին, երբ նրա զեկալուրն էր Կոլոտի իսկ յարջութմումը՝ ատիեզերալուր վարդապետաց վարդան Բաղիչեցին: Ի՞նչն էր առաւել յատկանչական այս շրջանում դպրոցից ներս, որը այնքան խորը հետաքար կարող էր թողնել Յովհաննէս կոլոտի մտաւոր ու հազեկան աշխարհի ձեւառումն և հետագայու կետոնքի ումըրը առաւել գոյացնելու թիւը ընթացքի վրայ: Վարդապետն առաջանարկութեան առաջանարկութեան մէջն է: Իր վանահայրութեան և ուսուցչապետութեան տարիներին Ամբողութ վերածուեց լաւ կազմուերպաւած ծաղկուն ու բարգաւած ուսումնական կենարունի: Զգալի չափով աճեց ուսունողութեան թիւը, ունեցաւ ուսումնամ-գիտական բարձր մակարդակի հասած ուսուցչական կազմ, Հետեղազական ու ջանագիր մատուր և կրթական աշխատանքների չնորհիւ գիտա-մշակութային ստեղծագործութեան միակուլ միջնորդը էր ստեղծուել այստեղ, հակառակ միջավայրի տեսական դառնութիւններին: Ուսումնառուական առօրեայ զրագման ու ծրագրի կարեոր մի բնագաւառը շարունակում էր մեսալ ընական, տարտաքին գիտութեան միջնորդը էր ստումբիւնը: Վարդապետ Բաղիչեցու աշակերտներից մէկի՝ Արքահամբեաց արժանիքները թաւելիս, ընդգծուած է նրա շայլ և արտանուց և Երբից և Ելրականութեան տեղեակ էրը<sup>(9)</sup>: Եշանակաւմ է, իրապէս, վերոյիշեալ գիտութիւնները շարունակարար աւսուցուել են այստեղ, այն էլ ըստ արժանույն:

Կտուկածից վեր է, անշառչատ, որ հանրակրթական գիտական նիւթերը կազմում էին գաւառանդութիւնների բուն առանցքը, ինչպէս նախորդած բոլոր մեր վանական բարձրագոյն դպրոցներում, և,

(8) Խ. Ալինեան, նշուած աշխատառթիւնը, էջ 209:

(9) Խոյն տեղում, էջ 393:

դատելով այստեղ կռւտակուած և այստեղ արարուած գրչագրական յուշարձանների թւից, ծաւալից և գիտական ու գեղարդուեստոկան արագութիւնից, յիշեալ նիւթերը այստեղ ունեցել են անդամ պատշաճ գիտական խորք ու մակարդակը: Առանձնապէս նկատելի է, թերեւ աւելի քան որևէ այլ տեղ, հետեւզական ու գործնական հետաքրքրութիւնը պատմական նիւթերի, մասնաւորաբար Հայ պատմագրութեան բազմաթիւ յուշարձանների նկատմամբ, որոնք, անկառակած, ծառայում էին նուե ուսուցողական նպատակների: Առ այսօր պահանջուածած ձեռագիրները մեր պատմիչներից կորիւնի, Ազաթանգեղասի, Փաւստոս Բուզանդի, Եղիշի, Դաղար Փարագեցու, Մավուչո Ասորենացու, Սերէսուի, Դեռնդ Երէցի, Յովհաննէս Դրաստանակերտացու, Սամանէլ Անեցու, Կիրակոս Գանձակեցու և այլց պատմագրական երկերի երեմն հնագոյն ընդօրինակութիւններն են: Հայ պատմագրութեան նկատմամբ այսքան հաստատուն ու նպատակամէտ վերաբերմունքը ունէր ոչ միայն գիտական ու կրթական, այլև գոտարիտակչական ու հայրենափական նկատառութեան Բաջ յայտնի է Հայ պատմագրութեան գործուն գերը Հայ ժողովրդի հոգեկան կերտաւածքի, գաղափարական մղման, ազգային արժանապահութեան և գիտակցութեան ձեռագութեան ձեռագութեան ու գարգուման վրայ, յատկապէս վերայիշեալ ժամանակներում մեզ յայտնի չափազանց դժուարին պայմաններում խիստարոյալ քուած, տառապակոծ Հայ ժողովրդի համար: Այս առումով Հայ պատմագրութիւնը ամենայօւուլի և ամենաբարդաւ զարգուցման վրայ, յատկապէս վերայիշեալ ժամանակներում մեզ յայտնի չափազանց դժուարին պայմաններում խիստարոյալ քուած, տառապակոծ Հայ ժողովրդի համար: Դա սրություն և գիտակցութեան ձեռագութեան ու զարգուցման վրայ, յատկապէս վերայիշեալ ժամանակներում մեզ յայտնի չափազանց դժուարին պայմաններում խիստարոյալ քուած, տառապակոծ Հայ ժողովրդի համար: Դա սրություն և գիտակցութեան ձեռագութեան ու զարգուցման վրայ, յատկապէս վերայիշեալ ժամանակներում մեզ յայտնի չափազանց դժուարին պայմաններում խիստարոյալ քուած, տառապակոծ Հայ ժողովրդի համար:

Բայց ոչ միայն պատմագրութիւնն էր այսքան և այսպիսի ուշագրութեան կունարունում: Առաւելապէս վարդան Բա-

յիշեցու առարիներին և նրա անմիջական չափերով բազմաթիւ ձեռագիրներ են հաւաքրում շրջակայ գաւառներից: Ինչպէս Ամբողութ, այնպէս էլ Մշոյ Առաքելոց վանքում եղած ձեռագիրները վերանորոգում և գրում են գրում են աւելի լուրջ խնամքի ներքոյ: Նման նպատակի համար բաւրբար չեն համարուած վանքում ոպողող կազմողները, նորոգողները, գրիչները և ծաղկողները: Այդպիսիք հրաւիրում են Հայաստանի տարբեր վայրերից: Յատկապէս յիշատակելի է վասովուրականից հրաւիրութ Սահակ Վանեցին, որը բազմաթիւ ձեռագիրներ է նորոգում, կազմում ու ծաղկում: Սակայն, աւելի շատ ռէշագրութիւն էր նուիրութ ձեռագրական նարուած պաշար ստեղծելու նպատակով: Հարկ է գիտել առև, որ Բաղէչի և հեռաւոր այլ ըրջանների վանքերի կարիքները ևս բաւրբարուած էին այստեղ արքուած ձեռագիր մատեաններով: Բայց նուե՝ բազմաթիւ Աւետարուններ, ծաշացներ, Յայօմաւուրքներ, Մաշտացներ, Շարկնոցներ, Մեկնութիւններ, Քերականական, իմաստասիրական և այլ այսօրինակ երկեր: Սոյն մեծ ջանասիրութիւն և մատուր ու ձեռագրութական լոյն հրմանաթիւն պահանջող գիտամշակութային ձեռնարկների, կազմարարական, գրչութեան և ծաղկարարական արուեստը: Այս գործում իր շատ կարեսր բաժինն ունեցել է վերայիշեալ Սահակ Վանեցին, որը ոչ միայն ի գործ է գրել իր հմտալից արուեստը, այլև ուսուցել է այն:

Յատկանշական է նուե այն, որ ձեռագրագիտական առաջին ցուցակը, նոյն ինքն վարդան Բաղիշեցու հեղինակութեամբ, մեզ է հասել այս գարեկանից:

Սա ինքնին մի պերճախօս վկայութիւն է ձեռագիր մատեանների գիտական գնահատման և դրանց պահպանութեան նկատմամբ ցուցաբերուած գործուն հոգաստառաթեան:

Վանքի, և ոչ միայն Ամբողութ վանքի, այլև ընդհանրապէս Հայ եկեղեցական ու ազգային-հասարակական կեանքի բարեկարգման մեծ ու գժւարին խնդիրը ևս չէ վրիպած տեղի ուսուցչապետ-վանահայրերի ուշադրութիւնից: Ինչպէս արդէն նշուեց քիչ վերը, Բաղէշի և աւելի հեռաւոր գաւառների մենաստանների համար ևս ծիսական ու եկեղեցական-կրօնական բնոյթի ձեռագիր մատեաններ էին ընդօրինակւում: Ինքը՝ Վարդան Բաղիշեցին երբեմ իրրե զպրեկանքի բարունապետ՝ «հանգերձ աշակերտօք», երբեմն էլ՝ իրրե հայրապետական նուիրակ եղել է տարբեր վանական կենարոններում՝ Լիմ, Տարօն, Վան, Նոր-Զուղայ, Երուսաղէմ, առաւելաբար նպատակ ունենալով Հայաստանոյց Եկեղեցու հոգեսոր-կրթակոն ու վարչա-անտեսական կեանքի բարեկառումը: Քաջ յայտնի է, որ իր սաները այս մարզում էլ խիստ ազնիւ ժառանգութիւն

էին սահնաւմ, ինչպէս յատակ կարելի է եղբակացնել թէկուզ միայն Յովհաննէս Կոլոտ ու Գրիգոր Շղթայակիր պատրիարքների և Արքանամ Խօչտրեցի կոթողիկոսի բարենսորոգչական ծաւալուն ու արդիւնաշատ գործունէութիւնից:

Ահա, ուսումնա-կրթական, զիտա-մշակութային և ազգային-եկեղեցական այս պայմանների ու միջավայրի մէջ էին թրծւում Յովհաննէս Կոլոտի հոգեկան հարուստ աշխարհն ու աննկառն նկարագիրը և արդիւնաւորուում մտաւոր կարողութիւնները:

Այսքանից յետոյ միայն աւելի յատակ պատճառաբանելի, հիմնաւոր ու ըմբռանելի կը գունան նրա կեանքի և գործունէութեան տարբեր հանգրուանները: Ամբողութ այս զպրեկանքում սահցած գաստիարակութիւնն ու կրթութիւնը կարելի զարձրին նրան ըմբռանելու Հայ իրականութեան ժամանակակից ազգային-եկեղեցական կեանքի պահանջներն ու թելադրանքները և իրազործներ համապատասխան ճշգրիտ ու շինարար իրագործումներ, որոնց շարքին՝ Ակիւտարի «Դպրատառնը»:

(Նարունակելի)

ՓԱՅԼԱԿ ԱՆԹԱՊԵԱՆ

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Ե. — ՅԱՂԱԳՅ ՄԻԶՆՈՑ ՔԱՌԱՍՆՈՐԴԱՅ ՊԱՀՈՑՆ

Մըրոյն Թէոփիլոսի, մեորհալից վարդապետի ասացեալ Յաղագ Միջոց Քառասնորդաց Պահոցն : (1)

(Կախորդը և՛ս «Սինե», 1976, Մայիս, թիւ 5 :)

Ընդմիջեցաք ահա<sup>2</sup> զծով պահացա այս քառասնորդաց, յորուժ  
մտաք նուռուք թեթև ի ծով այս<sup>3</sup>, ծով՝ որ կարող է ցամաքեցուցանել  
զծով մեղաց, ծով՝ որ կայացաւ առանց հիւթոյ արքեցութեան, տունկ  
արդարութեան բազում սառաւք, որ բխեցէ զպառզս զանազանս, պար-  
գեելով կերողացն զկեանս անմանութեանս: Ծով՝ որ ոչ ըստ սովորու-  
թեան ննիսեալ փահցուցանէ զարմատաւ պազարերաց, այլ սնուցանելով  
իրրե կերակուր պարարտ և առաք կացուցանէ: կոչեացին ծով և սնու-  
ցանիցէ զտանկո, որ ընկեալ է ի սմա սռանց ջրոյ: Ծով՝ որ առանց  
ջրոյ պարարտ արացէ զհասկո<sup>6</sup> ցորենոյ, և արացէ զմինն բխել ձ,  
յշտեմարանս Տեառն:

Ծով՝ որ ոչ թէ ունիցի ձկունս անբանո<sup>7</sup> և տոցէ տրտաքս ի ձեռս  
որսորդաց, այլ ծով է որ<sup>8</sup> զանբանս յարդարութեանէ արացէ բանուորս,  
և զերաշտարնակս ժողովեսէ<sup>9</sup> տա ինքն: Եւ արացէ զհիւանդացեալոն  
ի ծարաւայ՝ կենդոնի, և զբնակեալոն ի սմա՝ ի ծարաւի պահեացէ ի  
զեղիսանաց արքեցութեան: Ծով՝ որ ոչ եթէ զմտեալոն ի սմա խեղդես-  
ցէ<sup>10</sup>, այլ առաւել զուրացուցանէ, և ելեալն ի սմանէ միունի: Վասնզի  
ամենայն ցամաքասընունդ<sup>11</sup> կենդանի[ք] ի ծով անկեալ մեռանին<sup>12</sup> և  
ապականին, և ամենայն ջրային կենդանիք ի ցամաք ելեալ սատակին<sup>13</sup>:

---

Բնագիր Գ. (= Զեռ. Ս. Յ. Թ. 173) էջ 783ր-790ու Հմմ. Դ (=  
Թ. 11) էջ 565ո-573ր, Ե (= Թ. 732) էջ 40ր-54ու Զ (= Թ. 792) էջ  
356-361:

<sup>1</sup> Մըրոյն Թէոփիլոսի, ասացեալ, վոսն Քոռամօրեալ Պահոց Միջոց:  
ԴԵԶ

<sup>2</sup> Չունի ահա, Գ.

<sup>3</sup> Չունին՝ ծով այս, ԴԵԶ

<sup>4</sup> Կեխեացէ զարմատս, ԴԵԶ

<sup>5</sup> պարարտացուցանէ, կոչեացի, ԴԵԶ

<sup>6</sup> պարարտացէ զհասկո, ԴԵԶ

<sup>7</sup> անբուռ ԴԵԶ

<sup>8</sup> Չունին՝ այլ ծով է որ, ԴԵԶ

<sup>9</sup> զերաշտարնականս ժողովէ, ԴԵԶ զերաշտարկանս ժողովէ, Զ

<sup>10</sup> այլ զօրացուցէ, ԴԵԶ

<sup>11</sup> ցամաք անօընունդ, Գ

<sup>12</sup> սատակին, ԴԵԶ

<sup>13</sup> Չունին՝ և ամենայն . . . ելեալ սատակին, ԴԵԶ

Այլ ի ծովս յայս մասնելով մեր, որ օնպականեալն իցէ մեղօք՝ նորոգես-  
ցի, և կոլով մեզ ի մէջ ծովուս, ծարաւ մեամք ի զեղխութենէ ախտից:

Ապա հկաք<sup>14</sup> այսուհետեւ զծով պահոցս այս, յորում միջածովե-  
ցաք այսուր ի վերայ ծովու մեղաց, զի կարի քաջ գիտիմ, որ ծովս  
այս պահոց<sup>15</sup> պնդութեան<sup>16</sup> կարող է ցամաքնցուցանէլ զծով մեղաց չար-  
եաց<sup>17</sup>, և զրանուոր ձկունս, որ շրջին ի ամա, աղբեցուցանէ ի մէջ  
ցամաքոյ: Եւ ոչ եթէ միայն ապրեցուցանէ առանց վնասու, այլ յարկինս  
վերացուցանէ, այլ և զնաւորդեալսն ի ծով այս պահոցս ոչ արացէ  
նաւարեկ, այլ ի մէջ մըրկաց, իբրև ի մէջ սպիտակացեալ նաւահանգատի  
պահիցէ<sup>18</sup>. և նաւապետ սորտ ի վեր է քան զերկինս, ուր ոչ կարեն  
բարձրանալ ալիք ծովու, և ոչ բաւեն հասանել ընկղմիչք նաւաց: Եթէ  
զաիւն նաւացս նաւորդեալքս հաւատով հաստատեացուք, և զառագաստս  
գործովք առաքինութեան առածեացուք, յայնժամ<sup>19</sup> կարացուք քաղց-  
րաշունչ հողմով, որ փչեալ ի Հոգոյն Սրբոյ ի մէջ ծովուս յայս, յո-  
րում այսօր միջածովեցաք, հասանել ի կատարեալ<sup>20</sup> նաւահանգիստն,  
յորում աեսանելցա եմք նատեսալ զնաւապեան, և ի մարմեոյ իւրոյ կե-  
րակրէ զամենեսեան, և յանուրատ որենէ իւրմէ արբաւցանէ զայնոսիկ.  
որք արժանապէս<sup>21</sup> մատչելոց են առաջի նորո Սր. Սկզանոյն, որք ար-  
ժանաւորին ճաշակել ի նմանէ ի մէջ նաւարկութեան ծովուս այս, և  
որք յայնժամ ապա արժանաւորին, որպէս<sup>22</sup> և գիտէ իւրաքանչիւր ոք,  
զիսիդ մտաց իւրոց:

Եւ արդ յայժ բարւոք<sup>23</sup> նաւեցաք և հասաք ի մէջ ծովուս յայս,  
և մեացաք<sup>24</sup> առանց վնասու, և ուրախացան նաւապետք ի վերայ սողիղ  
նաւագնացից մերաց, զի ոչ ծանրացան նաւոք մեր<sup>25</sup> ի շատակերութենէ  
ախտից, և ոչ բեկան ալէկոծ մարտիւ առախտոկք մեր<sup>26</sup> ի յարբեցութենէ  
զեղխութեանց: Այլ առածենով զառագաստ բարեպաշտութեան պարկեշա-  
կերակրով՝ միջածովեցաք ի մէջ հոգեկեցոյց ծովու պահոցս Այսուհետե-  
ջանս դիցուք, զի այսպիսի թեթև նաւուք նաւեցուք, և բարւոք կա-  
տարեցուք զնաւարկութիւնս մեր<sup>27</sup>,

Մի՛ ծանրացաւոցէ զնաւս մեր զեղխումն շատակերութեան, և թու-  
լացուցանէ զալէկոծ ախտակս մեր իբրև զարդնահարս՝ արբեցութիւնն,

և մի աձեցուցանէ զգէզս ալեացն չոզմողութիւնն, և մըրիկ մատնու-  
թեանն մի գրգուեցէ զնաւս մեր. մի զարթուցեն զձմեռն՝ ընկղմիչ

<sup>14</sup> հկայք, Գ.

<sup>15</sup> Զունի, պահոց, Գ.

<sup>16</sup> Զունին՝ պնդութեան, Դեջ

<sup>17</sup> չարաց, Գ.

<sup>18</sup> պահոցէ, Դեջ

<sup>19</sup> Զունի, յայնժամ, Գ.

<sup>20</sup> կատար, Դեջ

<sup>21</sup> արժանաւորապէս, Դեջ

<sup>22</sup> որ, Գ.

<sup>23</sup> Ա.

<sup>24</sup> Զունի, յայս, և մեացաք, Զ

<sup>25</sup> Զունին, մեր, Դեջ

<sup>26</sup> նաւուս, Դեջ

<sup>27</sup> Զունին՝ մեր, Դեջ

պառնկութիւնն և շնութիւնն, մի ի վեր բերցուք զնաւարեկութեան հազմունս՝ զգոզութեան, և զզրկանաց, զնաւիանձու և զրանբասանաց, զերդման և գանիծից տիստու, և յորժամ զայս ամենայն կատարեսուք, ևս առաւել չանասցուք զի մի ընդ<sup>28</sup> վիմի օխակալութեան հարկանիցի նաւս պահաց մերոց, ուր անհնարին է ապրել ամենայն հնարից արուեստական նաւավարութեան, այլ այնը չանաւք, որ մինչեւ աստ բարւոք նաւեցաք և առանց նաւարեկութեան, այնիւ և աստի նաւեցուք:

Եւ արդ՝ մի՛ կամաւ մերով ի վերայ յարուցանեմք զմրրիկ ալէկոնծութեանն և լինիցիմք խորասայզ, այլ որպէս մինչեւ աստ բարւոք նաւեցաք, նոյնպէս և աստի մինչեւ ի կատարեսով նաւահանգիստն, և անդ հասանելով մի՛ համարձակապէս արձակիմք<sup>29</sup>, որպէս զգաղցեալս ի վերա զիշայ զիհակաց<sup>30</sup>, և ի շնութիւն, և յորբեցութիւն, և յերզոդիւական, և գաղաքարեմք ի սոզմոսաց<sup>31</sup>, և յեկեղեցւոյ գատարկանամք<sup>32</sup> յաղօթից և ի պաղատանաց<sup>33</sup>, և ոչ առնեմք սոզմութիւն, այլ ի զրկանս և ի<sup>34</sup> յափշտակութիւնս յարդորիմք, թողուժք զոէր<sup>35</sup> եղրարց, և յոխակալութիւնս պարապիմք<sup>36</sup>, յապազիմք<sup>37</sup> յամենայն առաքինութենէ և զործեմք զամենայն չարիս: Եւ որ<sup>38</sup> այսպէս հանգերձեալ է առնել՝ ապա զի՞նչ աւգանացի ի պահաց պնդութենէ, և ի ատգնապելոյ յայսցանէ, զոր կրէ ի ծով պահաց յայս<sup>39</sup>:

Այլ նմաննացի այնպիսին<sup>40</sup>, զօր աւրինակ, նաւավարք բարւոք նաւեցեն մինչեւ յեզր նաւահանգըստին, և անդ՝ ոչ զգուշանան. այլ համարձակ<sup>41</sup> վարելովն հարկանիցի զվիմի(ն), և խորասայզ լինիցի, և ոչ աւգանցան առանց վնասու անցաւցանելոյ<sup>42</sup> զամենայն մըրիկս ալեաց<sup>43</sup> ծովուն, Բանզի ոչ եթէ միայն ի մէջ ալեաց ծովուն պարտ է զգուշանալ նաւավարացն<sup>44</sup>, այլ և առ եզր ծովուն ի վիմէ և ի կոշտից քարանց: Ոչ է պարտ մեզ այնպէս առնել<sup>45</sup>, և միայն ի ժամանակս պահաց զգուշանալ ի մեզաց, և առնել առաքինութիւնս, այլ և յամենայն ժամ. քանզի պահա ոչ եթէ վասն կերակրոյ միայն սահմանեցաւ, այլ յամեն-

<sup>28</sup> և ընդ, դ.

<sup>29</sup> արձակիցիմք, Դեջ

<sup>30</sup> զիհականացն, Դեջ

<sup>31</sup> Զունին, ի սոզմոսաց և, Դեջ

<sup>32</sup> Զունին՝ գատարկանամք, Դեջ

<sup>33</sup> ի սոզմոսաց, Դեջ

<sup>34</sup> Զունի ի զրկանս և ի, դ.

<sup>35</sup> Զունի զոէր, դ.

<sup>36</sup> պարարիմք, Դեջ

<sup>37</sup> Զունի՝ յապազիմք, դ

<sup>38</sup> Զունին՝ որ, Դեջ

<sup>39</sup> հանգերձեալ [եմք առնել, զինչ] ապա աւգանցաք ի ատգնապելոյ յայսցանէ, զոր կրեցաք ի յայս ծով պահաց, Դեջ

<sup>40</sup> Այլ այնպէս նմանեցաք, Դեջ

<sup>41</sup> համարձակապէս, Դեջ

<sup>42</sup> անցանելոյ, Դեջ

<sup>43</sup> ալէկոնծութեան ալեաց, Դեջ

<sup>44</sup> նավարեացն, և

<sup>45</sup> անփայթ առնել, Դեջ

նայն ախտից<sup>46</sup> մեղաց: Քանզի կերտկուրն եթէ վեաս ինչ էր, սակայն բողոքէր պահել. որպէս յամենայն ժամ լսեմք<sup>47</sup> վասն շնութեան, վասն սպա(ն)նութեան, վասն գողութեան, և վասն այլ ամենայն յանցանաց. այլ ոչ առաց գիր այսպէս և ոչ լուսք երբեք:

Եւ վասն այսորիկ, յորժամ հասանեմք յաւրն յայն մեծ<sup>48</sup>, յորում զենաւ մեզ զատիկն մեր Քրիստոս, ոչ կարասուք ասել թէ մի ուտիշէք միս, և մի ըմպիցէք գինի, այլ միայն զարբենալն արգելու երանելին Պօղոս:

Իսկ զշնալն<sup>49</sup>, և զպունկելն, զարբենալն, և զգողանալն, զոսակալութիւնն, զբարկութիւնն<sup>50</sup>, զնախանձն, զհոռն, զբանբառելն, (զսպաննելն) զսպանանելն, յամենայն ժամ<sup>51</sup> ասէ և պատուիրէ, և զպամանան ի վերայ արկանէ<sup>52</sup> և ասէ թէ զարքայութիւնն Աստուծոյ ոչ ժառանգեն:

Իսկ սատանայ, վասնզի հանապազ մաքառել սովոր է ընդ ազգս մարդկան, և ելանելով ձեզ ի ծովէ պահոցս և ի մեզս անկանիցիք, դարձեալ ապաշտելով ապաշխարեցէք. լսեցէք<sup>53</sup> զպատուիրանն Պօղոսի, միթէ անկետէն ոչ յառնիցէ. և այնպէս զամենայն ժամանակս կատարելով, որ ի մեզս անկանիցի՝ զգուշացնի յիշելով զայս և ջանս դնէ ապաշխարել, և այնպէս զտանիցի ի վաղճանելն իւրում յապաշխարժւթիւն և կեցցէ:

Զի սրպէս վասն մանկանացու մտրմնոյ մերում<sup>54</sup>, ոչ հրամայէ գիր պահու պահել հանապազ, այլ ուտել, զի մի պակասեօցին մարմինք մեր<sup>55</sup>, և անդամք մեր լուծանին Այսօպէս և վասն անմահ հոգոց մերոց, զի մի պակասեօցի, հրամայէ<sup>56</sup> ասուուծային գիր, ոչ չնալ, ոչ սպանանել, ոչ գողանալ<sup>57</sup>, և ոչ այլ ինչ յանցանս գործել. զի սրպէս ուշաելն զմարմինն հաստատէ, նոյնպէս և շառնելն զայս ամենայն՝ զհոգին հաստատէ<sup>58</sup>:

Իսկ եթէ վասն անցաւոր մարմնոյ մերում զամենայն ջանս գիցնուք և արացուք<sup>59</sup>, և գիտեմք ստուգապէս, զի այսուր եմք և վաղիւն անցանեմք, ո՞րչափ ևս առաւել պարտ է վասն անմահ հոգոց մերոց ջանս դնել և ի բաց կալ յաղացից մեղաց: Եւ արդ՝ զինչ իցէ ապիրաւութիւն, զի անցաւոր մարմնոյս<sup>60</sup> այնչափ խնամակալուք լինիցիմիք,

<sup>46</sup> այլ վասն ամենայն, Դ.Զ.: այլ վասն ախտից, Ե

<sup>47</sup> յայնժամ լսեմք, Դ.Զ.

<sup>48</sup> մեծագոյն, Դ.Զ.

<sup>49</sup> իսկ երանելին Պօղոս դարձեալ զշնալն, Դ.Զ.

<sup>50</sup> Չունին, զբարկութիւնն, Դ.Զ.

<sup>51</sup> յայն ժամ, Դ.Զ.

<sup>52</sup> ի վերայ գնէ և, Դ.Զ.

<sup>53</sup> Չունին լսեցէք, Զ

<sup>54</sup> մորմնոյ իւրոյ, Դ.Զ.

<sup>55</sup> զի մի նուտղեսցին և ապականեսցին մարմինք մեր, Դ.Զ.

<sup>56</sup> զի մի պղծեսցի և ապականեսցի, հրամայէ, Դ.Զ.

<sup>57</sup> չշնալ, չգողանալ, չսպանանել, չզրկել, Դ.Զ.

<sup>58</sup> Չունին հաստատէ, Գ

<sup>59</sup> աստացուք, Գ

<sup>60</sup> մարմնոց, Գ

մինչ զի սակառ մեկ վիրաց ոչ ներեմք, և գհութիս բիւրապատիկ վիրաց օսքեալ տեսանեմք ի նետիցն ստատնայի, և հոգո ոչ առնեմք: Իսկ վիրապեալ անդամում մեր թէպէա և ողջուացի, սակայն յետոյ աղականեւ լոց է: ապա թէ զվէրս հոգոց մերոց ողջուացանեմք, ոչ մեացի յաւիսեանու: Ես ոչ հաւասար մարմաց մերոց խնամակալ լինիցիմք հոգոց մերոց: Եւ զինչ տասցից հաւասար, սակայն և ոչ զինցերորդ մտան (այս է զշընկէն զմէկն, Դեղ): Քանզի հասանեմ բազմաց ձի, և ջորիս: Խաչինս, և երամակս բազմաց անսանց, հանդերձս մեծագինս, և սոկիս և արձաթս, անդաստանս և տունս գեղեցկոցէնս<sup>61</sup>, և այն ամենայն յազդամարմնու:

Եւ թէ տասացուք այնպիսայն թէ տուր<sup>62</sup> աղքատաց զայսպիսի ինչ սակառ կարօտացթիւնս, և նու հոգո պատճառս ընդգէմ արկանէ և առէ կին ունիմ, ուստիրս և գասերս, վասն որոյ<sup>63</sup> ոչ կարեմ վաճառել զինչս իմ, և առա աղքատաց, գաւցէ ևս մեսանիմ և նորա աղքատ, միտսցեն:

Ով ցուրտ պատճառառնացդ<sup>64</sup>, քանզի զբաղումս անսաք մեսեալ և թողեալ ինչս բազումս ուստիրաց և դասերաց իւրեանց<sup>65</sup>, և վաղվազակի հասանէին յետին<sup>66</sup> տառապանս աղքատութեան, և զայլս որ ոչինչ թողին, և որդիք հասցա հասին բազում փարթամութեան: Մի՛ զայդ ածէք զմառ, այլ զայր՝ զի Աստուած է որ կերակրէ զամենայն մարմին, և վասն այսորիկ քեզ առէ Ած. թէ՝ տուր աղքատաց, և խնդրեա զարքացյալթիւնն Աստուածոյ, և մի հոգար վասն քո, և ոչ վասն որդոց քոց, զի այն ամենայն յաւելցի քեզ: Իսկ եթէ զոր Աստուած քեզ արևեալ է՝ զու աղքատին ոչ տացես յորժամ գայցէ ի գրունց<sup>67</sup>, և նոր աղաչանաց<sup>68</sup> ձայն արձակէ և առէ. տուր աղորմութիւն<sup>69</sup> աղորմածք և Ճ. ապատիկ տացի ծեզ, և արքայութիւնն երկնից, և զու ոչ տացես, ասես թէ ոչ կարեմ թողուլ աղքատ զորդիս իմ: Ով անմիտ, զիա՞րդ, որ քեզ եմ՝ որդոց քոց ոչ տացէ: Քաւ լիցի: Արդ պահեցեր դու որդոց քոց, և թէ նու որ ետ առցէ՝ զինչ արանցեան<sup>71</sup> գուտ Այս՝ ասեմ քեզ կարող է նա տանոււ զայն յորդոց քոց: Մի՛, աղաչեմ, մի այդպէս ածցես զմառ, զի եթէ առա<sup>72</sup> առատութեամբ, Ճ. պատիկ աստ զանիցես<sup>73</sup>, և անդ զարքայութիւնն երկնից ժառանգեցես:

Արդ՝ եթէ խորհիս թողուլ կնոջ քոյ և որդոց քոց<sup>74</sup> ինչս, ասեմ քեզ թէ մի թողուցուս: այլ յիւրաքանչիւր տարւոչ զամենայն ինչս քո

<sup>61</sup> արձաթս, և այն, Գ.

<sup>62</sup> այնպիսեացն տուրս, Գ.

<sup>63</sup> Չունի՝ վասն որոյ, Գ.

<sup>64</sup> պատճառաց. Եղ

<sup>65</sup> Չունի, իւրեանց, Գ.

<sup>66</sup> և նորա հասին այնու վաղվազակի յետին, Դեղ

<sup>67</sup> ի դուռն քո, Դեղ

<sup>68</sup> աղաչեցէ, Ե

<sup>69</sup> Չունի, աղորմութիւն, Գ.

<sup>70</sup> Չունի, Ով անմիտ, Գ.

<sup>71</sup> և նու ետ քեզ զայն, առցէ ի նմանէ, գու զինչ արանցես, Դեղ

<sup>72</sup> աստ, Գ.

<sup>73</sup> առանց, Դեղ

<sup>74</sup> զաւակաց քոց, Դեղ

բաժանեամ ի միաս քո, և զրաժինն անձին քում տուր աղքատաց, և մնացին ի կեանսոն յայն տռանց տանջանաց:

Արդ զի՞նչ կարիցնս<sup>75</sup> տալ պատասխանի բանիցգ, եթէ ոչ կռապաշտութեան ը բժանոն անկեալ է ի սրտի քում, և ջանսս պատճառ սուսո արկանել ի վերայ պատճառաւանաց. քանզի ուր արծաթ(ա)սիրութիւն բնակեցէ՝ բազում արմատաւարեաց սուրեանէ, զի ի նմանէ ծնանի ագահութիւն, յափշատկութիւն, նախանձ, ատելութիւն, անգթութիւն<sup>76</sup>, անզորմութիւն: Քանզի տաէ զմենծառունն<sup>77</sup>, տաէ և զաղքան: Զմենծառանն տաէ, զի զի՞նչս նորա իւրն կամնացի, և զաղքան տաէ, զի մի տացէ ինչ նմա: Արծաթաւէրն լաւ համարեացի<sup>78</sup> հատանել յանզամոց իւրոց, քան թէ տալ յընչից իւրոց այլոց. արծաթաւէրն ծառայ է ընչից իւրոց<sup>79</sup> և ոչ տէր. և Պաւլոս իսկ տաէ՝ բնրանն Յիսուսի, լիզու Քրիստոսի<sup>80</sup>, անօթ Հոգուայն Աստուծոյ, վկայէ և տաէ. Արծաթոիրութիւն, որ է կռապաշտութիւն, արծաթսիրութիւնն է արմտա ամենայն չորեաց: Արդ՝ լուայք զպատիւ արծաթասիրոց, լուարուք արգենտ զպարզես ոզորմածաց:

Զայր տռան և զուարթո սիրէ Տէր<sup>81</sup>, տաէ դիր. և դարձեալ տաէ՝ զմեղո քո ոզորմութեամբ քունացես, և զանուրէնսութիւնս քո տրուք տնանկաց, և այլուր թէ տեսանիցնս<sup>82</sup> զաղքատս կերտկրեա, և զանչարկս տար ի տռւն քո, և տպա յարժամ<sup>83</sup> կորդացնս տո Աստուծ քո, և լուիցէ քեզ, և եթէ իցեն մեղքն ձեր իրրե զձանձախարիթ՝ իրրե զձիւն սպիտակ որարից<sup>84</sup>. և թէ իցեն իրրե զորդան կարժիր՝ իրրե զար սուրբ տրարից<sup>85</sup>: Եւ Քո. հրամայէ թէ՝ եկայք աւրհնեալք Հաւրիմոյ. Ժառանգեցէք զարքայութիւնն իրկնից:

Այս ամենայն ոզորմածացն վայել<sup>86</sup> է, և զու տռես թէ թողում որդոց իմաց, միթէ որդիքն քո կարեցն տպրեցուցանել զքեզ ի հրայ գենին(ւ)այն<sup>87</sup>: Այս՝ տաէ՝ զիա՞րդ, լուր. թողից նոցա ինչս բազում, և ես յարժամ մեսանիցիմ տացնս քահանայից, տղքատաց, չքուսրաց<sup>88</sup>, կորուտակլոց, և անդ աւզահցայց: Բարւոք տոտեքր, արդ եթէ վոտս որդոց քոց ոչ թողեր, զի մի աղքատացին, զու վոտս ընդէ՞ր ոչ բաշխեցն, եթէ ոչ տիս արծաթսիրութեանն կապեալ է զսիրտ քո, զայր-

<sup>75</sup> կոմիցիս, Դեղ.

<sup>76</sup> յանզառութիւն, Դեղ.

<sup>77</sup> մեծառանն արծաթաւէրն, Դեղ.

<sup>78</sup> համարի, Դեղ.

<sup>79</sup> Զունի, արծաթաւէրն... իւրոց, Գ.

<sup>80</sup> բնրանն Քրիստոսի, Գ.

<sup>81</sup> Արդ՝ լուայք զպատիւ արծաթսիրութեանն, զի զայր առատառեր և զուարթասիրտ սիրէ Տէր, Դեղ.

<sup>82</sup> և եսայի տաէ թէ տեսանիցես, Դեղ.

<sup>83</sup> Չունի, յարժամ, Գ.

<sup>84</sup> Եւ եթէ իցեն մեղք քո իրրե զձանձախարիթ որդէս զձիւն սպիտակ որարից, Դեղ.

<sup>85</sup> Չունի, և թէ իցեն... սուրբ տրարից

<sup>86</sup> Չունի՝ վայել, Դեղ.

<sup>87</sup> Կարո՞զ են թափել զքեզ ի հրոյն յաւիտենից, Դեղ.

<sup>88</sup> Չունի՝ չքառարաց, Գ.

սպիտոյն եթէ զամենայն ինչս իւր, զոր թողեալ իցէ, տացեն աղքատաց՝ ոչ տւգանցի, բայց եթէ ի կենդանութեանն սովորութիւն և նիցի<sup>89</sup> տալ կտրաւածելոց<sup>90</sup>:

Արդ՝ եթէ ոք ստացեալ է<sup>91</sup> ինչս բաղումս, և թոգաւորն հանապազ աղերսէ ի նմանէ, զի տացէ նմա, և նա ոչ ես տացէ, և յետոյ վաղճանի այրն, և որդիքն<sup>92</sup> զամենայն ինչս նորա տացեն թագաւորին, ո՞ւմ համարի թագաւորն զերտախտիսն, նմա՞ թէ որդոց նորա: Ինձ այսպէս թուի<sup>93</sup>, թէ որդոցն համարի և ոչ նմա: Այսպէս և զայն իսկ համարեամ<sup>94</sup>, զոր որդիքն տացեն աղքատաց վասն հանգատեան հարցն իւրեանց:

Բայց ունիմ այլ ինչ տաել վասն հաւատացեալ ննջեցելոցն միխթարութեան ի ձեռն պատարագաց, որ մատուցանի պատարագ մարմին և արիւն Որդոյն<sup>95</sup> Աստուծոյ, և արդ, ինքն մատուցանի պատարագ, և ինքն ընդունի զաղաչանս, և նա ինքն ողորմեացի, և հանգիստ շնորհեցէ<sup>96</sup> ննջեցելոցն: Իսկ մեզ պարա իցէ, մինչ<sup>97</sup> ժամանակ իցէ սերժանելոյ՝ սերժանել, զի ի ժամանակի հնձոցն հնձեցուք: Իսկ որ ի ժամանակս սերժանելոյն ոչ սերժանէ, զիտ<sup>98</sup> րդ ակն ունիցի հնձել, զոր սերժանեալ ոչ իցէ<sup>99</sup>: Արդ՝ աստ տացուք աղքատին մին, և անդ առցուք ի Քրիստոսէ բիւրապատիկ, աստ ածցուք<sup>100</sup> զաղքատան ընդ յարկաւ մերով, և անդ Քրիստոս կալեալ զձեռանէ մերձէ, և մուծանէ յարքայութիւնն երկնից: Աստ կերակրեցուք զաղքատան ի սեղանի մերում, և անդ տացէ մեզ Քրիստոս զհացն երկնային, զի մի քաղցենցուք յաւիսեան:

Աստ պատուեցուք զաղքատան առաջի մարդկան, զի անդ փառաւորեցէ զմեզ Քրիստոս, և պատուեցէ առաջի հրեշտակաց<sup>101</sup>. աստ զգեցուցուք զաղքատան խոշորագոյն զգեստիւ, և անդ զգեցուցանէ զմեզ Քրիստոս լուսեղէն փառաց զգեստիւն: Աստ<sup>102</sup> ընդունեցուք զաշխատեալն ի առնս մեր, և անդ ընդունի զմեզ Քրիստոս ի յարկոն արդարոց: Աստ հանգուցանելով զմեզ զճանապարհորդու, և անդ հանգուցանէ զմեզ Քրիստոս, ճանապարհորդելով յանցաւորէս յանանցական բարութիւնս<sup>103</sup>: Աստ սիրեցուք զընկերս մեր բոլորով օրտիւ, և անդ սիրէ<sup>104</sup> զմեզ Քրիստոս բաղում զթութեամբ իւրով: Զայս ամենայն աստ այսպէս սրացուք, և անդ ի տանջանաց մի՛ երկիցուք, այլ զարքայութիւնն Աստուծոյ վայելեցուք ի Քրիստոս Յիշուր մեր<sup>105</sup>:

(Ծառ. 11)

Հրատ. Ա. Յ. Միջնինի

<sup>89</sup> ունէր, Դեջ <sup>90</sup> աղքատաց, Եջ <sup>91</sup> ստացեալ ունիցի, Դեջ

<sup>92</sup> Զունին, տացէ, և յետոյ վախճանի այրն և որդիքն, Եջ: և յետոյ վախճանի նորա, թէ բրդիք նորա զամ: ինչս նորա, Դեջ

<sup>93</sup> Զունին՝ թուի, զ. <sup>94</sup> հրամայեաց, զ. <sup>95</sup> Զունին, Որդոյն, Դեջ

<sup>96</sup> Զունին, և հանգիստ շնորհեցէ, Դեջ <sup>97</sup> Զունին՝ մինչ, Ե

<sup>98</sup> զոր զաեր ոչ է, Զ. <sup>99</sup> տարածեցուք, Դեջ

<sup>100</sup> կառաւորեցէ առաջի հրեշտակաց, Ե

<sup>101</sup> Ք. լուսովին անստուերտ: Աստ, Դեջ

<sup>102</sup> և անդ Ք. հանգուցանելով յանցաւորէս, յանանցական բարութիւնս, ի տեղուջ լուսոյ և ի տեղուջ հանգստեան, Դեջ

<sup>103</sup> սիրեցէ, Դեջ

<sup>104</sup> Ա. ժառանգեցուք ընդ սուրբս նորա, Դեջ

# ԳՐԱՒՅՈՍԱԿԱՆ

## HISTORY OF THE ARMENIANS

Moses Khorenatsi

Professor Robert W. Thomson հայագիտական աշխարհին կ'ընծայէ արժէքաւոր նոր հասար մը Մովոչս Խորենացիի Հայոց Պատմութեան անդիերէն թարգմանութեամբ։ Արտաքինով և ներքինով վայելուչ հատուր մը, որ մեծաջան աշխատանքով իրագործուած է, և զնահատելի երկ մըն է Խորենացիի Պատմագիրքով զբաղողներուն համար։

Հակիբը Յառաջարանէ մը յետոյ՝ հատորին առաջին 61 էջերը գրաւուած են ընդարձակ ներածութեամբ մը, որուն կը յաջորդէ Պատմութեան թարգմանութիւնը, հանդերձ մեծաթիւ ծանօթութիւններով, էջ 65—354։ ապա կու գոյն Յառաջուած մը և Յանկեր, էջ 357—408։ Գիրքին վերջը դրաւած է քարտէս մըն ալ որ կը ներկայացնէ Մովոչս Խորենացիի Հայուսանք։

Ներտօնութեան և ծանօթութիւններուն մէջ շօշափուած կամ քըն-նարկուած հարցերով մանրամասնօրէն զբաղիլ գուրս կը մնայ գրախօսականի մը սահմաններէն, ուստի պիտի բաւականանանք քանի մը նկատողութիւններ արձանագրելով այստեղ։

1. — Խորենացիի առաջադրանքը։ — «Զազգիս մերոյ կարգել ըզպատմութիւնն ճշդիւ՝ զթագուստացն և զնախարարականաց ազգաց և տոհմից, թէ ո'վ յումմէ, և զինչ իւրաքանչիւր ոք ի նոցանէ գործեաց, և ով ոք ի ցեղիցս որոշելոց ընտանի և մերազնեայ, և ոյք սմանք եկք ընտանեցեալք և մերազնացեալք, և զգործս և զժամանակս իւրաքանչիւր գրով դրումմէ, ի ժամանակէ անկարգ ամբորտակին շինուածոյ մինչև ցայժմ» (Ա. գ.): Պատմահայրը իր այս առաջադրանքը իրագործուած է կարելիութեան սահմանին մէջ։

2. — Խորենացիի ալբիւրները։ — Խորենացին օգասուած է բազմապիսի ազբիւրներէ զորս կրնանք խմբաւորել այսպէս։

ա. — Գրաւոր ազբիւրներ, յանուանէ յիշուած և յայտնի. ինչպէս՝ Աստուածաշունչ Մատեան, Յովանեպոս, Ղերուրնայ, Ազաթանգեղոս։

բ. — Գրաւոր յայտնի ազբիւր, առանց անունով յիշելու, ինչպէս՝ Ժամանակագրութիւն Եւսեբիոս Կեսարացիի։

գ. — Գրաւոր, յանուանէ յիշուած, անյայտ. ինչպէս՝ Մար Արա Կատինտ, Բարդածան, Բարոսումայ, Ողիւմպ, Խոռոհրուտ, Եւագարսոս, Պոլիկրատէս, Ակամագրոս։

դ. — Ենթագրաբար՝ գրաւոր, առանց անունը յիշելու, անյայտ։

ե. — Գրաւոր, թէև յանուանէ յիշուած, բայց օգասագործուած ոչ թէ սւզզակի, այլ Եւսեբիոսի Քրոնիկոնին միջնորդութեամբ. ինչպէս՝ Արիւդինոս, Բազմավէպ, Բներոսոս, Կեփազիսն, Յուլիոս Ափրիկանոս, Պորփիր, Փղեգոնիոս։

զ. — Անգիր, կորսուած, ժողովրդական վէպեր և զբոյցներ, երգեր և առասպելներ։ Ասոնց օգասագործումով Խորենացին, գէթ մասմբ, կորուստ փրկած է թանկագին մասունքներ մեր վաղնջական բանահիւսութենէն և ազգային աւանդութիւններէն, ինչ որ արժանի է շնորհակալութեան։

Գալով Պատմահօր մերձաւոր ժամանակներուն, կը տեսնենք որ Դ. գարու երկրարդ կէսին և Ե. գ-արու տառջին կէսին պատահած իրադարձութեանց մասին տեղեկաւթիւններ քաղած է ան ժամանակակից անձերէ, ինչպէս կը գրէ քանի տեղ (Ա. զ, Գ. կէ, Դ. կէ): Ան կախում չունի Փաւուտասէն, կորիւնէն և Փարպեցիէն: Փաւստաս և Փարպեցի իրենց տեղեկաւթիւնները քաղած են Մամիկոննեանց շրջանակէն, իսկ ետք ենացին՝ անսոց ոչ գաղափարակից Բագրատունիներէն: Փաւստաս և Փարպեցիի հետ տեղտեղ նմանութիւններ ունի Ասրենացին, և այդ բնական է, քանի որ ինքը և անոնք կը գրեն նոյն գէպքերու մասին: Միւս կողմէն բնականարար ունի զգալի արքերութիւններ անոնցմէ, որպէսնաւե իր տեղեկաւթիւնները քաղած է ա'յլ ազգիւրներէ:

3. — Խորենացիի ժամանակը. — Ինչո՞ւ ըսինք վերե, Մ. Խորենացի իր Պատմագիրքը պատրաստելու ժամանակ մհծապէս օգտագործած է Հայոց անդիր բանահիւտութեան արամագրած ատաղձը: Իր գիրքին կարեսր մէկ մասը, կազմաւած այդ ատաղձավ, ունի հնագրում լեզու, և շատ աւելի բնական կերպով կը տեղաւորուի Ե. գարու տառջին կիսուն՝ քան թէ Ե. գարուն մէջ: Այս պարագան իրաւունք կու տայ այն բանասէրներուն որպէս Ասրենացին կ'ընդունին իրը Ե. գարու մատենագիր: Յնթագոյն յաւելումներուն համար՝ անհրաժեշտ կը դառնայ ենթագրել այլ ան անանաւն, որ մինչ այդ հրատպարակ չհանուած Պատմագիրքը իւրայտառեկ լեզուսի մը քատ կոմմա ճոխացուցած և հրատպարակ հանած է Բ. գարուն:

4. — Պատմագիրք արօր. — Յայտնի է այժմ որ Ասրենացիի Պատմութիւնը մեզի հասած է ոչ թէ իր սկզբնական անողոքութեանք, այլ դարեր յատոյ կատարուած զգալի և բազմագան այլափոխութիւններով: Ասոնց մանրամասն քննութիւնը ի հարել չի կրնար տեղաւորուիլ զրոխօսականի մը սեղմ սահմաններուն մէջ: Այսուղ, սոկայն, կ'ուզէինք դիմու տալ հետեւալները:

ա. — Հատուածի տեղափոխութիւն?

Ասրենացիի մօտ կը կարգանք. Տեւ արդ՝ աշխարհօք առաւել սատանօր զարմացցիս ի վերոյ մերոյ ճշմարտապատմութեանս, թէ որպէս յայտնեցաք զանյայտ իրո վիշտապաց, որք են յեզուան ի վեր ի Մասիս» (Ա. լ.):

Բայց մինչև այսակ պատմագիր հեղինակը արդպիսի քան մը չյայտնեց. ընդհակառակը Բ. Գիրքի իթ գլուխին մէջ զիսպատաններու պատմածիններուն վերոբերմումը զբած է. Յայտ յիշտակիսցաւք: Արենին «զանյայտ իրո վիշտապացն» և յարտկից այլ դրաւոգներ պատմելէ և բացանրելէ յայտ կրնար բանի թէ, «յայտնեցաք զանյայտ իրո վիշտապաց», որք են յեզուան ի վեր ի Մասիս»: Հետեւրար Ա. Գիրքին և գլուխին վերջին պարբերութիւնը գտնուած պիտի ըլլոր Բ. Գիրքի կը զլիսուն մէջ, վերջին առեղեքն առաջ հաւանաբար:

բ. — Կորսուած առգեր?

Վեհնեարկին հրատարակաւթեան մէջ (1865, էջ 186) Երբորդ Հատմածի Յանկին վերջաւարութեան կայ սու ծանօթութիւնը. չՅերկուու օրինակս սրբ ունին զցանկս գլխոց, ի կատարածիս կայ և գլուխ այլիսի: Յայտ յունի յիմ եւ ի Ասմալի Բազրութեանի, այլ ի կարգին չհրեշի և ոչ ի մին ի հինգ օրինակացն»:

Այս անձը որ գիրքին սկիզբը խօսք կ'ուզզէ իր մեկնասին՝ երիտասարդ և ուսումնասէր Ասհակ Բագրատունի իշխանին, և զործին ընթացքին աւ հարկ կը տեսնէ անոր խօսք ուզզելու քանիցո (զոր օր. էջ 48, 60, 62, 69, 112, 250, ըստ տպ. 1865ի), բնոկան է որ իր զործին վերջաւութեան դարձեալ խօսք ուզզէր մեկնասին. այդ խօսքը սակայն չէ հասած մեզի գժրախտարար:

5. Մամկիւնեանի մա Բագրատունի. Այստեղ թերեւ հարկ է քանի մը խօսք աւ ըսել Բագրատունիներու. և Մամիկոնեաններու մը ըսկութեան մասին, որ երեսն եկաւ Արշակունիոց Հարստութեան անկումէն քիչ յետոյ. Հայկական թագավորութիւնը վերականգնելու ջանքը պիտի վիճակուէր տաշին հերթին Բագրատունեաց տոհմին, որ ըստ աւանդութեան հրէտական ծագում ունէր և այդ կերպով կը կապուէր Արքանամ Ասհամպահին, որուն սերանդպաներէն յառաջադիմի գայիք ազգերու թագավորները Թագավոր Ասպետ մը բնականարար պիտի նախընտրէր Բագրատունի գլուխ մը Հայոց թագին համարէ. Ասրենացի մհկենասը Ասհակ Բագրատունի ունէր բարձրանալու վերը փափուք, և հետագային (481 թ.) հաստ Հայոստանի մարզպանաւթիւն աստիճանին, թագավորութեան տիրացման զործը թողլով իր արժանաւար յաջորդներուն:

Պր. Թօմաքնի ներկայ թարգմանութիւնը ունի մաքուր տպագրութիւն. Հակառակ տրուած խնամքին սակայն սպրդած հն կարգ մը վրիպակներ, որոնցմէ աւելորդ չէ կը կարծենք մտանանչել հետեւալները:

էջ	առող	սխուլ	ուզիդ
2	զարէն	3	Khorea
39	զերէն	4	II
47	զարէն	3	II
81	զերէն	14	use
111	»	8	Gog

130 - 131

Alexander the valiant, Arshak the valiant Arshak

190	զարէն	17	arpank	drpank
246	»	20	Jersia	Persia
265	»	14	Mospuestia	Mopsuestia
284	զերէն	9	head	had
288	»	13	has	had
292	»	13 - 14	by and	by Shapuh and
323	»	11	Vramshapuh	Vram
328	»	15	deacon	dean
332	զարէն	7	dzayrawor	zhayrawor
341	»	22	t'shnamakan	t'shnamananakan
347	»	4	hrawiretsik	hrawiretsak

Ասրենացի Հայոց Պատմութեան անգերէնի թարգմանութեան ծանր աշխատանքը յաջող կերպով գլուխ հանած է յարգելի թարգմանիչը. Ի հարկէ նման ձեռնարկ մը գրեթէ անկարելի է որ ըլլոյ անթերի ամէն մասամբ. Ստորե կը ներկայացնենք Հարք մը նկատութիւններ, առնելով նախ հայերէն բնագիրը, ապա Պր. Թօմաքնի անգերէն թարգմանութիւնը, և առար ներքեւ տալով մերը:

- կ 70, առզ զերէն 9-10. — միթէ մատեմէն մերձ կայցէ ինձ  
Is there not a book near me?  
Is there a book near me?
- կ 74, առզ զերէն 1. — ով ուշիմ ընթերցանէրդ,  
attentive reader,  
intelligent reader,
- կ 75, առզ զերէն 14. — ի յուշմագունէ ... ուժիմնէ Ասաբւոյ.  
by a certain very learned ... Syrian.  
by a certain very intelligent ... Syrian.
- կ 82, առզ զերէն 17. — այր ուշիմ,  
a diligent man,  
an intelligent man,
- կ 89, առզ զերէն 25. — այլ հարաւայինն արեգակնածեմ լեռն,  
But the mountain to the north that faced the sun,  
But the mountain to the south that faced the sun,
- կ 89, առզ զերէն 29. — ծեր ոմն արդարն լեռնն ի մէջ երիտա-  
սարդացեալ լեռանցն,  
truly an old man of a mountain amid the younger ones,  
truly an old mountain amid the younger ones,
- կ 90, առզ զերէն 22. — ծերձ ի լեռննն հարաւոյ,  
near the northern mountain,  
near the southern mountain,
- կ 95, առզ զերէն 7-8. — թիւր մի ի զօրացն  
a thousand of his troops  
ten thousand of his troops
- կ 96, առզ զերէն 22. — դադարեցուցանել,  
to be destroyed,  
to be discontinued,
- կ 97, առզ զերէն 22-23. — զնել զնա ի վերնաստան տալարանիցն,  
to place him on the roof of her palace,  
to place him on the roof of the palace,
- կ 99, առզ զերէն 19. — չորից բիւրոց և երկուց հազարաց ա-  
րանց անարուեստից գործաւորաց  
forty-two thousand skilled workers  
forty-two thousand unskilled workers
- կ 100, առզ զերէն 3. — ճարպայ ինչ հեղման  
molten wax  
molten grease
- կ 104, առզ զերէն 2. — that is, Ninuas, ռոր հզե յետ սպանոնե-  
լոյն զերայն», միջանկեալ նախագասութիւնը դուրս մնացած է;
- կ 108, առզ զերէն 21-22. — զորոց մհզէն իսկ զհիմունա այս-  
պիսեաց բանից ընթեռնուլ արժանաւորեցաք  
As the basis for such matters we considered it right that we  
ourselves should read  
As the basis for such matters we have been fortunate to read
- կ 122, առզ զերէն 2-3. — ի բարձիցն Արգաւանա  
from the table of Argavan  
from the thigh of Argavan

- Նկատի ունենալ որ տիկին Սաթինիկի «ահնչանքը» բացատրվածէ իրականացնելու (Բ. Խթ.),
- կջ 124, առզ զերէն 24. — առ ժամանյն  
in [its proper] time  
instantly
- կջ 128, առզ զերէն 10 և 12. — ուսանել  
to teach  
to learn
- կջ 132, առզ զերէն 1. — զար կալեալ Արշակայ  
Arshak bound him  
Arshak arrested him
- կջ 145, առզ զերէն 12-13. — ընկեցեալ ասեն զարձանն ի ծագ  
they say that he threw the column into the sea  
they say that the column was thrown into the sea
- կջ 151, առզ զերէն 10. — ի յիւրաց զօրացն խողխողի  
was slaughtered by his own army  
was slaughtered by his own troops
- կջ 152, առզ զերէն 23-24. — զար ի փղոսկրէ և ի բիւրեղէ կազմակերպով  
he embellished it with ivory, crystal, and silver  
it was embellished with ivory, crystal, and silver
- կջ 156, առզ զերէն 6. — նմա ընդ առաջ լինի ոմն Պակարոս առ  
He was opposed by a certain Pacorus [նուն  
There came forwards some body called Pacorus
- կջ 192, առզ զերէն 22 և 25. — սոկող  
with golden rings  
with a golden ring
- կջ 193, առզ զերէն 4. — սոկող  
with gold rings  
with a gold ring
- կջ 193, առզ զերէն 25. — սրդիքն սրբային  
the king's son  
the king's sons
- կջ 194, առզ զերէն 10. — ըստ հիւսիսայ  
to the south  
to the north
- կջ 203, առզ զերէն 11. — սրսալ կինճու և իշալայրիս  
to hunt wild asses  
to hunt wild boars and wild asses
- կջ 206, առզ զերէն 6. — ձեռն հիւսոյ կալեալ  
overwhelmed by northern snow  
overwhelmed by a snow-slip
- կջ 213, առզ զերէն 20. — իւր առհմայինքն  
his relative  
his relatives
- կջ 232. — Պիս. — Հազարազնար Commander-in-chief է, այլ մօտառազնէն chief administrator. Commander-in-chiefը սպարապետն է, որ ընդհանրապէս Մամիկոնեան առհմէն կ'ըլլար ժառանգաբար. Այսոնդ Հայոց զօրքերուն սպարապետն է Ար-

- առևազգ՝ [Մամիկոնեան], հովանաբար սխալմամբ դարձած՝  
Մանդակունի։ Յարգելի թարգմանիչը շիտակ ներկայացուցած  
է Արտաւազգի պաշտօնը իբրև Commander-in-chief of all the  
Armenians (Էջ 237),
- Էջ 249, առաջ վերէն 4. — յքառասուն և վեցերորդ  
until the forty-seventh  
until the forty-sixth
- Էջ 249, առաջ վերէն 7. — մինչ յախուն և երրորդ ամեն սորին  
until his fifty-second  
until his fifty-third
- Էջ 255, առաջ վերէն 2. — ստէպ ստէպ  
very carefully  
frequently
- Էջ 256, առաջ վերէն 3-6. — եպիսկոպոս մատիուքելով  
խնդրեն մատիուքելով մատուանէն Գրիգորի՝ ակնածհա-  
ցեն և ի սորին զաւակէ բատ հրամանի  
bishops ... because they are seeking (*them*) very ardently ...  
that they will respect *them* for the famous name of Gregory  
and his posterity ... according to (*their*) commands  
a bishop ... because they are seeking one very ardently ...  
that for the famous name of Gregory they will respect also  
his posterity ... according to his commands
- Էջ 261, առաջ վերէն 22. — հարաւային  
northern  
southern
- Էջ 274, առաջ վերէն 19. — պատղաքերել յարգեանց անդաստանաց  
fertile in fruits of the land  
to bring fruits from the products of the land
- Էջ 286, առաջ վերէն 13. — և ամենայն նախարար  
and the princes  
and all princes
- Էջ 286, առաջ վերէն 28. — բացէ ի բաց արտասահմանել զնու հրա-  
he ordered him to be exiled  
[Ժայէ]  
he directly ordered him to be exiled
- Էջ 296, առաջ վերէն 18. — ելին և ի զօրացն համատիք նոցա  
Their contemporaries from the Persian army also came forward  
From the Persian army also came forward [youngsters] of the  
same age
- Էջ 319, առաջ վերէն 16. — հագներգաբար  
accurately  
musically
- Էջ 321, առաջ վերէն 2-3. — զքսոն և զերկու յայտնիսն  
the twenty-two famous books  
the twenty-two canonical books
- Էջ 324, առաջ վերէն 16. — զի ի քարինս դիւաց է շահատակել  
for it is the mark of demons to attack rocks  
for it is proper to demons to brave among rocks
- Էջ 324, առաջ վերէն 21. — ահա հայր քս և Աստված ընդէ՞ր զան-  
behold your father is a god, why do you hesitate? [Դիտես-  
behold your father and god, why you are afraid?

- կջ 326, առզ վերէն 1. — զկնի գնուլոյն ի Հայոց Շապհայ  
after the coming of Shapuh to Armenia  
after the departure of Shapuh from Armenia
- կջ 332, առզ վերէն 7. — զբաշաբերութիւն սերմանուոր պաղաց  
are prolific in citrus fruit  
are prolific in seed-bearing fruits
- կջ 343, առզ վերէն 13. — պատրիւ ի մոլոր հաւատակցութիւնն  
Յունաց  
not to be deceived into an acceptance of the erring faith of  
the Greeks  
not to be deceived by the erring partnership of faith with the  
Greeks
- կջ 343, առզ վերէն 22. — մոլոր հաւատակցութիւն  
“erring faith”  
erring partnership of faith
- կջ 345, առզ վերէն 1. — հիւսել  
to fabricate  
to include. — Հմմա. էջ 100,
- կջ 346, առզ վերէն 9. — թռառնց նորու  
to his nephews  
to his grand-sons
- կջ 347, առզ վերէն 20-21. — ուր զսկըսնն հրաւիրեցաք առնել  
թելողութիւն  
as for the early period we promised to compose one  
as at the beginning we were called to make a suggestion
- կջ 350, առզ վերէն 10. — բեմին  
of the sanctuary  
of the pulpit
- կջ 351, առզ վարէն 13. — իմով ամենիմաստ արուեստիւ  
in my most erudite wisdom  
in my omniscient profession

Փակելէ առաջ մեր այս հակիրճ գրախօսականը՝ պիտի ուղէինք  
կրկնել թէ Խորհնացիի Պատմութեան նման կնճռոտ երկ մը անգերէնի  
թարգմանելը դիւրին գործ մը չէր։ Այդ գժուարին զործը համբերա-  
տար հոգիով դլուխ հանած է Պր. Թօմուըն, որով կ'արժանանայ հայտ-  
գէտներու և պատմոսէրներու ջերմագին շնորհակալութեան։

Ե. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ



**«ՍԻՌՆ»Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

«Միոնքի այս բիւկն սկսեալ, պիտի չամամի գրանցում տալ մեր ընթեցողներէն — առ եւ յարտասահման — բոլոր անոնց՝ ուսմէն մեր՝ ինչպէս նաև այլ Քեփանունեալ նաև նիկողոցներու պատմութեան, ուանդուրեաց, ծեսերու կամ տօնիուրգի մասին ուոս հիմունքուրենու մզուած՝ լուսաբանութեան կառաջ լիկերու ուուց հարցում կ'ուղղեն Ամացրիս իմբարութեան:

Վասան ենք քե այս կերպով՝ հարցաւեր ազգայիններէն անդին՝ լու ծառայութիւն մը մասուցած կ'ըլլամի նաև Թերքիս ընթեցողներուն:

ԽՄԲ.

**ԵՐՈՒԱԶՊԵՃԻՆ,** Օր. Ա. Գ. կը հարցնէ. — Հայց. Եկեղեցին շարթուան հօթ օրերէն երկութքը՝ Զորեքշարթին և Ռւրբաթը սահմանած է իրքն պահեցազութեան օրերը: Վերջինիս պատճառը որոշ է, Յիսուսի խոչելութիւնը Ռւրբաթ օր պատճանած ըլլալուն: Զորեքշարթիի պահեցողութիւնը սակայն ինչո՞ւ:

Պատասխան. — Մեր Եկեղեցւայ կանոնագրքին մէջ շատ հակիրճ բացատրութիւն մը կայ այս մասին: — «Զորեքշարթին կը պահնաք ի յիշատակ Տիրոջ մատնութեան»: Ճիշդ է թէ Քրիստոս իր հակառակորդներուն ձեռքը մատնուած է Հինգչարթի օր, Արեկոյեան, Վերջին ընթրիքէն հաք, Գեթսեմանիի պարտէզին մէջ, և սակայն մատնութեան խորհուրդը յդացուած էր օր մը առաջ, երբ Յուղա Իսկարիովացին համաձայնութեան կուգար Սենեգրիոնի անդամներուն հետ, իր Տէրը մատնելու 30 արծաթի փախարէն, Արդէն մէր Եկեղեցւայ մէջ Աւագ Զորեքշարթի օր կատարուած Աւետարանական ընթեցումները ինչպէս երգուած շարականները կը դառնան Մատնութեան խոր-

հուրդին շուրջ, իսկ Լոտիններ Քրիստոսի Մատնութեան խորհուրդը կը յիշատակեան նոյն օրը կէսօրէ եաք կատարուած կրօնական ապաւորիչ հանդիսաւթեամբ: Բաց աստի, հակառակ օր Մատնութեան գէպքը պատահած է Հինգչարթի օր, սուկայն Եկեղեցւայ Հայրերը չէին կրնար յարմար նկատել շարթուան մէջ պահեցողութեան յատկացուած երկու օրերը նշանակել իրեւ իրերայտչորդ օրեր:

Նոյն Օրիորդը կը հարցնէ. — Քրիստոսի Ծննդեան իսկական թուականը թէ ես սրոց չէ, բայց չկա՞ն արդեօք կարծիքներ Ծննդեան շարթուան ո՛ր օրը պատահած ըլլալուն մասին:

Պատասխան. — Թէե ոչինչ կայ սառույթ այս մասին, սակայն Եկեղեցւայ Հայրերէն ոմանք այն կարծիքէն են թէ մեր Փրկչին Ծննդեան պատահած է Հինգչարթի կամ Ռւրբաթ օրուան մը ընթացքին: Ս. Ներսէս Շնորհալին, իր Աւարշալիան աղօթքի շարքին մէջ, Զորեքշարթի օրուան համար կը գրէ. — «Ի չորրորդ օր գործեալ Հրկատակն ետ զաւեախն կուտական»: Չենք գիտեր սառույթւ թէ մեծ Հայրապետը ի՞նչ առևելներու վրայ կը հիննէր իր ոյս առունելութիւնը, սակայն ընդունելով թէ Ս. Կոյսի Աւետարմը պատահած է Զորեքշարթի օր և անէկ ठամբիներ հաշուելով կ'ունենանք Հինգչարթի օր մը ըստ մեր՝ և Ռւրբաթ օր մը ըստ այլ Եկեղեցիներու հաշիւին: Բայտ այսմ, այն տարիներուն ուր մեր Աւետարման տօնը (7 Ապրիլ) զուգագիպի Զորեքշարթի օրուան, յաջորդ տարուան Ծննդեան կ'իյնայ Հինգչարթի օրուան: Իսկ այն տարիներուն ուր այլ Եկեղեցիներու Աւետարման տօնը (25 Մարտ) իյնայ Զորեքշարթի օրուան, յաջորդ Ծննդեան տօնը կ'իյնայ Ռւրբաթ օրուան: Եկեղեցւայ Հայրերէն սմանց մօտ գոյութիւն ունի այն կարծիքը թէ Քրիստոս ծննած և խաչուած է շարթուան նոյն օրուան մէջ (Ռւրբաթ): Սակայն, ինչպէս ըսթիք, այս բոլորը կը միան կարծիք, ուանց վաւերական հիմ մը ունենալու:

ընթերցուածներ եղանակ Պաշտամունքի  
ընդհանուր լեզուն Անգլիակն էր:

Ն. Վ. Լորա Փլումըր արծովթ ծեփի-  
չով տարածեց շաղախը շէնքին կեզրանու-  
կան մասին, հիւսիս-արևելյան պատին  
անկիւնը և վիթխորի կռանիթ անկիւնու-  
քարը գրուցաւ իր տեղը:

Y. M. C. A.ի շէնքը տեղական և  
Ամերիկեան ճարտարապետութեան խոռ-  
նուրդ մըն է: Կը կառաւցուի Երուսաղէմի  
պարիսպներէն գուրօ, արևմտեան կողմը,  
Նիւփիոր ըսուած ըլլածե տարածութեան  
վրայ և իր գիրքով կը նայի ուղղակի  
Սիրոնի և Ս. Յակոբեանց Մայրավոնքին:

Ամերիկացի բարերար մը, որուն տ-  
նունը գաղանի կը պահուի, կէս միլիոն  
տալար նութեած է շինութեան համար:  
Երուսաղէմի ամենէն ընդարձակ և շքեղ  
հաստատութիւններէն մէկը պիտի ըլլայ,  
յաւիտենական ժայռերու վրայ հիմնուած,  
ամրակառյց շէնք մը, որուն շինութեան  
համար կը գործածուի ընտիր խճաշաղախ  
(պէթոն) և հիմներէն հանուած կռանիթ  
քարեր՝ թէթե կարմիր-գեղինի գարնող  
երանգով:

Այս հաստատութիւնը Ամերիկեան  
Y. M. C. A.ի յատուկ արդիական բոլոր  
բաժանումներով և դիւրութիւններով օժ-  
տառած պիտի ըլլայ:

(«Սիրոն», 1928, Բ. Տարի, Օգս.-Սեպ.,  
Թիւ 8-9, էջ 285-286:)



Յանօր. — Շատ տեղին է հսու յիշել  
թէ Y. M. C. A.ի Երուսաղէմի Մասնա-  
ճիւղը ներկայ (1978) տարին հռչակած է  
Յորելինական Տարի, մէկէ աւելի շքեղ  
հանդիսութիւններով նշելով Ս. Քաղաքիս  
մէջ իր հիմնարկութեան (1878 Յունուար  
8) առաջին գարգարձը:

## ՅԻՍՈՒԽ ՏԱՐԻ ԾՄԱԶ

Ավիտնախ ոյս թիւով կը սկսին նրան-  
տակի եղ մը՝ իկա դար առաջ լոյս տեսա-  
րակի առ պատուի պատուի առաջապատ-  
խան թիւէն: Կը յուսանիք թէ նու սերունդի  
մեր լինքութիւնը նետքերութեամբ պիտի  
կարգան զայն, իսկ տարեցները՝ մամանակա-  
սից այդ եղինուրիններուն, պիտի բարձաց-  
նեն իրենց մածովուրիեանք մէջ խոյցը յի-  
տուալիներ նետաւոր անցեալէն, մանաւանդ  
ու անցեալի մէջ մոււեւած դեպքերն ու  
իրուուրիւնները չնե դադրիւ սփոփանի ու  
խոյցուրին ծուրէն ներկայի մանովու-  
րիւններով կլանուած մեր մտեաւուն:

Կատարու ենք միայն լիզուական եւ  
ոնախին բերեւ վիրեալուածներ:

ԽՄԲ.

Y. M. C. A. ԵՐԱԿԱԾՎԱՐԵԱՆ ՄԷԶ

1928 Յուլիս 23, ԲՀ. Երեկոյեան ժամը  
5 ին, կատարուացաւ Y. M. C. A.ի Երաւ-  
սաղէմի շէնքին հիմնագրութեան հան-  
գէսը, նախագահութեամբ Ն. Վ. Պաղես-  
տինի և Անգլ-Յարդանանի Բարձր Քօմի-  
սէր Լորա Փլումըրի և իր տիկնոջի: Այս  
հանգէսին հրաւիրուած էին Պաղեստինի  
և Երաւաղէմի կռաւագարութեան բարձր-  
ուատիճան պաշտօնեաները և Ս. Քաղաքիս  
հոգեսոր պետերը: Ամեն Ս. Պատրիարք  
Հոր(\*) կողմէն հանգէսին ներկայ գտնուե-  
ցաւ Պատր. Փախանորդ Գերշ. Տ. Մկրտիչ  
Եղիսակ: Ազաւնունի, իր հնար ունենալով  
Հոգչ. Տ. Կիւրեղ Վրդ. Խորայէլեանը(\*\*):  
Մկրտիչ Սրբազնն մասնակցեցաւ հիմնար-  
կէրի արտազութեան, Հայերէն հատուած  
մը կարգալով նսոյիի մարգարէութենէն  
(լ.Բ. 1-3 և 10-12) և աղօթելով, ինչ-  
պէս Յունաց Ս. Պատրիարքին ալ Յունա-  
րէն լեզուավ: Երբայիրէնով Սաղման՝ իսկ  
Արարերէնով ալ Մատթէոսի աւետարանէն

(\*) Տ. Եղիսէ Արքեպոս: Գուրեհան:

(\*\*) Հետազային Կիւրեղ Բ. Պատրիարք  
Առաք. Ս. Աթոռայու (1945-1949):

## Տ Ա Ր Ե Կ Ա Ն Տ Ե Վ Ե Կ Ա Գ Ի Բ

## ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

1977

## Ա) Ելեւմտոկան

	թ. լ.
1. — Նոր գիրքերու և թերթերու գնում	8,351.59
2. — «Սիսնախ Ամբագրութեան վճարուած	1,000.00
3. — Գիրքերու և թերթերու կողմի հաշւայն	1,280.00
4. — Ամսականք	19,200.00
5. — Մաքրութեան	3,000.00
6. — Աշխատավարձք	720.00
7. — Գրենական պիտոյք	2,831.50
8. — Ընթացիկ ծախքեր	1,960.00
9. — Դրամաթուղթ և թղթատար	7,095.15
10. — Հեռածուայն	977.95
11. — Պարտէղի ծախք	1,800.00
<b>Գումար՝</b>	<b>48,216.19</b>

## Բ) Նոր գիրքերու սացում

	Գիրք	Նույն	Գումար
1. — Հայերէն	44	224	268
2. — Անգլերէն	130	322	452
3. — Ֆրանսերէն	7	64	71
4. — Խոսյերէն		12	12
5. — Գերմաներէն	1	11	12
6. — Ռուսերէն		2	2
7. — Յունարէն		1	1
8. — Սպաներէն		1	1
9. — Բօրթուկերէն		1	1
10. — Արաբերէն	1		1
	<hr/> 183	<hr/> 638	<hr/> 821

ՍՈՀԱԿ ԳԱԼԱՑՃԱՆԻ  
Վարիչ - Քարտուղար

Ս Ո Ր Կ Ա Խ Ա Գ Ա Կ Ա Ծ Ե Զ Ե Ռ Ե Ա Գ Բ Ո Ւ Խ Ի Ւ Խ Ե

---

Նաբար, 10 Յունիս, Ա. Գլսադրի մատուցուած Ա. Պատարագի ընթացքին, Գեր. Տ. Շանէ Արքեպօս. Անկման կիսառակաւագուրեան և ապա Աւագ Սարկաւագուրեան ատքնանը ընդունեց Ա. Արքայու Ալեքս և Մարի Մանուկեան Ընծայւանի Գ. Տարին բոլորած Տրց. Յակոբ Տեմիրենեանի և Ա. Տուրին բոլորած Տրց. Խաչիկ Միւշիւրեանի, Տրց. Հրաչ Քեծիեսեանի և Տրց. Յակոբ Տեմիրենեանի:

Զեռնագրուրեան ընթացքին երգուեցան ուղղին սարկաւագ Ա. Ստեփանոսի նաւիրուած տուրականներ: Ամենէն յուզիչ պահը այն էր, եթե ընծայեալիները ձեռամբարձ կը դառնային ճողովուրդին՝ իրեւ նանք աշխարհի իրենց հրամաւման:

Նորընճաները ոսացան իշխանուրին կատարելու վերաբեռում և կարգալու Ա. Աւետարան, և անմիջապես սկսան սպասարկել Ա. Խորհուրդին:

Զեռնագրիչ Մրգագանը ապա խօսեցաւ նոգեսունչ բարոզ մը, վեր նանելով սրբուրինն ու վեհուրինը այն տապաւեկին՝ որ այս ձեռնագրուրեանը կը բացուեր ընծայեալներուն առջեւ: Մասրեց որ Ա. Ստեփանոսի նոզիով լցուած՝ տարունակեն անոնք իրենց ուսումը Ընծայւառանի բաժնեն ներս, ուժանանալով համար խնամայուրեան վաեւ և սրբազն տատինանին:

Առաջինը Վարդապատի տօնին ընդունեց խնամայական ձեռնագրուրին: Իր կենաւգուրիւնը տեսնել է 202: Ասուիւ հակիրն կենաւգրուրինը միւսներուն: —

**Բարչ. Խաչիկ Արկ. Միւյիւթեան ծնած է Պիրիս 1958ին:** Կանույսն ընտանիօֆ փոխադրուած են Պոլիս, ուր աւրի մը յանախած է Գարակիօվեան վարժարանը: Երուացկին եկած է 1969ին իրեւ Տառուեան սան: 1973ին ընդունուած է Ժառանգ. Վարժարան, որուն ընթացքը 1977ին առուելիք ես սացած է Աւուր կրելու արօնուրին և անցած Ընծայւառանի բաժինը:

**Բարչ. Հրաչ Արկ. Քէշիշեան ծնած է Պեյրու 1958ին:** Նսխակրուրինը սաւնույն ես ծննդավայրի Հայ Աւետարանուկան վարժարանին մէջ, 1972ին եկած է Երուացկին և ընդունուած Ժառանգ. Վարժարանի Բ. դասարանը: Վարժարանի ընթացքը աւարտին ես 1977ին, նետեւած է Ընծայւառանի դասընթացներուն և սացած Աւար:

**Բարչ. Յակոբ Արկ. Տէմիրմեան ծնած է Սասուն 1960ի տարեմատին:** Ընտանիօֆ Պոլիս փոխադրուելիք ես, կը յանախէ և եղաւոյն ներսկան վարժարանը: 1971ին կուգայ Երուացկին իրեւ Տառուեան սան, և յաջորդ տարի կ'առալիւրի Ժառանգաւորաց Վարժարանին, որուն ընթացքը կը բոլոր 1977ին, և սամալով Աւարակրուրեան տատինան՝ կը տարունակէ իր ուսումը Ընծայւառանի բաժնին մէյ:

«Սիոն» այս ուռիւ, յանուն Ն. Ամեն. Ա. Պատիիարք Հօր և Ա. Յակոբեանց Միաբանուրեան, սրապինս ընորհաւուելով նոր Սարկաւագները, իր մազրանները կը միացնէ Գեր. Տ. Շանէ Մրգագանի վերօյիշեալ բարեմայրուրիւններուն: —

## ՀԵՂՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՐԵՎԱՆ ԱԲԵՂԱՆԵՐՈՒՄ

6 Օգոստու, Վարդապետի Կիրակիին,  
նիւթաբար Ս. Առող գտնուող Ս. Աւլիսիս  
Միաբան եւ Արեւելք, Եւրափայի Կարողիկո-  
սական Պօսուիրակ ու Փարէզի Հայոց Ա-  
ռաջնորդ Գերե. Տ. Սերովի Արեւելք. Մա-  
նուկեանը համապատակ Ս. Պատարազ մա-  
տոյց Ս. Ցակորեանց Մայր Տաճարի Աւազ  
Ուղանին վրայ եւ կատարեց Բահանայական  
ձեռնազրութիւնն ու օծումը Ս. Առողոյս  
Ընծայաբանի եռամեայ ընթացք լրացուցած  
երեք Սուրբուազմեռուն՝ Յարութիւն Մրկ.  
Անուշեանի, Սարգիս Մրկ. Մանկասարեանի  
եւ Յակոբ Մրկ. Տեմիրեանի:

Կոշման ստայքառ արտօղութիւնը կատարւեցու նաբար, Ալլահիւ պարեան հանգիստուոց նախատօնակին էւ — Ս. Արուոյս մեջ տիրու սովորութեան համաձայն — Ս. Յակոբոս. Տեսունեղոր գահակալութեան տարբարժի նուիրուած արտօղութենքն եսք: Եթեք ընծայեալիները ճնշազնաց յառաջանան եկեղեցւոյ մուտքեն մինչեւ գասը, ուր բազմած էր Ամեն. Ս. Պատրիարք Հայր: Խորափակին էր Լուսաւարապես Գեր. Տ. Հայրիկ Արքիպա. Ազամինան: Քնծայիկաները, 159 ներեսիկուներէ հրաժարելէ և եկեղեցւոյ Մրգազան Հայրապետուուն առուկերտի ուխտելի եսք արտասնեցին Ս. Գրիգոր Տարբեացին բանաձեռուած Հայ. Եկեղեցւոյ ուղղափառ գաւանութեան հանգանակը:

Յաջորդօր, Ձեռնադրութեան խորհուրդը  
կատարե եցաւ սպաւորիչ հանդիսաւուր-  
թեամբ: Առաջին բաննին մէջ՝ թնայեալները  
ձեռամբառած զ առան մողովուրդին, ի նուան  
աժխարտն իրենց հրամանաւուն, «Ասուածա-  
յին եւ երկնուուր ընուհա տարափանի դաշն  
ելեւէջներուն նետ, ուսոնց, ի դիմաց ժողո-  
վուրդին, գոյիքներ վարեն երիցս կը պատ-  
սասխանեն: «Արժանի են»: Եթեոյ Ձեռնա-  
դրիչ Մըրազանը, իւրաքանչիւրին զիսուն  
վրայ խաչածե զնելով իր ձեռնքը, կարդաց  
ընուհաբաշխուրթեան մեծ ազօրքը, որևէ եք-  
իրենց ուսերուն վրայ ձգուած Աւրանիւրը  
բոլորց իրենց պարանցին ըուրց, ի նուան  
«Քայոց լաւաճին Քրիստուի:

Այսեղ կար պահ մը կ'իրնդիատուի  
Զեռնադրութեան խորհուրդը եւ կը կար-  
դայուիի Գիրք եւ Աւետարան: Ենկորդ բաժ-  
նին մէջ ընծայեալներ կարգաւ կը սաման  
բանանյուկան զգեստաւորման աւրբեր մա-  
սեր՝ վահաս, զօսի, փորուրար, ուրցան  
և սովուարս: Ենոյ կը վարագուրուի Ս.  
Սեղանը, մինչ դպիրներ ներդաշնակուն  
կ'եղանակին վեռնուրդ խորինքը: Երբ վա-  
րողոյը կը բացուի ընծայեալներ պատ-  
րաս ևն արդէն իրենց նականերուն թեղու-  
նելու դրամը Սուրբ Միւունին: Սեղան կը  
բերուի Ս. Միւունի աղանին, զոր Պատա-  
րագիչ Մրբազանը «Առաքելոյ աղանոյ» տա-  
րականի եղեցազուրեամբ կը նեղու ոսկեայ  
ընդունարանի մը մէջ: Օճան նուիրական  
պահուն, Տանարը լիցնող ժողովուրդի նե-  
տառեքիր նայուածին դիմաց եւ անձկազին  
սպասումին ընդմէջն նորընծաները կը սա-  
նան նաեւ իրենց նոր անունները. — Ցարու-  
րին Մրկ. կը վերահայնուի Տ. Բարձէն Ա-  
թեղայ (անունով Զեռնադրիչ Մրբազանի  
աւագ ուսուցիչ Բարձէն Արքապա. Կիւլէսէր-  
եանի — նետազային Արռաւակից Կարողիկոս  
Մ. Տ. Կիլիկիոյ Արքուին), Սարգիս Սարկա-  
ւագ՝ Տ. Վանիկ Աթեղայ (անունով Մրբա-  
զանին ծննդտվայրին — Վան), իսկ Ցարոյ  
Սարկաւագ՝ Տ. Արփիար Աթեղայ (Մրբազա-  
նին աւազանի անունով): Նորընծաները  
յեսոյ կու տան իրենց առաջին օրննուրինքը  
ժողովուրդին: Ապա կը սաման իշխանու-  
րին՝ մատուցանելու Խուր եւ Աճան Պա-  
տարազ: Անկէ անդին կը տարունակուի Ս.  
Պատարազը, սկսելով «Աղջոյնէն», երբ նախ  
Զեռնադրիչ Մրբազանը կը համբուրէ օծեալ  
հակառը իւ ձեռնասուններուն, եւ ապա ե-  
կեղեցական զասր ամբողջ, սկսեալ Ամեն.  
Ս. Պատրիարք Հօրմէն, ըեմ բարձրանալով  
կը համբուրէ միւռնած նականերն ու ա-  
զերը նորընծաներուն: Նոյնը կ'ինք ժողո-  
վուրդը իիշ յեսոյ, երբ անօնք եկեղեցւոյ զա-  
սին մէջ լոկեան կը վերծանեկին իրենց առ-  
օն բազուած Ս. Աւետարանները:

Զեռնագրիչ Մթբազմը ապա խօսեցաւ հոգեւունշ քարոզ մը: Նախ անդրադարձաւ որուան տօնին, մաղրելով որ Թաքրու լեռան վրայ Ս. Պատրոս Առ սկսալի «Տէր, բարել և մեզ առ լինելը բայլ տուզ հոգեւ-մաւու սկանչացումի երանական վիճակը ունենան նաև նորբնաները, հոգեւու բարձունեներու վրայ կեցած՝ կարենալ արմամարելու համար նղնիմութիւններ աշխարհին: Ապա ծանրացու այն կենսական դերին՝ որ Հայ հոգեւուականուրեանն է Սփիւրի մեջ մանաւանդ այս օրերուն, երբ բազմարին են վասի մներ՝ մեր ազգային գոյուրեան ս զառ-

նացող, մասնաւորաբար երբ նեռու ենք Հոյ Եկեղեցիկն ու եկեղեցականեն:

Նորբնաներուն վեղարի տրչութիւնը կատարուեցաւ Ս. Պատրոսի աւարտումին: Անոնք, սարկաւագուկան ջրունը իրենց զլոյխներուն Աւազ Խորան բարձրանալով ծունիկի եկան Զեռնագրիչ Ս. Հօր առջեւ ու եւկարունի աղօրեններէ, Ս. Գրոց ընթեցումներէ և անապատական կենցադի հիմնադիր Ս. Անտոնի նույիրուած շարականի եղեցովուրենի եսք ընդունեցին կուսակրօնուրեան խորհրդանիւ եղող վեղարը, Եւրիաներուն անձկանի նայուածներուն տակ:



Նորբնաներ իրենց Վերատեսչին եւ Փոխ-Տեսչին են, Մայր Տանարի մատինին:

Հայուն աշ' Տ. Վահիկ Արդ., Տ. Բարզէկ Արդ., Տ. Շահէ Արքայս., Տ. Մանուկ Արդ. և Տ. Արքիար Արդ.:

Քիչ եսք, Վահուց սկզբանաւոն մեջ քուեցաւ նաօւեսոյ՝ ի պատիւ նորբնաներուն: Ներկայ էր ամբողջ Մթբանութիւնը, զյաւառուրեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, ինչպէս նաև ուսանողութիւնն ու զասոխուական կազմը Ս. Արքուոյ Գոգրեվանինին: Նորին Ամենապատուրինը խօսեցաւ նորբնաներուն առջեւ բացուող կեանիք նոր ուղեղծի եւ բահանայուրեան առտինանի վանմուրեան մասին, մաղրելով որ ըլլան էմասկ առանց ամօրոյշ:

Նորբնաներք ապա մեկնեցան Ս. Հրեասկապետաց Վահիկ, որու Տեսչուանին մեջ փոկուած մնացին մօս մեկ ամիս, անցրնելով իրենց ապաժիառուրեան, հոգեւու պատրասուրեան որչան եւ ուսանելով Ս. Պատրոսի կարգերը իրենց Փոխ-Տեսուչ Հոգե. Տ. Մանուկ Արդ. Եւկարիանին:

ՅՈ Օգոստոս, Զուեֆեաբրի օրուը է սկըսեալ, անոնք մատուցին իրենց անդրանիկ Ս. Պատրոսիներ՝ Մայր Տանարի Աւազ Խորանին վրայ:

Նաև Առուել կու տանիք հակիրճ կենսագրութիւնը նօրբնաներուն. —

**ՀԱԳԾ.** Տ. ԱՎԱԳԵԿԻ ԱԲԴ. ԱՆՈՒՇԵԱՆ ծնած է Պոլիս՝ 1958ին: Նախակրուուրիւնը ստացած է ճնշդավայրի Ա. Մերոպիան վարժարանին մէջ: 1970ին եկած է Երևանակմիքել Ֆանուրեան տան և աշակերտած է Ա. Թարգմանչաց վարժարանին: 1972ին անցած է Ժ.Ա.Ա. անդամականութաց վարժարան, որուն ընթացքը 1975ին աւարտելի եք նետեած է Ընծայարանի դասրներացներուն: Աւարտ ընդունած է 1976ին, իսկ 1977 Մարտ 26ին ձեռնադրուած է Խարկաւագ՝ ձեռամբ Գերե. Տ. Նանե Արենապո. Անեմեանի:

**ՀԱԳԾ.** Տ. ՎԱՐԴԻԿԻ ԱԲԴ. ՄԱՆԿՈՎԱՐԵԱՆ ծնած է Պոլիս, 20 Մենց. 1949ին: Նախակրուուրիւնը ստացած է Շիշլիի Ազգային վարժարանին մէջ, ապա անցած է Գյուղական գեղրոնական՝ եւ ատեն մըն ալ Սամարիոյ Սամակեան – Նուևեան վարժարանը, որուն 10րդ դասարանը աւարտելի եք մասն է զինուուրական ծառայութեան: Ատեն մըն նետեած է գործի ասպարեզ: 1974ին եկած է Երևանակմիքել Ֆառնիք. վարժարանի և ապա Ընծայարանի դասրներացներուն: Խարկաւագ՝ ձեռնադրուած է 1977ին, Տ. Բարգեկն Արենայի հետ:

**ՀԱԳԾ.** Տ. ԱՐՓԻՆԻՐ ԱԲԴ. ՏէՄՄԻՋԵԱՆ ծնած է Քեյրուք՝ 1958ի Դեկտեմբերին: Նախակրուուրիւնը ստացած է Տեղույն Մինրան Գյուղակօքեան վարժարանին մէջ, որուն երդ կարզը աւարտելի եք 1972ին ընդունուած է Անրիիխափ Գյուղեկանիր: 1974ին ստացած է Աւարտ կրելու արտօնութիւն: 1976ին նեռացած է Անրիիխափն անձնական պատճառներով: 1977ի Ապրիլին դիմած է եւ ընդունուած Երևանակմիքել Փառանգ. Վարժարան, իրեւն Ընծայարանի տան: Ներկայ աւրեւոյ Յունիսի 10ին ձեռնադրուած է Խարկաւագ:

Իր անդրանիկ Ա. Պատարազը մատուցանելէ տարբ մը եք, Հոգե. Տ. Արփինը Արենայ մեկնեցաւ Պելճիք, տարունակելու իր ասուածաբանական եւ կրօնական ուսումնական կազմութեան մէջ:

## ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆ

### ԿՈՒՍԱԿՐՈՆ ՔԱՀԱՆԱՑԻ

Եսքար մը եք, Խահան Այսկան ասին առմանացու նաեւ Մինրան Մրկ. Գյուղայինանիք, որ ասրի մը առաջ կրօնուուելու փափաք յայտնելով Խարկաւագ ձեռն նադրուած էր Լուսարարացիք Մրբազմնին; եւ այնունեմու բոլորանուելու սիրով ծառացած էր եկեղեցւոյ մէջ:

Կոչման արարողութիւնը՝ Տարբ, 12 Օլոսոսի երեխյան ժամերգութեան եք եւ ձեռնադրութիւնն ու օծումը՝ Կիրակի, 13 Օլոսոսին կատարուեցան Ա. Էջմիածին մատրան մէջ, ձեռամբ Լուսարարացիք Գերե. Տ. Հայրիկ Արենապո. Ապահնանիք: Խարտակի պատուի կատարեց Հոգե. Տ. Նուրիան Վ. Վ. Մանուկեան, որ կարգուեցաւ վարժի նորբնադրին՝ ապահսարութեան իր օրանին:

Օծան սրացրաւ պահուն, Լուսարարացիք Տ. Հայրիկ Մրբազմն ընծայեալը վերակոչեց իր անունով՝ Տ. Հայրիկ Մրեղայ:

Մասնակ եք Ա. Պատարագ մատուցանելու իշխանութիւն եւ տալէ եք իր անդրանիկ օրինութիւնը ժողովութիւն, Ձեռնադրի Մրբազմն նախ, եւ ապա Մինրան Հայրենիմ բարձրանալով համբուրեցին նորած նական ու զոյց ափերը իշենց նոր հոգեւոր եղոր, իսկ ժողովութիւնը նոյնը քառ անկէ եք, եկեղեցւոյ ատեանին մէջ:

Կսօռէ եք, նոյն եկեղեցւոյ մէջ, Լուսարարացիք Մրբազմն կատարեց վիղարի քրչութիւնը նորբնադրին, որ նոյն օրը մեկնեցաւ Արքային, Ա. Մննդիան հայուանին մէջ անցրենելու ապահսարութեան իր չորս շաբարները:

Տ. Հայրիկ Արենապո իր անդրանիկ Ա. Պատարազը մատոյց Արենապ, 8 Մեպսեմբերին, Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ:

**ՀԱԳԾ.** Տ. ՀԱՅՐԻԿԻ ԱԲԴ. ԳԱԼՈՅՃԵԱՆ ծնած է Երևանակմէ 1945ին, Սեբատացի ծնողներ: Քեռորդին է Լիոնի Հոգեւոր Հովի Գերե. Տ. Գաւիք Եպս. Սահակեանիք: Նախակրուուրիւնը ստացած է Ա. Թարգմանչաց Վարժարանին մէջ, որուն Նախակրարանի ընթացքը աւարտած է 1959ին: Ապա նետե-

ւած է արհեստի: Կոօնաւութելու փափաքը ունեցած է կանույնին, եւ դիմում կատարելով վաճական իշխանութեան՝ 1977 Հոկտեմբերի 1ին ձևոնադրուած է Մարկարագ Լուսարարապես Գերեզման:

«Ամիոն», յանուն Ե. Ամեն. Ա. Պատրիարք Հօր եւ բովանդակ Միաբանութեան, որտեղին կը ընուհաւորէ նորբերտաները, մաղրելով որ Տէրը առաջնորդ ըլլայ իւնց եկեղեցանուեւ ու ազգաւուն գործունեութեան, ի փառս Հայուսաննաց Ա. Եկեղեցին եւ Հայ ժողովուրդին:

### ԴՐՈՒՅԹ ԵԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՒ ԵՒ ՈՒՐԱՐԻ ՏԸՒՉՈՒԹԻՒՆ

19 Օւուսու, Շոբար. Կիւռիլուսի ժամանելու աւատին, Լուսարարապես Գերեզման. Տարուարակ Ա. Պատրիարք Մայր Տանարին մեջ Գործութեան չորս առիթնաները ընունեց Այսին եւ Մարի Մանուկին ժառ. Վարդարանի բոլոր սաներուն: Անոնք, բիուլ 30, Մերքազունին առջեւ ծնկաչուն, լիցուցած եին առդեն եկեղեցւոյ առեանը, ընդունելու նախ խաչանան կրտութեր իւնց մազերուն, եւ ապա՝ ժամանակիք, զան եւ աւելի, իրեն երգիչները, շահրենարները եւ աւելածուները Ասունյու նույրուած այս Առւել յարելին: Խանի բանալի՝ ուռով իւրաքանչիւրը բացաւ աւագ դուռը Տանարին: Առաջորդութեան խարսանիքներին էն Վարդարանի Փախուածուն Հոգե. Տանուէլ Արդ. Եկեղեցան:

Ապա, Լուսարարապես Մերքազուն Աւարտ կրելու արտօնութիւն տուաւ ժառանագ. Վարդարանի Դ. Պատարանի բնրացքը բոլորն չորս ասաներուն՝ խաչի Գարայեանի, Հաջ Զիլինկիւնանի, Սերոք Տէմիրենանի եւ Ամեն Նայիրենանի, ուռով դպրոցական վերաբուժի անցան աւուրտական դասարանին:

21 Մայիս, Կիւռիլի, Ա. Պատրիարք Տանարի մեր վիւճատան մատրան մեջ, Գերեզման. Կիւռիլ Ապա. Գորիկեան Վարդարարապես կան Գուլգանի իշխանութիւն ընունեց Հոգեթենուն Տայիլազուն Արդ. Մելքոնեանի:

Հոգե. Հայրը յաջորդ օրն իսկ մեկնեցաւ Միացեալ Նահանգներ՝ իր նոգեւոր նովիւ:

### ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ

Վերջին ամիսներուն, Ա. Արուել ներ կատարուած են նետեւեալ տեսչական փոխութիւնները. —

Եկեղեցական ասպարեզէն ինքնակամօրեն ներ ացած Հոգե. Տայղարդ Արդ. Տաւուլարանի տեղ, Ժանդ. Վարդարանի եւ Ընծայանի Փոխ-Տեսուչ Եամակուցած Հոգե. Տանուէլ Արդ. Եկեղեցանը: Հայր Մանուէլ աշակերտէն ես Ա. Արուոյ Ղեծարանին, Պայտյ մեջ՝ Ամեն. Տանուի Պատրիարքին ձեռնադրուած եւ կուսակրօն Տանարիոյ՝ 1976ին: Տուոյս սկիզբը դիմուն է Արքազան Պատրիարքին եւ անզամակցած Ա. Յոկորեանց Միաբանութեան:

Հայր Մանուէլին սուեցաւ նաև Մատուկուրեան պատօնը՝ փոխան Հոգե. Տայղամանէ Վրդ. Պայտմեանի, որ թէր, զինու դրկուեաւ, ուսանձնելու համար Ա. Մինիկուն Տանարի Տեսչութիւնը. փոխանեալ Հոգե. Տանուոյ Վրդ.ի տեղ:

Ամմանի բազմամայ Հոգեւոր Հովիւ Հոգե. Տ. Անուշաւան Վրդ. Զդոմնեան վերապարաւ Ա. Արու: Եթ տեղը նունակուեցաւ Հոգե. Տ. Վահան Վրդ. Թօփալեանը, որ պիտի մոռէ միաժամանակ տեղույն եւզպահուն-Կիւռիլ կենան Վարդարանի Տեսչութիւնը: Եթ վարած Աւագ Թօփալեանի պատօնը ըստեցաւ Հոգե. Տ. Անուի Արդ. Պայտմանի:

Տպարանի Ծնդի. Պատասխանատու Պր. Արայ Գալայնեանը Ամերիկա մեկնած ըլլարով՝ Տապարանի Տեսչութիւնը յանձնուեցաւ Հոգե. Տ. Խուրեն Վրդ. Ցովակիմեանի, որ կը վարէ նաև Ժամանակուողի պատօնը:

Հոգե. Տ. Անուան Վրդ. Պարիպեանի տեղ (որ կը վարէ Ա. Հետօնակապեանց վանուց տեսչութիւնը) Գերսեմանի Ա. Առաջուածնայ Տանարի Տեսուչ կարգուեցաւ Հոգե. Տ. Հայրի Արդ. Գալայնեանը:

«Ամիոն», ի դիմոց Ամեն. Ա. Պատրիարք Հօր, կը ընունաւորէ պատօնակալ Հայերը եւ կը մազքէ անոնց արդինաւուէս պատօն նովարութիւն:

**Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ****Հ Ե Ռ Ա Գ Ի Բ Ն Ե Բ**

**Նորին Մըրբութիւն Պօղոս Զ. Պապի վախճանման առթիւ փոխանակուած հեռագիրներ  
Երուսաղէմ, 7 Օգոստոս 1978  
Վատիկանի Քարտուղարութիւն  
Վատիկան**

Մեծ վիճով իմացանք Նորին Մըրբութիւն Պօղոս Զ. Պապի մահուան լուրը: Հանգուցեալլ Եկեղեցւոյ միծ առաջնորդ մը եղաւ, զատազով՝ Տրիսոնեական միութեան եւ աշխարհի խաղաղութեան: Ընդունեցէք մեր զգածուած ցաւակցութիւնները: Կաղօքեն իր ազնիւ նոգիին յաւիտենական խաղաղութեան համար:

**ԵՊԻՇԵ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐՏԻՔԵԱՆ  
Պատրիարք Հայոց Երուսաղէմի**

**Վատիկան, 16 Օգոստոս 1978**

**Ն. Ամեն. Տ. Եղիշէ Արքեպո. Skrskrեան  
Պատրիարք Հայոց  
Երուսաղէմ, Խարայէլ**

Մեծապէս շնորհակալ ենք Ն. Մըրբութիւն Պօղոս Զ. Պապի մահուան առթիւ Ձեր յլած ցաւակցական հեռագրին համար: Նորին Մըրբութեան առամելական գործին կորիզը կը կազմէր համերաշուրթիւնն ու համազուժակցութիւնն Քրիստոնեաներու միջև:

**Աղօրարար  
ԿԱՐՏԻՆԱԼ ՎԻԲՕ ՔԱՄԷՐԱԿՆԿՕ**

**Ն. Ա. Յավհաննէս-Պօղոս Ա. Պապի ընտրութեան առթիւ փոխանակուած հեռագիրներ  
Երուսաղէմ, 27 Օգոստոս 1978**

**Ն. Մըրբութիւն  
Յովհաննէս - Պօղոս Ա.  
Վատիկան**

Ձեր Կարովիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետք բարձր պատօնին բնուրութեան ուրախ առիրով, կը ներկայացնենք Ձեզ մեր սրագին շնորհաւորութիւնները եւ եր սոդըն Ձեր Մըրբութեան առողջութիւն եւ Ձեր բարի ծագիրներուն՝ յաջողութիւն:

**ԵՊԻՇԵ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐՏԻՔԵԱՆ  
Պատրիարք Հայոց Երուսաղէմի**

**Վատիկան, 30 Օգոստոս 1978**

**Ն. Ամեն. Տ. Եղիշէ Արքեպո. Skrskrեան  
Պատրիարք Հայոց  
Երուսաղէմ, Խարայէլ**

Ձերդ Ամենապատուութեան շնորհաւորութիւններէն եւ բարեմադրութիւններէն խռապէս զգացուած՝ Նորին Մըրբութիւնը կը յայնէ Ձեզ իր զերմ շնորհակալութիւնները:

**ԿԱՐՏԻՆԱԼ ՎԻԲՕ ՔԱՄԷՐԱԿՆԿՕ**

Ն. Սրբութեան կանխառաս մահուան տոթիւ փոխանակուած հեռագիրներ

Երուաղեմ, 29 Սեպտեմբեր 1978

Պետական Քարտուղարութիւն

Վատիկան

Խոր ցաւով իմացանք լուրը՝ տնակնկալ եւ անժամանակ մահուան Նորին Մրութիւն Յովիաննես-Պողոս Ա. Պապին: Այս առքիւ կը ներկայացնենք մեր խորին ցաւակցութիւնները Ձեր Բարձր Մրազնութեան եւ Կարոյիկ մեծ Եկեղեցին: Թող Բարձրեալն Ասուած յաւիտենական հանգիս պարզեւէ անոր ազնիւ հոգիին:

Եղիշե Արքեպօ. Տիրական  
Պատրիարք Հայոց Երուաղեմի

Վատիկան, 2 Հոկտեմբեր 1978

Ն. Ամեն. Տ. Աղիք Արքապ. Տերեւեան

Պատրիարք Հայոց

Երուաղեմ, Խարայէլ

Ընդունեցեք մեր խորին ընօրհակալութեան գգացումները Ձեր աղօրքներուն եւ Քիստնեական սիրոյ արտայայտութիւնը եղող Ձեր հեռագրին համար, մեր Եկեղեցւոյ այս նոր սույնին առիրով:

ԿԱՐՏԻՆՈՒ ՎԻԹՈ ՔԱՄԷՐԼԵՆԿՈ

Անցնող Հոկտեմբերի սկիզբը, Մայր Աթոռ Ս. էջմիածնի մէջ մեծաշուք հանդիսաւորութեամբ նշուեցաւ Ամենայն Հայոց Հայրապետի Գահակալութեան 23րդ տարեդարձին հետ' Ն. Ս. Օծութեան ծննդեան 70ամեակը: (Նորին Սրբութիւնը ծնած է 20 Սեպտ. 1908ին:) Այդ առթիւ, ի բացակայութեան Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Հուսարարապետ Սրբազնը հետեւալ հեռագիրը յդեց Նորին Սուրբ Օծութեան. —

Երուաղեմ, 20 Սեպտեմբեր 1978

Խորին Առւել Օծութիւն

Տ. Տ. Վազգեն Ա.

Վեհ. Կարոյիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածնին

Ձեզ Մրութեան ծննդեան 70ամեակի եւ զանակալութեան 23րդ տարեդարձի բարեբասիկ առիրներով հանեցեք ընդունիլ մեր, Միաբանութեան եւ համայնքին յարգալից ընօրհաւորութիւններն ու սրազին բարեմադրութիւնները: Կաղօրենի ի սրբ որ Ամենակալն Աստուած ընօրնէ Ձեր Մրութեան երկար եւ եղանիկ կանք, բարգաւանում Մայր Հայրենիին եւ պայծառութիւն՝ Մայր Արռո. Ս. Էջմիածնին:

ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՊՈ. ԱՍԼԱՆԵԱՆ  
եւ Միաբանութիւն Արքոց Յակոբեանց

Ի պատասխան, հետեւալ հեռագիրը ստացուած է Նորին Ս. Օծութեան

Ս. Էջմիածնին, 2 Հոկտեմբեր 1978

Գերե. Տ. Հայրիկ Արքուպիսկոպոս

Պատրիարքան Հայոց

Երուաղեմ, Խարայէլ

Ընօրհակալութեամբ սացել ենք Ձեր ընօրհաւորական հեռագիրը մեր ծննդեան տարեկարձի առքիւ: Հայրապետական օրհնութիւն Զեզի, Միաբանութեանդ բոլոր անդամներուն եւ համայն մեր հաւատացեալ ժողովուրդին:

ՎԱԶԳԻՆ Ա.  
Կարոյիկոս Ամենայն Հայոց

**Սապտ.** 5ին, վատրիկանի մէջ, Ն. Ս. Պապի Գահակալութեան հանդիսութեանց իրը Մոսկուայի Ռուս Պատրիարքութեան ներկայացուցիչ մասնակցելէ ետք, անակենալորէն վախճանեցաւ Ռուս բարձրաստիճան հոգեօրականներէն Մետրոպոլիտ Նիքոսիմ: Հանգուցեալը 1967-1970 եղած է Ս. Քաղաքիս Ռուս Միաբանութեան Մեծառը և ապա առջ բազուկը՝ Ռուսաց Պատրիարքին: Այս առթիւ, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հետեւալ հետագիրը յղից Մոսկուա, Ն. Ամեն. Պիմէն Պատրիարքին:

Երևաղիմ, 7 Սեպտեմբեր 1978

**Ն. Մըրուբիւն Պիմէն**

**Պատրիարք Հայոց Ռուսաստանի**

**Մոսկուա**

Ընդունեցեմ մեր խոր ցուցակութիւնները Մետրոպոլիտ Նիքոսիմի անժամանակ մահուան առթիւ: Առիր ունեցած ենք նախնալու հանգուցեալը իրեն կորովի եւ նուիրեալ պատուածուայ Աստուծոյ, Երևաղիմի իւ պատօնափառութեան օրանեն մինչեւ Լենինկրատի մէջ վկած իւ բարձր պատօնի: Կաղօրենի իւ հոգույն հանգստեան եւ Ռուս մեծ Եկեղեցւոյ բազուանումին համար:

Խղբայրական սիրով

ԵՊԻԾԷ ՊԱՏՐԻԱՐՔ ՏԵՐՏԵՐԵԱՆ

Ի պատասխան ստացուած է հետեւալը. —

Մոսկուա, 9 Սեպտեմբեր 1978

**Ն. Ամեն. Երևաղիմի Հայոց Պատրիարքին**

**Երևաղիմ, Խայտէլ**

Ընդունեցեմ մեր ընորհակալութիւնը՝ Ա. Մինոսի աւագ անդամ, Լենինկրատի եւ Նովկորոշի Մետրոպոլիտ Նիքոսիմի անժամանակ մահուան առթիւ Զեր յայնած անկեղծ ցաւակցութեանց համար:

ՊԱՏՐԻԱՐՔ ՊԻՄԷՆ

Երևաղիմ, 5 Գեկտեմբեր 1978

**Մեծ. Տիառ Ալեքս Մանուկեան**

**Պատուական Նախագահ Հ. Բ. Մինորիս**

**Նիւ Խոր**

Զերդ Վահամութեան Հայ Բարեգուծական Ընդհանուր Միութեան Նախագահութեան բարձր պատօնին կոչուելու 25ամեակի ուրախ առթրով, կը Ենեկայցնենք Ձեզ մեր Երևանութեան պատօնին ընորհաւորութիւնները եւ կ'աղօրենք Ամենակառողի Աստուծոյ ու ընորհ Ձեզ եւեար եւ առողջ կեանք, ուպէսզի հանոյին ու պատիւր ունենալիք սրբունիւր Հայ ժողովաւրդի մեծ գաւակին, մեծագոյն եւ անզուգական բարեւարին եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան ցկեանս Նախագահութեան 50ամեակը:

ԵՊԻԾԷ ԱՐՔԵՊՈ. ՏԵՐՏԵՐԵԱՆ

Պատրիարք Հայոց Երևաղիմի

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿՈՆՔ

• Եր. 1 Ապրիլ. — Ա. Յովհաննու երուսալիմայ հայրապետին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Բարսեղ Արդ. Գալիքտէրեան:

• Կիր. 2 Ապրիլ. — Տնօսիբն: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Վրդ. Յովհակիմեան:

• Գլ. 4 Ապրիլ. — Իրիկուան Հակոբին ի Ա. Հրեշտակապետ նախագահեց վանուց տեսուչը՝ Հոգչ. Տ. Սկան Վրդ. Դարիկան:

• Եշ. 6 Ապրիլ. — Իրիկուան Հակոբին ի Ա. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Դարիկան:

• Ուր. 7 Ապրիլ. — Վազուան ՀՕ մանկանց տոնին առիթով, կէսօրէ ետք Ա. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ պաշտուեցաւ: Էլուազադական: Ժամերգութիւնն, իսկ գիշերասոկը քրին՝ Հակման արարողութիւնն, որուն ընթացքին քարագեց վանուց տեսուչը՝ Հոգչ. Տ. Սկան Վրդ., Քրիստոնեայի կեանքին մէջ հաւատքին ունեցած կենսական գերի մասին: Ժաղովուրդը իր բարեկապաշտական զգացումները յայտնած էր 40 մանկանց նկարին առջև շինուած շարժական սեղանին զիմաց մամագառութեամբ: Էձիթի նուրբառութեամբ:

• Եր. 8 Ապրիլ. — Ա. Քառասուն մանկանց Սերսանի: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ասպետ Արդ. Պալեան: Վերաբերութիւն կատարուեցաւ 40 մանկանց նկարին առջև շինուած շարժական սեղանին վրայէն, որուն զիմաց, կաթոսայի մը մէջ, կը պղպային 40 գոյնզ զոյն կանգնեներ, աւանդական սասցապատ լիճը խորհրդանշող:

— Կէսօրէ ետք, Ամեն. Ա. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը Հրաշափառուով մուտք գործեց Ա. Յարութեան Տաճար, ուր Ա. Գլխեզմանին և Քիւտ Խաչի այրի ուխտերէն ետք, զերչինիս կից: Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ պաշտուեցան ժամերգութիւնն և նախատօնակի Ապօք կատարուեցաւ: Տնօրինական Սրբատեղեց այցելութեան հանգիստուր Բաֆոր Տաճարէն ներսութափառապետն էր Հոգչ. Տ. Մանուէլ Արեղայ Երկաթեան:

• Կիր. 9 Ապրիլ. — Դաւաւորին: Գիշերային և առաւտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ա. Լուսաւորիչ: Ապօք, Գերշ. Տ. Շահնէ Արքեպս. Աճէմեան հանգիստուր Ա. Պատարագը մատուցյ Քրիստոսի Ա. Գլխեզմանին վրայ և քարողեց, մեկնարանելով Դաւաւորի աւետարանական առակը: Ա. Պատարագի ա-

ւարտին կատարուեցաւ եռագարձ մեծ ահանգէս թափօր Ա. Գլխեզմանին և մէկ անգամ Պատարատեղուոյն շուրջ, գլխաւորութեամբ Ամեն Ա. Պատրիարք Հօր:

• Գլ. 11 Ապրիլ. — Իրիկուան Հակոբին ի Ա. Հրեշտակապետ քարողեց վանուց տեսուչ Հոգչ. Տ. Սկան Վրդ. Դարիկան առաջ մէկնարանիւ Անպատով թղենիի աւետարանական առակը:

• Եշ. 13 Ապրիլ. — ի Ա. Յակոբ կատարուած Մեծ Պահոց վերջին Հակոբին նախագահէց Գերշ. Տ. Շահնէ Արքեպիսկոպոս:

• Ուր. 14 Ապրիլ. — Ա. Լուսաւորչի վիրապամուծ նախատօնակին ի Ա. Յակոբ նախագահէց Գերշ. Տ. Կիւրեղ Սպիտեկոպոս:

• Եր. 15 Ապրիլ. — Ա. Հօրն մերը Գլխագի Լուսաւորչին (Մուսի ի Վիրապ): Առաւտեան Ժամերգութեան աւարտին, ըստ սովորութեան, Ա. Լուսաւորչի մասունքը իր հանգուտարանէն թափօրով փախագրուեցաւ Աւագ Սեղան, ձեռամբ Գերշ. Տ. Կիւրեղ Սպիտեկոպոսի: Ապօք Ա. Պատարագը մատուցուեցաւ աւանդատան Ա. Լուսաւորչի սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Հայկագուն Արդ. Մելքոնեան:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. ի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեր ինքնաշարժերով բարձրացան Զիթենեաց լեռ, ուր Համբարձման սրբավայրին վրայ կառուցուած մեր վրանամարան մէջ պաշտուեցան ժամերգութիւնն և նախատօնակի:

— Իրիկնագետէմին, նոյն վայրին մէջ պաշտուեցան Եկեղեցէի և Հակման կարգեր և սոսակի երային ու առաւտեան ժամերգութիւնների Հանգիստապետն էր Հոգչ. Տ. Յովհէկի Վրդ. Ա. Լուսաւորչի մատուցուեցաւ: Համբարձման մատրան մէջ: Ըստ սովորութեան, պատարագին էր սրբավայրի տեսուչ Հոգչ. Տ. Սկան Վրդ. Դարիկան Արքարողութիւնները աւարտեցան գիշերուան ժամը 11ին:

• Կիր. 16 Ապրիլ. — Գլխագի: Առաւտեան Ժամը 8ին, Գերշ. Տ. Շահնէ Արքեպս. ի գլխաւորութեամբ, Միաբան Հայրեր զարձեալ ինքնաշարժերով բարձրացան Զիթենեաց լեռ ու Հրաշափառով մուտք գործեցին Համբարձման սրբավայրը, ուր մեր վրանամարան մէջ պատարագեց Հոգչ. Տ. Յովհէկի Վրդ. Մամուր, եղիսկապսսական զգեստաւորմամբ: Գերշ. Տ. Շահնէ Արքազան քարողեց օրուան խորհուրդին շուրջ, յայտնելով թէ այս տօնը միակն է եղեղեցւոյ տօներէն որ անցեալ դէպի մը ոգեկոչումը չէ, այլ ապագային իրականանաւ լիք իրողութեան մը սպառաբռութիւնը:

• Գլ. 18 Ապրիլ. — Երեկոյեան, Ա. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ պաշտուեցաւ Մեծ Պահոց վերջին Հակոբի, որուն ընթացքին քարողեց Հոգչ. Տ. Հայկագուն Եպս. Հայրաման, զգուշացնելով ներկաները բամբառանքի մոլութեանէն:

● ՔՀ. 19 Ապրիլ. — Ս. Կոյսի Աւետման Հանդիսաւոր նախատօնակը պաշտուեցաւ Ս. Յակոբիանց Մայր Տաճարին մէջ Հանդիսապետն էր Գերձ. Տ. Կիւրեղ Եպիսկոպոս:

● ԵՀ. 20 Ապրիլ. — Աւետման Աստվածածի: Առաւոտուն Գերձ. Տ. Կիւրեղ Եպս. Գարբիկեանի գլխաւորութեամբ, Միարան Հայրեք ինքնաշարժերով իշխան Գեթեսմանիի ձորը ու չըրաշափառով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեղմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց Գերձ. Հանդիսապետ Սրբազնը:

● Ուր. 21 Ապրիլ. — Խ. օր մեծ պահոց: Առաւոտուն՝ Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Արեագալի: Վերջին ժամերգութիւնը, իսկ կէսորէ ետք՝ լիազագականին վերջին ժամերգութիւնը:

● Եր. 22 Ապրիլ. — Յիշանակ յառութան Դաշտաւոր: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գրիգորի մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Մանուէլ Արդ. Երկաթեան:

— Կէսորէ ետք Ամեն. Ս. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Միարանութիւնը չըրաշափառուով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու Ծաղկազարդի մեծանանդէն նախատօնակը՝ մեր վերնատան ժամրան մէջ: Ապա կատարաւեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափոր Տաճարէն ներս թափորապետն էր Հոգչ. Տ. Մանուէլ Արդ. Երկաթեան:

● Կիր. 23 Ապրիլ. — Նաղկազարտ: Գիշերային և առաւոտան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Պատարագը մատուցուեցաւ: Ի Ս. Յարութիւն, վերնատան մեր մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Յովանի վլրդ. Մատուցուեցաւ Տաճար մէջ կատարուի Ապա, գլխաւորութեամբ Գերձ. Տ. Եանէ Արքեպիսկոպոսի, կազմուեցաւ մեծանանդէն թափոր, որ երկիցս զարձակ Քրիստոսի Ս. Գերեղմանին շարուջ: Թափօրականքի ի ձեռին ունէին ձիթենիի և արմաւենիի սոսեր, իսկ մեր թափօրին կը հետեւէին Դպտոց և Ասորոց թափօրները: Ս. Գերեղմանի շրջափակին մէջ կատարուեցաւ Անդաստանը, որմէ ետք թափօր ելաւ գուրս, ընելու շրջանը Պատանատեղինին ժամանար: Երբ կը մատաքանակ լայն առաջարկ կատարաւած Մայր Տաճարին մուտքեն յառաջացաւ և բարձրացաւ Պատրիարքարքարան:

— Կէսորէ ետք, չքեղորէն զարդարուած Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ նախ Անդաստանը, ապա հազեզուարն մեղեղիներով ընդմիջուած երեկոյեան ժամերգութիւն և, հուսկ ուրեմն, «Դռնբացէքի խորհրդաւոր առարգութիւնն Արարողութեանց կը նախագահէք Գերձ. Տ. Եանէ Արքեպոս: Հոգչ. Տ. Ասան Վլրդ. Առաջ Սեղանի բեմէն կարդաց հազեռոր սիրով և փափաքով: վարագոյր բացողներու անուանացանկը և կոչ ըրաւ ներկաներուն որ

իրենց սրտաբուխ լումաներով սատարեն Աղունիէի Աղդային Բուժաբանին ի լիբանան: Այդ նոպատակաւ եկեղեցւոյ զոյգ մուտքերուն զետեղուած էին պահներ:

● ՔՀ. 25 Ապրիլ. — Աւազ Երեւարքի (Յիշասակ ասակ կուսանց): Աննոպաստ օդի պատճառաւ, այս տարի կարելի չեղաւ Ս. Պատարագ մատուցանել Ս. Յարութեան Տաճարի գաւթիւն արեկելակողմը բացուող Ս. Յովհ. Աւետարանի մատրան մէջ, այլ Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Յակոբանց Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Մանուէլ Արդ. Երկաթեան: Ս. Թարգմանչաց Երկ. Վարդարանի երկուու աշակերտութիւնը ստացաւ Ս. Հազորդութիւն: — Ուխտաւորներու շգոյալթեան պատճառաւ, զանց առնուեցաւ նաև Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան այս օրուան յատուկ բացառի ներս:

● ԵՀ. 27 Ապրիլ. — Աւազ Հնիզօքարքի (Յիշասակ կընթեաց): Առաւոտեան ժամերգութեան աւարտին, Ս. Յակոբանց Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ կարգ Ապաշխարուղաց:

— Կարճ զաղարէ մը հետք, Աւազ Սեղանին վրայ մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ: Պատարագին էր Գերձ. Տ. Եանէ Արքեպիսկոպոս, որ կատարեց նաև ընթերցումը Ս. Յովհ. Ասկերերանի Հազորդութեան ձառին: Բաւական թիւով ժողովուրդ ստացաւ Ս. Հազորդութիւն:

— Կէսորէ ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հօր նախագահութեամբ, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Անտոնուայի հազերքաւ արարուութիւնը: Եկեղեցւոյ զոյգ գասերը լեցուն էին տար հիւրենիք, որոնց չարքին էին երաւապէմի Քաղաքապետն և Ասեմ: Ֆէտիր Քօլէք, նահանգային Կառավարչի փոխանորդ Տիար Տավիթ թէն, ինչպէս նաև Անկիլիքան Գերձ. Արքեպիսկոպոսոր, ուրիշ տարիներու նման, արարողութեան աւարտին դիեստամուսուելով բարձրացաւ Աւազ, և կատարեց, Անդիերէն լեզուով, ընթերցումը Ս. Աւետարանէն Ունաւուաւի վերաբիրեալ համարներուն:

— Ժամը 4.30ին, վագր թափօր մը, գլխաւորութեամբ Հոգչ. Տ. Վահան Վլրդ. Թօվալեանին, մեկնեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցին: Զարչարանաց խորանին առէն կատարուած: Ս. Աւետարանի ընթերցումէ ետք թափօր յառաջացաւ գէպի եկեղեցւոյ գաւթիւն մէջ գնուուի Ս. Զիթենիի ծառը, որուն փիմաց կատարուած արարողութեանէն ետք Գերձ. Տ. Կիւրեղ Եպիսկոպոսի խօսք առնելով՝ պարզեց հանդամանքները Քրիստոսի կատարուեցաւ նաև պատմականը նոյն վանքին: Գերձ. Սրբաշանը Ս. Պատրիարքաւուի մասին ալ խօսեցաւ Ս. Փրկչի կիւրեւեր մատրան մէջ, ուր մեկնեցան թափօրականներու ապա, շաբականներու երգեցողութեամբ: Ըրաւ նաև հակիրճ պատմականը հա-

յազպատկաննեւ քրիստոնէականէ առեսակէ տեղ մեծ  
կարեւ որութիւնն ունեցող այս Արքավայրին, և  
Ս. Գետրոսի զգացմէն բարոյականէ դասեր հա-  
նեց Ներկայ հաւատացեալներուն:

— Գիշերասկիզբին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Կարգ Խաւարժան, ախրազգեցիկ խորհրդաւորութեամբ։ Յուղիչ էր պահերը համատարած մութին մէջ խօսք առաջեց։ Տանէ Արքեպիսկոպոս, կուռ. քարոզով մը վեր հանելով ւացից զիշերուան բարերար ու փրկարար նշանակութիւնը։ (Այս քարոզը տեսնել Սինին նախարդ թիւին մէջ։)

— Ժամանելու առաջին շրջանում առաջ Տաճարի մէջ կատարվեացաւ մեծահանդելու և Արքայի մասն Քրիստոնութեաւ Տաճարագույն մէջ առաջարկութեամբ Ամենապատիւ Ս. Պատրիարք Հովհաննէս:

• Եր. 29 Ապրիլ. — Աւագ Շաբաթ (Ճապանուց Ս. Զատկի): Ս. Յակովեանց Մայր Տաճարին մէջ պաշտուած ժամերգութեանէն քիչ ետք, ժամը 8ին, փարք թափօր մը Ս. Յարութեան Տաճար մէկնեցաւ, կատարելու համար Տաճարի դրան բացման աւանդական ձևակերպութիւնը, բանալին առնօւելով Աւագ Թարգման Հազը, Տ. Վահան Վ.թ. Թօվելի հանի ձեռքէն:

բէք, ըստ սովորութեան, կառահանն Հայրառը-  
րը, եպիսկոպոսական խոյր ի գլուխ, իսկ  
Զատիկներ և Ասորիներ թափօր կազմած կը  
հետեւէին մեր թափօրին Փամբ 2-30ին, Միա-  
բանութիւնը համբայ ելաւ գէպի Մայրավանք:  
Ճամբառ կէսին, Քաւճին բերդին դիմաց, Պատ-

բրաբեր ու լուսահանքը զգեստաւորության և  
առաջնարդութեամբ Հ. Ա. Ք. Մ. ի և Ե. Մ. ի  
սկզբաններուն և արենոցչեարքուն թափորը յա-  
պաշացաւ, «Քրիստոս յարեաւ և Աւելոր յար-  
եաւ շարականները երգելով Ամեն» Ա. Պատ-  
րիորը Հօր կողմէ Ա. Սակորեանց Մայր Տաճա-  
րին մէջ կատարուած Ա. Աւելուարանի բնիքեր-  
ցումը ժամուան մը համար փակեց փառայեղ-  
այս հանդիսութիւնը:

— ժամանելու վիճակը, Սայր Տաճարին մէջ պատմած ձագալուց յիշ արարողութիւնը, սրտն աւարտին, Քրիստոսի յարութեան աւետիսով բացւեցաւ վարագութը Աւագ Սեղանին և պատմիքն կազմակերպութեամբ յարդրացաւը Ս. Զատարագը՝ զորմատույց Հաղոց. Տ. Ասպետ Արդ. Պալեհան: Յետոյ կատարած նշանակութեամբ Ս. Զատիկի նսխատօնակի նախագահութեամբ Կիրէց. Տ. Կիրենե Եպոնի: Արարողութեան աւարտն, Ալյոսի յարուաւեցած կարողականի երգեցաղութեամբ Միքարան Հայրեկ և զոյքիներ զգեստառութեալ բարձրացան Սեղանատուն՝ բնիքիքի:

❷ Կիր. 30 Ապրիլ - ԶԱՏՄԻ ՑԱՐՈՒԹԵԱՆ  
ՏԵԱԲՆ ՄԵՐՐԵՑ : Կէս գիշերէն ետք ժամը 1-30ին,  
Մայրավանքու մէծ զանգը ստքի է հանած ար-  
դէն Միաբանութիւն և ժաղավուրդ : Կէս ժամ  
ետք . Գիրշ . Տ. Կիրւեզ Եղու . Գարիկեանի զըլ-  
խաւորութեամբ , Միաբան Հայրեր կը մէկնին  
Ս. Յարութեան Տաճար . Ս. Գողգոթայի վրայ  
կատարուած ուխտէն ետք , Տաճարի վերնա-  
ռան մեր մատրան մէջ պաշտօնեցաւ զիշերա-  
յին ժամերգութիւնը և մաս ըլ պատօսեան  
ժամերգութիւնն մէկնէ Հայու , երբ Միաբան  
նութիւնը իշտաւ չըջաւափակը Ս. Գիրշը մանին ,  
շարունակելու Համբար ժամերգութիւնը , երիցս  
զարձմանմբ Սրբավայրին շուրջ : Ս. Գիրշը մանին  
զրան Խուզաբերից Ա. ետարանի ընթերցման ա-  
ւայրուին կատարուեցաւ և նշուաստան ու երգ-  
ուեցաւ Փատիքի քա Քրիստոս : Մեր թափօրին  
կը հետեւին Պատոս և Ասոււց թափօրիները :  
Մէկ ժամաւան զագարէ ետք , Գիրշ . Հանդիսա-  
պես Սրբազնը մատոյց օրուան Հանգիստաւոր  
Ս. Պատարագը՝ Քրիստոսի կինսատու Գիրեզ-  
մանին վրայ և քարոզեց օրուան մեծ տօնին  
շուրջ : Ս. Պատարագէն ետք , արարութիւնը  
փակուեցաւ . Տաճարի մեր Տեսչարանն մէջ :  
Վանք գարձին Հայոց թազի մատքէն , Յարու-  
թեան շարականներու երգեցաղութեամբ Միա-  
բանութիւնը յառաջացաւ և քարձրացաւ Պատ-  
իմարքարան :

— կէսօքէ ետք, Մայքազմնէի մնեծ բակին  
մէջ կատարուեցաւ Զատկական մհջ և Անդաս-  
տանչը՝ նախագահութեամբ Ամենա. Ա. Պատ-  
րիկան շահ.

● ԲՀ. 1 Մայիս. — Ա. օր Ա. Զատկի (Ցիւտակ մեռելոց): Ամեն. Ս. Պատրիարք Հայքը մատոյց օրուան հանդիպաւոր Ս. Պատարագը՝ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ և ապա, կենաց Փայտի մասունքն ի ձեռին և ամպիստանին ներքեւ, նախագահեց Մայր Տաճարին մէջ կատարուած եռադարձ մէծահանգէս թափօրին, որուն ընթացքին վրագակետներ ի ձեռին ունենին սրբոց մասունքների Յետոյ երգուեցած մատուցուած շաբականը՝ ուխտաւորներուն իրքի ողջերթ, որմէ ետք, Այսոր յարեաւ շարականը երգելով ամէնքը բարձրացան Պատրիարքարան, ուր Ն. Ամենապատաւութիւնը Ս. Պատարագի Նշիւար բաժնեց բոլորին:

● ՔՀ. 2 Մայիս. — Գ. օր Ա. Զատկի: Մայր Տաճարի Ս. Գլխազդի մատարան մէջ քահանայական Ս. Պատարագը մատոյց Գերշ. Տ. Դաւիթ Եպո, Սահակեան, որ հիւրաբար Ս. Ալոռ կը գտնուէր շարաթէ մը ի վեր, խումբ մը Ֆրանսահայ ուխտաւորներու հետ Անանցմէ շատեր, Ս. Պատարագէն ետք, իրենց ննջեցեալներու հոգիներուն համար ընել տուին հոգինանդիստ սրուն նախագահեց Խուսարաբապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Առանեան:

● Եր. 6 Մայիս. — Գլխազում Ցովիաննու կարավետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխազդիր: Ժամամարան էր Հոգչ. Տ. Վահան Վրդ. Թօփալեան: Վերաբերումը կատարուեցաւ Ս. Յովհ. Կարապետի խորանին վրայէն:

● Կիր. 7 Մայիս. — Նոր Կիրակի (Ցիւտակ իշխուու նախատագն մերց լինրաց Ա. Համաշխարհական Պատեազմի): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Պատարագը մատոյց, բառ ոսվարութեան, լուսահանը՝ Հոգչ. Տ. Անակ Վրդ. Ղարիպեան: Քարոզեց Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Անէմեան, որ նզեկիէլ մարդարէի տեսիլքով ուղեց բացարել մեր ազգին վերյանումը իր գէմ 63 տարիներ առաջ զործադրուած անձարդիային աճերէն ետք: Ազա, Ամեն. Ս. Պատարիարք Հօր գլխաւորութեամբ, հանգստեան շարականներու երգեցութեամբ և Հայ արիներու բոլոր խումբերուն առաջնորդութեամբ ու ծաղկեալսակներով, Միարանութիւն և ժողովուրդ ուղղուեցան Ս. Քրէշի ազգային գերեզմանասունը, ուր Արարայի նահատակաց յուշամասնին շուրջ կատարուած հանգստեան պաշտամունքն ետք խօսք առաջ Տիրոց Վարդան Տէր Վարդանեան, խօսելով Աղբէի 24ի Եղեռնին մասին: Յետոյ բոլորն ալ զարձան չ. Ե. Միութեան ակումբը՝ հոգիսուրճ առնելու:

● Եր. 13 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխազդիր: Ժամամարան էր Հոգչ. Տ. Բուրէն Վրդ. Յովհանն Յովհ. Յովհանն Վրդ. Թօփալեան:

— Կէսօրէ ետք, վաղուան Աշխարհամատրան Կիրակիի առթիւ, Գերշ. Տ. Կիրեղ Ազա, Ղարիկեանի գլխաւորութեամբ, Միարանութիւնը և ըրաշափառուով մուտք գործեց Ս. Յա-

րաւթեան Տաճարը, ուր վերնատան մէր մատրան մէջ պաշտուեցան երեկայեան ժամերգութիւնները պաշտուեցան Ս. Յարութեան Տաճարի մատրան մէջ: Ազա, Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գարիկեան հանդիպուուր Ս. Պատարագ մատոյց Քրիստոնի Ս. Գերեզմանին վրայ, որուն աւարտին նախադադանց Ամենապարհուն առջեւ կատարած Անդաստան Առաջ վեկուեցան Զատկական ըրջանի հանգիստութիւնները յիշեալ Տաճարէն ներու:

● Եր. 14 Մայիս. — Աշխարհամատրան (Կանաչ Կիրակի): Գիշերային և առաւտօնեան ժամերգութիւնները պաշտուեցան Ս. Յարութեան Տաճարի վերնատան մէր մատրան մէջ: Ազա, Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գարիկեան հանդիպուուր Ս. Պատարագ մատոյց Քրիստոնի Ս. Գերեզմանին վրայ, որուն աւարտին նախադադանց Ամենապարհուն առջեւ կատարած Անդաստան Առաջ վեկուեցան Զատկական ըրջանի հանգիստութիւնները յիշեալ Տաճարէն ներու:

● Եր. 20 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխազդիր: Ժամամարան էր Հոգչ. Տ. Հայկազուն Արդ. Մելգոննեան:

● Կիր. 21 Մայիս. — Կարմիր Կիրակի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի վերնատան մէր մատրան մէջ: Ժամամարան էր Հոգչ. Տ. Ասպետ Արդ. Պալեան: Ս. Պատարագէն ետք, Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Գարիկեան Վարդապահեական գաւազանի իշխանութիւնները շնորհեց Հոգչ. Տ. Հայկազուն Արդ. Մելգոննեաններին: (Տե՛ս էջ 203):

● Եր. 27 Մայիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխազդիր: Ժամամարան էր Հոգչ. Տ. Հանուն Արդ. Հունութեան:

● Կիր. 28 Մայիս. — Տօն Եւեման Ս. Խալին: Առաւտօնեան ժամերգութեան աւարտին: բառ սովորութեան, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կարգացուեցաւ Ս. Խաչի լուսաւոր երեման առիթով Երաւազէմի Ս. Կիւրեղ Հայրապետին Կաստանդ կայսրին յդած Թուլիթին թարգմանութիւնը: Ընթերցումը կատարեց և անոր յաջորդող Անդաստաններին նախագահեց Գերշ. Տ. Կիրեղ Եպս. Ղարիկեան: Ազա Աւագ Մելգանին վրայ մատուցուեցաւ Ս. Պատարագ: Ժամամարան էր Հոգչ. Տ. Ասպետ Ղարիկեան: Աւագ խորանին վրայ էր տեսնուէր վառ կանցեներով զարդարուն Ս. Խաչի նշանը:

● Եր. 3 Յունիս. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամամարան էր Հոգչ. Տ. Բարսեղ Արդ. Գալէ Յամէրեան: ՅՈՂՅԱՆԻՆ Առաջանաւ Վրդ. Տ. Արքան Վրդ. Թօփալեան: Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ հոգինանց պատուեան պաշտօն վերջերս վախճանած Ս. Աթոռու Միարան երկու Արքեպիսկոպոսներու: Իրաքի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Ասողիկ Արքեպս. Ղազար-

digitised by  
A.R.A.R. @

եանի և շար. Ամերիկայի Կաթո. Պատուիքակի Գերց. Տարգադէն Արքայոս. Ապատեանի — հոգիներուն համար: Հանգուցեալ Արքազաներուն արքանի քնները գրաւատեց և պաշտամունքին Խախագահեց Գերց. Տաճէ Արքեպիսկոպութիւն

\* ყ. 7 ვალენტინ. — ცისი მარკ ხადგ დამდე  
2.30 წ. ქერძ. 8. ცისი მარკ ულა. ფარბების ასახ  
ებულის იმპოზატორი, სწავლა ასახული ჩემ დანა-  
ვარდებით უადგრავიან ღირებულება ეს, თუ  
ასახულის მარტინი უკავშირდები და უკავშირდები  
მარტინი უკავშირდები და უკავშირდები და უკავშირდები

— Գիշերասկի զրբին, հան կատարուեցան  
նաև Ելեսացի կը և Նշանման կարգեր և ապա  
գիշերային և առաւտաեան ժամերգութիւնները  
Հանգիւառեան էր Հաղը Տ Հայ կասեր վրդու-  
Պայրամեանն Արարող ութիւնները աւարտեցան  
գիշերուան ժամը 9-30 իւն:

❸ Եշ. 8 Յունիս. — ՀԱՐՄԱՆԱԲՈՒՄՆ, ՏԻԱԽՈՒ:  
Առաջօտեան ժամը 7/ին, Լուսարարապես Գերց.  
Տ. Հայրիկ Արքեպոս. Առաջնանի գլխաւորու-  
թեամբ, Միաբանութիւնը ինքնաշարժերով  
բարձրացաւ Հիմնեաց լեռ. ու Հըրաշնամասով  
մաւոք գործեց Համբարձման սրբանեղին, ուր  
Գերց. Տ. Կիրքի Եպօ. մասաց օրուան համա-  
դիսարակ Ս. Պատարագը մեր բանահամարան  
մէջ և քարոզեց Համբարձման խորհրդ բղին  
շուրջ Գերց. Լուսարարապես Սրբազնութ շա-  
խաբանեց Մայր Աթոռու Սրբէն Ս. Էջմիածին փոխադրութեան տարին արձի աթիւ կատար-  
ուած Հայրապետական Մագթանքի արարո-  
ղութեան, իսկ Գերց. Պատարագի Սրբազնութ  
Ս. Պատարագէն ետք Սրբավայրին առջի կա-  
տարաւած Անդաստանին:

— կէսօրէ եաբ, Մայք Տանըրին մէջ կատարուած է Անդրանիկ Նախագահ անձ:

• Եր. 10 Յաւանիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Քիլիսաղիից ժամանակ էր Հոգէ. Տուրքէն վրդը Յալվահիմեանը կատառուեցաւ Սարկաւագակական ձեռնադրութիւնը (Այս մասին տեսնել առանձին՝ ամբագրիս այս թիւին մեջ, էջ 199):

— ३१. उसके बारे में क्या जानते हैं? वह अपनी बातों के बारे में बताएँगे और उनके बारे में बताएँगे। उनके बारे में बताएँगे और उनके बारे में बताएँगे।

● Կիր. 11 Ցանիս. — Եւելող Մաղկազարդ:  
Առաջատանք ժամերգութիւնը պաշտուեցաւ և  
Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Տրիհետա-  
կապիետ: Ժամարաբն էր Հոգէ. Տ. Մանուկէ  
Ալբոն. Երկաթեան:

\* ८१. १७ वानिका. — १. वानिकराप्ति द्वारा  
वानिकीयां उमर्ज साक्षर्ता १. वानिकराप्ति द्वारा  
वानिकराप्ति द्वारा १. वानिकराप्ति द्वारा १.

— Հոգի գալստեան հանդիսաւոր նախառած նակը պաշտեցաւ Մայր Տաճարին մէջ, նաև ուղարկեց Արքային ու Պատրիարքին առաջարկութեան մասին:

— իրիշնագլմբն, նոյն Տաճարին մէջ կատարուած է Եկեղեցւի և Հովհանն կարգերուն նախագահեց Գերեզ. Տ. Կիւրեղ Եղիշևոս

• Կիր. 18 Յունիս. — ՏԱՐԵԿԱԼՈՒՄ: Բարեկենցան Եղիսական պահոց: Օրուան Հանդիմաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուց Դեբէ: Տ. Կիւրեղ Սպա. Գարիկեան: Ա. Պատարագի բնթացքին կարդացուեցաւ. Ս. Յովհաննես Ռակերերան Հայրապետի երեք մասներէ բազկացած Հագեցալուտեան ներբողը: Առաջին մասին բնթերցու մը կատարեց Ամին: Ա. Պատարիարք Հայրը:

— կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կտարուած Անզաստանէի աւարտին, Գերշ. Տ-Կիւրեղ Ապօհովասի գլխաւորութէամբ, Միարան Հայրեր, Ժառանգաւոր անհեր և հաւատացականիր մէկնեցան Սրբն եռ, ուր վերջին Բնիքի ըի վերտաստան մէջ պաշտօնած Հոգեգալստան ժամերութէնէն ետք. Գերշ. Մրրադանիր խօսք առնելով՝ տաւս համառօք պատմականը Մրրավայրին Թափոր տօք մի կնեցաւ. Ս. Փրկչի վանք, որուն զաւթին մէջ Հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ. Հոն թագուած Ս. Աթոռոյ հանգուցեալ Պատրիարքներ. Հոգիներուն համար:

\* Եր. 24 Յունիս. — կ. օր Հազեզալիքնամբ:  
Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայրավանեթի  
տանելիքին զբաց գտնուող Ա. Հարուց մատարնե  
մէջ: Ժմանաբարն էր Հազ. Տ. Թարեկն Արդ.  
Յունիսին ան:

• Կիբը ՀՅ Յանիս. — Տիւասիկ Եղիայի մարզակին: Ա. Պատարագը մասաւցաւեցաւ. Ա. Յառը թեան Տաճարի մերժաւուն մեր մատրաննեցէ Ժամարաքը Էր Հազ. Տ. Ռուրէն Վրդ, Վանսի մերժան:

— Ա. Համի փոքր մեծանոց նախատեսակալը այս շաբաթ եցաւ. Ա Հրեա իտակապետաց հեկեղեցից է Հանգիստ իտակապետն էր և լուսաբարսպապետ Գերոշ. Տ. Հայրիկ Արքական. Առաջնահանձ:

• № 20 Յանվերի 10-ին կատարած Հայոց ժողովությանը՝ Առաջարկեան ժամերգութիւնը պաշտուեցաւ. Ս. Հերէտակապետաց եկեղեցւոյ մէջ, իսկ Ս. Պատրիարքի մատուցուեցաւ եկեղեցւոյ աւանդատան՝ Ս. Հայոց ժողովին մատրան մէջ՝ Ժամարան էր Հազար Տարբան Վաղարշական վարչության կողմէ:

• 80 кр. 30 юнгахи. — У. Історияхарыңыз білік-  
прақтікін дегендегі үндіс мемлекеттің жаңы үйлесімдерінен  
жасағандастырылған. — У. 80 кр. 30 юнгахи  
Історияхарыңыз білік-прақтікін дегендегі үндіс мемлекеттің жаңы үйлесімдерінен  
жасағандастырылған.

• Եր. 1 Յուլիս. — Ա. Տօն մեր Քրիստօքի  
Լուսաւոշին (Ելե ի Վիրապէն): Ա. Պատարագը  
մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան  
Ա. Հաջառութիւն եղանին վրայ Ժամարաքն էր  
Հայոց Տ. Առաքել Առաք Պատեհան:

— Նախատոնակին ի Ս. Յակոբ Նախադաւա-  
հեց Լռտաքարագետ Գերզ. Տայրիկ Արք-  
եպիսկոպոս, որմէ ետք: ըստ սովորութեան,  
ձեռագործ Տէղապատճեաց Կողունկար:

● Կիր. 2 Յուլիս. — Տօն Կարուղիկէ Եկեղեցւոյ Եշմիածնի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց Հոգչ. Տ. Մանուէլ Աբեղայ Երկաթեան: «Հայր մերէն առաջ կատարուեցաւ: Հայրապետական Մադթանը» վասն Ս. Եշմիածնի: Նախագահանութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս: Առևնեանի:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուած Անդաստանին Նախագահնեց Գերշ. Տ. Նորայր Արքեպոս: Պօղարեան:

● Եր. 8 Յուլիս. — Ա. Մեծին Ներսիսի եւ Խաղայ Եպիսկոպոսին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխազիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ոսկի Արդ. Որդիքեան:

● Կիր. 9 Յուլիս. — Բարեկենդան Ա. Լուսաւորչի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Ցարութեան Տաճարի վերնատան մեր մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Յովուկ Վրդ. Մաժուր:

● Ուր. 14 Յուլիս. — Նախատօնակին ի Ա. Ցակոր Նախագահնեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոսին կոպոս:

● Եր. 15 Յուլիս. — Ա. Հօն մերոյ Քրիզորի Լուսաւորչի (Թիւ Եւխարաց): Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Մակարայ մատրան մէջ, ուր թաշուած է, բայ աւանդութեան, մասունքը Ա. Լուսաւորչի: Պատարագեց Հոգչ. Տ. Հայրասեր Վրդ. Պայրամեան:

● Կիր. 16 Յուլիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Սիան Վրդ. Ղարիպեան: Ա. Պատարագէն ետք, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս: Նախագահնեց Հանդ. Տ. Մերուպ Վրդ. Տեփոյեանին մահուած քառասունքին առթիւ կատարուած հոգենանդստեան պաշտամանքին:

● Դշ. 19 Յուլիս. — Թարգմանչաց Հանդիսաւոր Նախատօնակին ի Ա. Ցակոր Նախագահնեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոսին կոպոս:

● Եշ. 20 Յուլիս. — Ա. Թարգմանչաց Վարդապետացն մերց Սամակայ եւ Մերապայ (Տօն ազգային): Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ պատարագեց Ա. Ռիստիս Երիտասարդ Միաբան Հոգչ. Տ. Վլիգէն Վրդ. Այլագեան, որ կը հետեւ կըօնական բարձրագոյն դասընթացքի ի Լուսուն և եկած էր ամառանային արձակուրդէն մաս մը մեր մէջ անցընելու:

● Եր. 22 Յուլիս. — Ա. Տրդատայ բազաւորին եւ Աւալին Ֆիլինցի: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխազիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Բուրէն Վրդ. Յովակինեան:

— Նախատօնակին ի Ա. Ցակոր Նախագահնեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոսին կոպոս:

● Կիր. 23 Յուլիս. — Թիւ Տիոյ Ա. Ասուածածնին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Գերշուեանին Ա. Ասուածածնայ Տաճարին մէջ, Տիւ

բամօր Ա. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Մանուէլ Արդ. Երկաթեան: Երթ ու գարձի թափօրները գլխաւորեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

● Ուր. 28 Յուլիս. — Նախատօնակին ի Ա. Ցակոր Նախագահնեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

● Եր. 29 Յուլիս. — Ա. Երեւանաց առաքելոց Քիշնոսի եւ Պօղոսի Երեւանաներող առաքելոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Պօղոսի վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Բարսեղ Արդ. Գալէմտէրիեան:

● Կիր. 30 Յուլիս. — Բարեկենդան Վարդապահի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Ցարութեան Տաճարի վերնատան մեր մատրան մէջ: Ժամարարապետ Գերշ. Տ. Բարսեղ Արդ. Պարտէն Արդ. Որդիքեան:

● Ուր. 4 Օգոստ. — Նախատօնակիր պաշտուեցաւ Մայր Տաճարին կից Ա. Եշմիածին մատրան մէջ: Հանգիստապեան էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

● Եր. 5 Օգոստ. — Ցիւատակ Ցապանակին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Եշմիածին մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Բարսեղ Արդ. Պարտէն Արդ. Որդիքեան:

— Մայր Տաճարին մէջ պաշտուած Ալլակերպութեան հանգիստաւոր Նախատօնակին հանոր յաջորդող Ա. Ցակորոս Ցեաներդոր Գահակալութեան Նուիրուած արարութութեան Նախագահնեց Ամեն. Ա. Պատրիարք Հայրը: Ազա կատարուեցաւ Քահանայական կոչման արարութիւն (Տիւ էջ 200):

— Իրիկնագեմին, Մայր Տաճարին մէջ կատարուած Եկեղեցէի և Հակման կարգերուն Նախագահնեց հիւրարար Ա. Աթոռ գլուխուղ Արքամանեան Եւրոպայի կաթող. Պատրիարքակ Գերշ. Տ. Սերովը Արքեպոս: Մանուկեան:

● Կիր. 6 Օգոստ. — ՎԱՐԴԱՎԱՅԱՐ (Տօն Ալլակերպութեան Ցեան): Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ օրուան հանգիստաւոր Ա. Պատարագը մատուց, Յարկաւագներուն քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը կատարեց և օրուան տօնին ու նորընծաներուն առջերացուած ծառայութեան առաջարկչին կարևորութեան ու Նուիրականութեան շուրջ հոգեշունչ քարոզ մը խօսեցաւ Գերշ. Տ. Սերովը Արքեպոս: Մանուկեան: Ա. Պատարագէն ետք, Գերշ. Մրրացանը կատարեց վեղարի տրւչութիւնը նորընծաներուած:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուած Անդաստանին Նախագահնեց Գերշ. Տ. Նորայր Արքեպոս: Պօղարեան:

● Բշ. 7 Օգոստ. — Ցիւատակ մերելոց: Մայր Տաճարի Ա. Գլխազիր մատրան մէջ պատարագեց Հոգչ. Տ. Բուրէն Վրդ. Յովակինեան: Այս, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի նախագահանութեամբ, կատարուեցաւ հոգենանդստեան հանգիստաւոր պաշտամանք:

● Ուր. 11 Օգոստ. — Նախատօնակին ի Ա. Ցակոսը նախագահեց Գերշ. Տ. Նորայր Արքեպոս. Պաղարեան:

● Եր. 12 Օգոստ. — Ա. Թաղէսով առամելով մերոյ և Սամփիսոյ կուսին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Գլխազդի մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Մանսէլ Արզ.

● Կէսօրէ ետք, Մայր Տաճարին կից Ա.

Էջմիածին մատրան մէջ կատարուեցաւ Թահայայական կոչման արարողութիւնը Միհրան Արկ. Գլայանանի:

● Կիր. 13 Օգոստ. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Էջմիածին մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ասպետ Արզ. Պալեան: Լուսարարուղետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Ասլանեան կատարեց քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը Միհրան Սարկաւագին, զայն վերակռնելով իր անունով՝ Տ. Հայրիկ (տե՛ս էջ 202): Ա. Պատարագէն ետք, Լուսարարուղետ Սրբազնը նախագահեց վաղողութիւնէ աւանդական արարողութեան:

— Կէսօրէ ետք, Ա. Էջմիածին մատրան մէջ կատարուեցաւ վերաբի տրւաւթիւնը նորընձին:

● ԲՀ. 14 Օգոստ. — Այսօր սկսաւ Ա. Կոյսի վերամիաման տօնը կանխող ամէնօրեայ հանդիսաւոր Ա. Պատարագներու մատուցումը՝ Գեթթումանիի Ա. Ասուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ:

● Եր. 19 Օգոստ. — Եփեսով Ա. Ժաղովով (431): Ա. Պատարագը մատուցուեցաւ Գեթթումանիի Ա. Ասուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիթլուսեան:

● Կիր. 20 Օգոստ. — Բարեկենալա Ա. Ասուածածնի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ նոյն վայրին մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Ասպետ Արզ. Պալեան:

● Ուր. 25 Օգոստ. — Նախատօնակը պաշտըւեցաւ Մայր Տաճարին կից Ա. Էջմիածին մատրան մէջ: Հանդիսապեան էր Գերշ. Տ. Արքեղ Սոս. Գարիկեան:

● Եր. 26 Օգոստ. — Տօն Ծողակարի Ա. Էջմիածնի: Առաւտօնեան ժամերգութիւնը պաշտուեցաւ Ա. Էջմիածին մատրան մէջ, իսկ Ա. Պատարագը մատուցուեցաւ Գեթթումանիի Ա. Ասուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Արքեղ Սոս:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեանի գլխաւորութեամբ, Միհրան Հայրերին քննաշարքերով մեկնեցան Գեթթումանիի ձորը ու ժամերգ 4ին Հրաշափառով մուտք գործեցին Ա. Ասուածածնայ Տաճար, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու վերափոխման մեծահանդէս նախատօնակը:

— Ժամ 7ին, նոյն Տաճարին մէջ վերսկսան արարողութիւնները, գլխաւորութեամբ Մար-

սիլիայէն հիւրարար Ա. Աթոռ ժամանած Ա. Աւետիսիս Միաբան Հոգչ. Տ. Վաչէ Ծ. Վրդ. Կոյսատիսականիւ նախագաւուեցան և կեցացէի և Հսկման կարգեր, և ապա գիշերային ու առաւտօնեան ժամերգութիւնները, որոնք աւարտեցաւ գիշերուան ժամը 1ւին: Յետոյ բոլորն ալ վերագարձան Մայրավանք:

● Կիր. 27 Օգոստ. — Վ. Աթոռականիւն Ա. Ա. Ասուածնելնիւ: Առաւտօնեան ժամը 6ին (Յունաց Ա. Կոյսի ննջման տօնը կիրակի զաւգաղիսած ըլլաւուն՝ այս տարի մեր արարողութիւնները կատարուեցան երկու ժամ կանուխ), զարձեալ գլխաւորութիւնը Գերշ. Տ. Կիրեղ Եպիսկոպոսի, Միհրան Հայրերի ին ընաշքերով մեկնեցան Գեթթումանիի ձորը ու Հնրաշափառով մուտք գործեցին Ա. Ասուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ա. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատուցյ, ներշընչեալ քարոզ մը խօսեցաւ և Ա. Պատարագէն ետք կատարուած Անդաստաննին նախագահեց Գերշ. Հանգիստապեան Սրբազնը:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուած Անդաստաննին և նախատօնակին ևս նախագահեց Գերշ. Տ. Կիրեղ Եպիսկոպոսի:

● ԲՀ. 28 Օգոստ. — Ցիւատակ մենելոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յակոբեանց Մայր Տաճարի Ա. Գլխազըրի մատրան մէջ ժամարարն էր Հոգչ. Տ. Ասպետ Արզ. Արդիքեպեան Առաջնանդանու պաշտոն, նախ Մայր Տաճարին մէջ և յետոյ գաւկիթը՝ Երանաշնորհ Տ. Կիրեղ Բ. Պատարիարք Հօր Հիրամին մօտ Հանգիստապեան էր Գերշ. Տ. Կիրեղ Եպոս. Գարիկեան:

## Պ Ա Յ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● ԴՀ. 11 Ապրիլ. — Ամեն Ա. Պատարիարք Հայրը և Գերշ. Տ. Նանէ Արքեպոս այցելեցին Թրքական Ծնդին. Հիւապատօսին:

● ԲՀ. 1 Մայիս. — Կէսօրին, Ա. Զատկուան տօնին առիթով Պատրիարքարան այցելեցին Կրօնից նախարարի ներկայացուցիչ Պր. Խորայէլ Լիրըէլ և Աստիկանապետ Պր. Քրատու:

● ԴՀ. 2 Մայիս. — Առյն առթիւ, Կէսօրէ առաջ, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ բարձրագակ Միհրանութեան, Հնորհաւորական այցելութեան գնաց Յունաց Պատրիարքարան: Ապա, մեր Պատրիարքարան նոյն առթիւ շնորհաւորութեան եկան յաջորդարար կատարեաց Ամեն. Ա. Պատրիարքը, Յունաց Պատրիարքութիւնը Գերշ. Տ. Կիրեղ Եպիսկոպոս, Ասուածնելնիւ և Հապէշաց Եպիսկոպոսները բոլորն ալ իրենց Միհրանութեան անդամներով, Պապական նույիրակը, Անկիլիքան Արքակիսկոպոսը, Հայ Կաթոլիկներու, Մարտնիքներու և Թումանական Եկեղեցւոյ հոգեստը:

կնաւերականներու և Արար Լուտերականներու և Երկիցները և Ծառաց վանքի Մեծաւերը Կէօրին՝ այցելութեան եկան նաև օտար տէրութեանց Հիւզառառները:

— իսկ Գերշ. Տ. Կիւրելը Եղիսկոպոս, քանի  
մը վարդապետութեաւ ընկերակցութեամբ, այ-  
ցիւութիւն առաւ Ասորուց և Հապէջաց Գերշ.  
Եղիսկոպութեառուն:

— Այսօր իսկոն, իր պաշտօնաւեղին վերաբարձաւ Գերը. Տ. Պատրիթ Սպա. Սահակեան, որ Յքանական և խառաւաբներու խումբով մը եկած էր Զատիկը մեր մէջ անցընելու

• № 11 Гаражи. — Их огорожены, фасады  
расположены вдоль улицы. Всю машину  
занята одна машина. Три машины  
имеют одинаковую ширину. Слева от ма-  
шины, парковки нет. Установлены  
ограждения для машин. На машине  
записано: «ГАЗ-24». Справа от ма-  
шины, парковки нет. Установлены  
ограждения для машин. На машине  
записано: «ГАЗ-24». Справа от ма-  
шины, парковки нет. Установлены  
ограждения для машин. На машине  
записано: «ГАЗ-24».

• № 17. Умажиба. — Умажиба речка в северной части Сибири, в Красноярском крае. Устье реки расположено на южном берегу озера Томское. Река имеет длину 170 км и площадь бассейна 2500 км<sup>2</sup>. Умажиба берет начало в северной части Красноярского края, в горах Саян, на высоте 1500 м над уровнем моря. Река течет в юго-восточном направлении, проходя по горному хребту, и впадает в озеро Томское на высоте 1200 м над уровнем моря. Умажиба имеет множество притоков, среди которых наиболее крупные — реки Чаган, Бирюса и Кызыл-Кем. Река имеет характерный для горных рек характер: быстрые пороги, каменистые днища и песчаные берега. Умажиба имеет богатый водопадами и водопадами, что делает ее популярным местом для любителей водного спорта.

• 6 р. 20 0 мілрд. — 95 мілрд. мілрд., або  
• 9. 9 мілрд. мілрд. 25 мілрд., що відповідає  
— 95 мілрд. мілрд. 25 мілрд., що відповідає

\* १२. २२ उपर्युक्ता. — युक्तिप्रयोग समाप्ति, अनेक  
प्रथमप्रयोगान् लाप्ति. ४. वाचान्मा वाचा. ५. वाचान्मा  
ह. लाप्ति. ६. उपर्युक्ते लाप्ति. ७. वाचान्मा वाचा वाचान्मा  
प्रयोगान् लाप्ति. ८. वाचान्मा वाचा वाचान्मा लाप्ति. ९. वाचान्मा  
प्रयोगान् लाप्ति. १०. वाचान्मा वाचा वाचान्मा लाप्ति.

— Նոյն օրը, Հագչ. Տայք կազմուել էր դ.  
Միեւ ունեան մեղնեցաւ. Միացեալ նահանգներ,  
իր նոր պաշտօնատեղին:

• Բ.՝ 29 Մայիս. — Երեկոյեան ժամը 6ին,  
Խորացէի Խորհրդաբաննեն (Քննէսէթ) մէջ, Պե-  
տական նորոգնուիր նախագահ Տիգար Խոչաք  
և զուհ երդման արարողութեան Ներեկոյ  
պահանջան գերշ. Տահէ Արքեղիսկոպոս:

• ८१. १ ग्रन्थान् । — विषयात्मक इतिहास  
मध्याज्ञिनो अवलोकन आवश्यक, ब्रह्मजगत्कामना, विषय-  
विशेषान्वयनां विभिन्न विषयात्मक इतिहास, लंबित  
प्राचीन अवलोकन आवश्यक, विषयात्मक इतिहास इति-  
हास विशेषान्वयन आवश्यक, विषयात्मक इतिहास इति-  
हास विशेषान्वयन आवश्यक, विषयात्मक इतिहास इति-

• Եր. 3 Վահենու. — Երեկայեան, Աղջիկայ  
ն. Վ. Լիդուարէթ Բ. Թագուհուոյ մէնուզեան 52րդ  
առքեդարձի առթիւ, Բրիժաւանական լուսուն.  
Հիմաստոսին կողմէ, Հիմաստոսին անհիմ առան  
մէջ արքան ընդունելու թեամբ Ներեկայ եղան  
մէնն. Ս. Պատրիարք Հայոք, Գերէ. Տ. Եանէ  
Առքան, և Հոգած. Տ. Վահեն Վրու. \*

• ८२. ५ वट्टेश्वर : — व्रतान्तरामकालीन उपर श्री—  
पुष्टिमास श्वारे षष्ठीनाम लोकेश्वरो हरा मांश्चिन  
उच्चारणं प्रभृतिनाम अस्ति ॥ ७ ॥ वामपर्वतारप्ति लोपः

• Բ. 19 Յառնիս. — Երեկոյեան, Հազեալուստեան տօնին առթիւ, Բուռաց Միաբարածեան մեջ առաջ հրասեցին ընդունաչելով, Առաջարարապես Գերը. Տ. Հայրիկ Արքեպօս. Առաջաւեան, ընկերակցութեամբ առաջ. Թարգման Հազը. Տ. Ս. Սիամ Վրդ. Դարբիսկեանի և Տիարապիս Հինգլեանի, Ներկայ եղաւ. Russian Compoundի մէջ առաջած ընդունելութեան:

\* б. 22 Յունիսի ։ — Ս. Ա. Բախտին Միքայան  
Հարգ. Տ. Գեղարդ Վարդ. Նազարեան, որ երկու  
օրեր առաջ Մարգարէս Հիւանդանոց փոխա-  
րութեած էր, ուղեղի գծուար բայց յաջող  
գործադրութեան մը ենթարկուեցաւ:

\* Եր. 24. Յունիս. — Արեկոյեան, Երևա-  
ղացւոց Ս. Յայհ. Մկրտչի ծննդեան տօնին  
առթիւ, Սէյք ծով Ակնաբռւժարանի մէջ արր-  
ւած ընդունելու ժմեան ներկայ գտնուեցան  
Հուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպու. և  
Հոգէ. Տ. Աւան Վորդ:

• 62. 23 Յանվիս. — Կէսօրէ առաջ, լա-  
սինաց Պատրիարք Մոնս. Տ. Գէլլըրի թիկի կող-  
մէ, Ֆրանչիսկեաններու Մայր Տաճարին մէջ  
պատրուած է արեգանիկու ձեռնադրութեան  
երկայ գտնուեցաւ Հազ. Տ. Ասպեհ Արեգալու:

արագիկան փերը. Տ. Հայրիկ Արքեպոս, Հազը. Ական վրդ, և Տիմուր կ. Հինգերած ներկայ առանձնացան Պատական Խոհեմակի առարանքին մէջ, Ն. Ա. Գօլոս Զ. Պատի գահակալուած եան Եղբ առաքեարձի առթիւ արուած բնաւուելուի համան:

● Пис. 14. Баглібов. — Сиркебапкесан, Әмбәнел  
түркмән төңгөлүү фестивале 180 рәп таарыктаардын  
асырда, Әмбәнел аш калып үйдөн. Сиркебапкесан көңгір-  
лек, әзиз аш ашынан калып ашынан аш ашынан күйтін міндеттес  
көңгірлек жана башка әзиз көңгірлек. Қарынан ашынан  
күйтін міндеттес көңгірлек. 8. Қарынан күйтін міндеттес  
көңгірлек. 9. Қарынан күйтін міндеттес көңгірлек.

● 92. 26 Յաւիս. — Ս. Աթոռ. Ժամանեց  
Տ. Տ. Կիշիկիսյան Միարան Թէհրանի Հայոց Ա-  
աշնորդ Քերչ. Տ. Արտակ Արքեպօս. Մանուկ-  
ան, և մերագործաւ արաթ մը եաբ:

❸ Արք. Հ Օքան. — Հազ. Տ. Յավակի Վարչականութեան մէկնացաւ Եղիպատոս, ուր պիտի մեռյա տեն մը իրեւ ոդնական Եղիպատոսաց Աւաշնորդ Գերց. Տ. Զաւեկն Սար. Զինչինեանից

## S. ՏԱՀԱՏ ԱՐՔԵՊՈ. ՌԻՐՖԱԼԵԱՆ

(1919 – 1978)

Հայաստաննայց Եկեղեցին անցնող Սեպտեմբեր 9ին, Շարաթ օր, կորսնցուց իր բարձրաստիճան ու հաւատաւոր պաշտօնեաներէն Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռի Միաբան եւ Պէյրութի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տաճատ Արքեպոս. Ռուբալեանը, որ մահացաւ կանխահասօրէն, 59 տարեկան հասակին, սրտի սուր տագնապի հետեւ անբով:

Հոգելոյս Արքազանը, աւագանի անունով Մկրտչի, ծնած է Հալէայ, 1919 տարւոյ վնոցընթեր օրը: 1933ին ընտանեօր կը փոխադրուի Դրբգիսան եւ կը յաճախէ տեղուոյն Ազգային վարժարանը՝ զոր կ'աւարտէ 1935ին: Նոյն տարին կը մանէ Անթիլիասի Դպրեվանքը զոր 1940ին աւարտելով՝ Սարկաւագ կը ծեռնազրուի Տ. Խաղ Արքազանէ: Խակ Քահանայական ծեռնազրութիւնն ու օծումը կ'ընդունի 1942ին, Կաթող. Տեղակալ Տ. Եղիշէ Արքեպոս. Կարոյեանէ, աւարտելէ ետք Ընծայարանի ընթացքը:

Այնուհետեւ, երիտասարդ հոգեւորականին առջեւ կը բացուի գործունէութեան լայն ասպարէզ: Մայրավանքէն ներս կը վարէ Մատենադարանապետի եւ Մատակարարի պաշտօներ: Կը վարէ նաև Տեսչութիւնը տեղուոյն Մեսրոպահան նախակրթարանին եւ ատեն մը կը նշանակուի վարիչ «Համկ» Ամսազրին: Այս բոլորին ի վարձատրութիւն, 1944ին կը ստանայ Վարդապետական գաւազանի իշխանութիւն: Անկէ ետք ուսուցչական պաշտօն կը վարէ Պէյրութի Հ. Բ. Բ. Մ. ի Դարունի Յակոբեան Աղջկանց Բարձր Նախակրթարանի, Սահակեան վարժարանի եւ Ս. Քառասնից Մանկանց ազգ. նախակրթարանի մէջ: Կը կարգուի նաև պատուակալ բարոզիչ Ս. Քառասնից Մանկանց եկեղեցոյ: Տարի մը կը նետեւի Յիսուսեան Համալսարանի Եկեղեցագիտական դասընթացներուն որմէ ետք, 1944ին, ուսուցչական պաշտօն կը ստանձնէ Դպրեվանքէն ներս:

1947ին կը նշանակուի Ճէզիրէի Առաջնորդական Փոխանորդ, իսկ 1951ին կը ստանայ Մայրավոյն Վարդապետի իշխանութիւն: 1956ին, Անթիլիասի Աթոռի տագնապի օրերուն, կը կանգնի նորընտիր Տ. Զարեն Կաթողիկոսի կողքին, որմէ նոյն տարւոյ Հոկտեմբերին կը ստանայ Եպիսկոպոսական օծում: 1961ին, Արքութեան պատիւ կը շնորհուի իրեն:

1963ին կ'ընտրուի Լիբանանի Հայոց Առաջնորդութեան բարձր պաշտօնին, նոյն տարի Կիլիկիոյ Աթոռին Գահակալ ընտրուած Տ. Խորէն Արքազանին տեղ: Այնուհետեւ կը նուիրուի իր բազմամարդ հօտի հոգեւոր, բարոյական կարիքներու յանձնանձումին, 15 տարիներ շարունակ, վայելելով անվերապահ սէրն ու յարգանքը բոլորին: Համակրութիւնը շահած է նաև դիւնագիտական շրջանակին, ուր գտնուած է յաճախ իրեւ ներկայացուցիչը Լիբանանահայութեան: Խակ 1975էն ասղին, բաղաքացիական տագնապի թժնդակ օրերուն, միշտ ալ կանգնած է իր ժողովուրդի կողքին, խրախուսելով աղէտի հնթակայ իր հօտը եւ միսիթարելով աղէտահարները:

Տ. Տաճատ Արքազանի անժամանակ վախճանումով, Լիբանանահայ համայնքը մասնաւորաբար եւ Հայց. Առաք. Ս. Եկեղեցին ընդհանրապէս կը կորսնցնեն իր բարձր կոչումին գիտակից, պարտաճանաչ ու անձնուէր հոգեւորական մը:

«Սիոն» այս առթիւ, ի դիմաց Ամնն. Ս. Պատրիարք Հօր եւ Ս. Յակոբեանց Միաբանութեան, իր վշտակցութիւնը կը յայտնէ Կիլիկիոյ Աթոռի Գահակալին եւ Միաբանութեան, հայցելով Ամսնակալէն որ լոյսերու մէջ հանգչեցնէ իր բազմարդին պաշտօնէի բարի հողին:

## S. ՄԵՍՐՈՊ ՎՐԴ. ՏԵՓՈՅԵԱՆ

(1903 – 1978)

Ս. Յակոբեանց Միարանութիւնը վիշտը ունեցաւ կորսնցնելու իր բազմավաստակ եւ երեց Միարաններէն Բեթղեհէմի Ս. Ծննդեան Վանուց Տեսուչ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Տեփոյեանը:

Հանգուցեալ Հայր Մեսրոպի առողջութիւնը խախտած էր արդէն տարիններէ ի վեր: Կր տառապէք շաքարախտէ և արեան գերճնշումէ, որոնց հնտեւանքով անցեալ տարի ետ վերադարձած էր Ամմանէն, ուր գացած էր Պարսկաստան այցելութեան իր համրուն վրայ. Ս. Ծննդեան Տաճարին գորգեր ապահովելու մտադրութեամբ: Մահը՝ պատահած Բեթղեհէմի Ֆրանսական Հիւանդանոցին մէջ չորեքօրեայ տաժանելի հոգեվարքէ մը ետք, Ուրբաթ՝ Յունիսի 2ին, արդիւնք էր աակայն սրտի տագնապի:

Հանգուցեալին մարմինը նոյն օրը փոխադրուեցաւ երուսաղէմ, եւ, երեկոյեան ժամկրութեան աւարտին, շարականներու երգեցողութեամբ դագաղը զետեղուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի ատեանին մէջ:

Յաջորդ օր, Տարաթ, Յ Յունիս, Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուցուեցաւ հանգստեան Ս. Պատարագ: Պատարագին էր Հոգշ. Տ. Բարսեղ Արդ. Գալէմտէրեան: «Աղջոյն-ի ատեն գագաղը բեմ հանուեցաւ: Գերշ. Տ. Տանէ Արքապիսկ. կատարեց վերջին օծումը և խօսեցաւ գամբանականը, դրուատելով կիսադարեան անաղմուկ այլ եկեղեցասէք գործունէութիւնը հանգուցեալին:

Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ ժամը 10ին: Ներկայ էին, Բեթղեհէմի երկու Քահանայ Հայրերէն եւ Տիրացուներէն ու տեղուոյն Հայ համայնքէն բացի, Յունաց եւ Լատինաց Ս. Ծննդեան Վանիք Տեսուչները եւ օտար անձնաւորութիւններ, որոնք տարիններու ծանօթութեամբ կապուած էին Հանգուցեալին: Արարողութեան նախագահեց Գերշ. Տ. Տանէ Սրբազն: Հայր Մեսրոպի մարմինը ամփոփուեցաւ Ս. Փրկչի գերեզմանատան մէջ, բռվիկը Գերշ. Տ. Սուրէն Արքեպահ շիրմին:

Իր մահով Ս. Աթոռը կը կորսնցնէ իր պաշտօնին վսեմութեանը գիտակից. պարտաճանաչ ու գործունեայ հոգեւորական մը, որ իր մարդամօտ բնաւորութեան շնորհիւ յարգուած ու սիրուած էր Հայէն ու օտարէն հաւասարապէս:

Հայր Մեսրոպ ծնած է 1903ին, Տիգրանակերտի մօտերը եղող Հազրոյ գիւղաբաղարին մէջ: Տարագրութեան սարսափները ճաշակելէ ետք, մահէն մազապուրծ նողոպրած, 1926ին կու գայ երուսաղէմ եւ կ'արձանագրուի որպէս աշխատաւոր Միարան Ս. Աւելիտիս ու ծառայութեան կը կոչուի Ս. Ծննդեան Տաճարէն ներս: 1928ին կը սատանայ Ուրբար կրելու արտօնութիւն, իսկ 1931ին կը նշանակուի Լուսարար Ս. Հրեշտակապետաց Վանուց: 1944ին կը փոխադրուի Ս. Յակոպ իրեն մասագործ եւ օգնական լուսարարի: 1946ին կը ծեռնադրուի կուսակրօն արելայ, Ամեն. Տ. Կիւրեղ Բ. Պատրիարքէն, իրեն օծակից ունենալով Հոգշ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեանը: Յաջորդ տարի կը նշանակուի Տեսուչ Բեթղեհէմի Հայոց Վանիքն, պաշտօն զոր կը վարէ երեսնամեակ մը. ի բաց առեալ 1957-1959 տարիններէն. երբ, վանական տիսրահոչակ պայքարի օրերուն կը բերուի երուսաղէմ, կարգուելու համար Տեսուչ Ս. Յարութեան Տաճարին: 1954ին կը ստանայ Վարդապետական գաւագան: Երկար տարիններ, մինչեւ իր մահը, եղած է անդամ Տնօրէն ժողովոյ:

«Ալիոն», յանուն Ամմն. Ս. Պատրիարք Հօր եւ Միարանութեան անդամներուն, երկնային խաղաղութիւն կը հայցէ Հանգուցեալի բարի հոգիին:

## S. ԿՈՐԻՒՆ Ծ. ՎՐԴ. ՄԱՆՈՒԵԼԵԱՆ

(1915 – 1978)

5 Սեպտեմբեր երեքշաբթի երեկոյեան, Համբարձման լիրան կատարին գտնուող Մարասէտ հիւանդանոցին մէջ իր յաւիտենական հանգիստը մտաւ Ս. Աթոռոյս Միարանութեան բազմաշխատ եւ երէց անդամներէն Հոգչ. Տ. Կորիւն Մ. Վրդ. Մանուէլեանը, որ ատենէ մը ի վեր կը գտնուէր հիւանդագին վիճակի մէջ:

Հայր Կորիւն, աւազանի անունով Խաչիկ, ծնած է Այնթապ՝ 1915ին։ Յաճախած է նախ իր ծննդավայրի՝ եւ ապա, ընտանեօք տարագրուելով, Հալէպի ազգ. կրթարանը։ 1932ին եկած է Երուսաղէմ եւ աշակերտած Ժառանգաւորաց Վարժարանին։

1935ին Վարժարանի ընթացքը աւարտելով կը ծեռնադրուի սարկաւագ. յետոյ կ'անցնի Ընծայարանի բաժինը, ուրիշ՝ 1938ին վկայուելով արեղայ կը ծեռնադրուի Հոգելոյս Տ. Թորգոմ Պատրիարքէն, նոյն տարւոյ Վարժավառին։

Այնունետեւ, քառասուն տարիներ, լայն է եղած գործունէութեան դաշտը Հայր Կորիւնին։ 1939ին կը զրկուի Յոպապէ իրը Տեսչի օգնական, ստանձնելով նոյն ատեն դասեր տեղւոյն Ս. Գլխադիր ազգ. վարժարանին մէջ։ 1942ին վերադառնալով Ս. Աթոռ, կը դասաւանդէ Ս. Թարգմանչաց վարժարանին մէջ։

1946ին կը նշանակուի Հոգեւոր Հովիտ Ամմանի եւ շրջակայից։

1956ին Ս. Աթոռ վերադառնալով կը ստանձնէ Ժառանգի կալուածոց եւ Ս. Հրեշտակապետաց Վանքի տեսչութիւնները եւ այդ պաշտօնները կը վարէ մինչեւ 1960։

1961ին կը հեռանայ Ս. Երկրէն։ Քիչ ետք կը մեկնի Ատափս Ասպէպա, իրքեւ հովիտ Եթովահայութեան։ Այդ պաշտօնին վրայ էր երբ կը ստանար Շայրագոյն Վարդապետութեան աստիճան։

1971ին կու գայ Դամասկոս իրքեւ առժմ. հովիտ տեղւոյն Հայ գաղութին։ 1973ին կ'անցնի Պէյրութ, ուր կը մնայ մինչեւ 1976։

1976ի Յունուարին կը վերադառնայ Ս. Աթոռ։ Սակայն արդէն խարխլած իր առողջութիւնը շատ չանցած գինը կը գամէ անկողնին։

Հանգուցեալին գագաղը Մայրավանք կը փոխադրուի 6 Սեպտեմբեր, Զորեքշաբթի կէսօրէ ետք, եւ երեկոյեան ժամերգութեան աւարտին Աւետարաններու ընթերցումով եւ հանգստեան շարականներու երգեցողութեամբ կը թերուի Մայր Տաճար։

Վերջին օժման եւ յուղարկաւորութեան արարողութիւնները կը կատարուին եշ. 7 Սեպտեմբերի առաւտուն, Մայր Տաճարին մէջ։ Սուրբ Պատարազը կը մատուցանէ Հոգչ. Տ. Սեւան Վրդ. Ղարիպեան։ «Ողջոյնափ ատեն գագաղը բեմ կը հանուի, ուր Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Պարիկեան կը կատարէ վերջին օծումը եւ կը խօսի դամբանականը, վեր հանելով Հանգուցեալին ցուցարերած ծառայութեան ոգին։ Կը թաղուի Ս. Փրկչի զերեզմանատան մէջ։

«Միոն», յանուն Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ Ս. Յակոբեանց Միարանութեան, երկնային խաղաղութիւն կը հայցէ հանգուցեալի բարի հոգիին։ Յաւիտենական հանգիստ իր յողնարեկ ուկորներուն։

## Տ. ԳԵՐՐԳ ՎՐԴ. ՆԱԶԱՐԵՅՆ

(1925 – 1978)

Ոչ եւս է ամէնքէն սիրուած Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեանը, որ իր մահկանացուն կնքեց 26 Սեպտեմբեր երեքշաբթի կէսօրէ ետք Հատակ հիւանդանոցին մէջ:

Հանգուցեալը, աւագանի անունով Ցովսէփ, ծնած է Պարսկաստանի Լիլահան գիւղը, Թէհրանի մօտ, 1925ին: Յաճախած է ծննդավայրի ծխակոն դպրոցը: Կրօնաւորելու փափաք զգալով իր մէջ, զիմած է երանաշնորհ Տ. Կիւրեղ Բ. Պատրիարքին և 1947ին զալով երուսաղէմ՝ ընդունուած է Ս. Աթոռոյս աշխատաւոր Միաբաններու շարքին և ստացած Ռէրարակրութեան աստիճան: Ատեն մը ծառայած է Բեթղեհէմի Ս. Ծննդեան և Ս. Յարութեան տաճարներուն մէջ իբրեւ օգնական լուսարարի: Սարկաւագ ծեռնազդրուած է 1951ին իսկ կուսակրօն քահանայ՝ 1952 Յունիս 1ին Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ՝ ծեռամբ նանգ. Տ. Սուրէն Արքեպս. Թէմհաճեանի և վերակոչուած Տ. Գևորգ:

Հայր Գէորգ Ս. Աթոռոյս մէջ վարած է կարգ մը պաշտօններ, ինչպէս հանդերձապետ, հիւրենկալ և ատեն մըն ալ ժամօրհնող Մայր Տաճարի: Սակայն պաշտօնը՝ որուն մէջ յարատնեց մօտ մէկ տասնամեակ՝ Ս. Աթոռոյս Աւագ Թարգմանի կարեւոր պաշտօնն էր, զոր վարեց մնծ ծեռնասութեամբ, հակառակ իր քայրայուած առողջութեան:

Հայր Գէորգի մահով Ս. Աթոռոս կը կորսնցնէ իր կոչումին գիտակից ու ծառայամէր Միաբան մը, որ իր կարողութիւններուն համեստ չափովը ջանացած է միշտ լաւագոյնս արդիւնաւորել իրեն վատահուած պաշտօնները:

Հակառակ իր տկար կազմին, Հայր Գէորգ եղած է միշտ աշխոյժ ու մարդամօտ, և այդու իսկ փնտուած անձ մը՝ ընկերային հաւարոյթներու ընթացքին, սրամիտ դարձուածքներով համեմուած իր խօսքերով վարակիչ հաղորդականութիւն մը ստեղծելով իր շուրջ:

Հայր Գէորգի դագաղը Մայր Տաճար փոխադրուեցաւ Հինդշաբթի, 28 Սեպտ.ի երեկոյեան, հանգստեան շարականներու երգեցողութեամբ: Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Ռէրաթ, 29 Սեպտեմբերի առաւօտուն: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ հանգստեան Ս. Պատարագը մատոյց Հոգշ. Տ. Սեւան Վրդ. Պարիպեան: «Ողջոյնէն առաջ դագաղը բեմ հանուեցաւ, ուր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլաննեան կատարեց վերջին օծումը, որմէ ետք նախ Միաբանութիւնը և ապա ժողովուրդը մօտեցաւ աջը առնելու հանգուցեալին:

Ժամը 10ին Մայր Տաճարին մէջ կատարուած հանգստեան կարգէն ետք կազմը-ւեցաւ թաղմանական թափօրը, մասնակցութեամբ ամբողջ Միաբանութեան, հոգեւոր երգերով և հանգստեան Աւետարաններու ընթերցմամբ առ աջնորդելու հանգուցեալը իր յաւիտնական կայքին: Ս. Փրկչի գերեզմանատան մէջ դագաղը հողբ իջեցնելէ ետք թափօրը զլիսաւորող Լուսարարապետ Սրբազնը խօսեցաւ ազդու դամբանական մը, վեր առնելով պարտաճանաչ ու բարի հոգեւորականի յատկութիւնները հանգուցեալին:

«Միոն», յանուն Ամեն. Ս. Պատրիարք Զօր, կը վշտակցի հանգուցեալի հարացատներուն և կը մաղթէ որ Տէրը իր լոյսերուն մէջ հանգչեցնէ անոր բարի հոգին:

## ՊՈՂՈՍ Զ. ՊԱՊ

(1897 — 1978)

Քրիստոնէական Եկեղեցւոյ մածագոյն հատուածը, շուրջ 700 միլիոն հաշուող Կաթոլիկ Եկեղեցին խոր սուզի մատուեցաւ վախճանումը իր Հոգեւոր Պետին՝ Նորին Սրբութիւն Պողոս Զ. Պապին:

Նորին Սրբութիւնը անցնող Մարտ ամսուն ենթարկուած էր սրտի թեթեւ տագնապի մը և քժիշկներու խորհուրդով անկարող եղած մասնակցելու Աւագ Եօթնեակի հանդիսութիւններուն:

Յուրիսի ՏՕՒՐԻ, Կիրակնօրեայ իր օրնութիւնը Ս. Պատրոսի հրապարակը լեցնող հաւատացնալներուն տուած ատնն, Նորին Սրբութիւնը կանխազգալով իր մահը՝ յայտնած էր իր խօսքի ընթացքին թէ «իր օրերը համրուած էին»:

Մահը պատահեցաւ յաջորդ Կիրակի, 6 Օգոստոս, Այլակներպութեան տօնի երեկոյնան, Հռոմի մերձակայքը գտնուող Քասովէլ Կանոնովիցի իր ամառանցի մատրան մէջ Ս. Պատարագի ներկայ եղած պահուս իր ընդունած սրտի սուր կաթուածին քանի մը ժամեր ետք:

Նորին Սրբութիւնը, տուազանի անունով Ճիւվաննի - Պաթիսթա Մոնթինի, ծնած է 1897ին, Խոտայիս հիւսիսակողմը գտնուող Գոնչիիոյ վորք զիւզը: Նախնական ուսումը ստացած է տեղոյն Յիսուսեան վարժարանը, յատոյ աստուածարանութիւն ուսած Պրէշիոյ զարեվանը: 1920ին քանանայտկան ծեռնադրութիւն բնդունելով կը մենի Հռոմ, հնատեւելու պիտական համալսարանի և Գրիգորեան ճեմարանի դասընթացքներուն: Ենայոյ զինք կը տնանենք Վատիկանի քարտուղարութեան մէջ, ուր կարճ ժամանակուան մը ընթացքին լայն ժողովրդականութիւն կը շահի: Այդ շրջանին հրատարակած է կրօնական բովանդակութեամբ զործեր:

1939ին, Երկրորդ Համաշխարհացմի սկզբնաւորութեան, կը կոչուի ի զլուխ Վատիկանի պիտական քարտուղարութեան: Ընտրին իր լայնախոնութեան, ոչ - խոտայացի կրօնաւորներ կը սկսին պաշտօնավարել այդ քարտուղարութեան ներս: 1955ին, մերժելէ ետք Պիոս ԺԲ. Պապի կողմէ Կարտինալութեան հրաւէրը, կը կարգուի Առաջնորդ Միլանոյի: 1958ի վերջերը, նորընտիր Յովինաննէս իդ. Պապէն կ'ընդունի Կարտինալութեան աստիճանը: Պապ Կ'ընտրուի Յովինաննէս իդ. մահէն ետք, 21 Յունիս 1963ին, իսկ իր գահակալութիւնը կը կատարուի Կիրակի, 30 Յունիսին:

Պողոս Զ. եղաւ առաջին Պապը որ, Յ դարերէ ի վեր, գուրս եկաւ Վատիկանէն, այցելելով զանազան երկիրներ և զլաւաւորելով Կաթոլիկ զանազան համաժողովներ: Նաեւ առաջին Պապը որ այցելեց Ս. Երկիր (իր առաջին այցելութիւնը Պապական աթոռ բարձրանալէ ետք): 4-6 Յունուար 1964ին շրջնցաւ Ս. Երկիրի զանազան սրբավայերը: Մեզմէ շատեր կը յիշեն բացառիկ խանդավառութեան այն օրը (6 Յուն.) երբ Նորին Սրբութիւնը իր շքախումբով այցելութիւն տուաւ մըր Պատրիարքարանին: Կ'արժէ նաեւ այս առթիւ յիշել պատմական այն տեսակցութիւնը՝ զոր Ն. Սրբութիւնը ունեցաւ այդ նպատակաւ նոյն օրերուն Երուսաղէմ այցելած Օրթոսոքս Եկեղեցւոյ պետ՝ Կ. Պոլոյ Տիեզերական Պատրիարք Երանաշնորհ Աթենակորասի հնտ, առաջին հանդիպումը Կաթոլիկ եւ Օրթոսոքս Եկեղեցիներու Հոգուապեսերուն, 1054ի խզումի տխուր թուականէն առդին:

Պօղոս Զ. Պապ եղած է իր նախորդին վարբագիծը շարունակող լայնախոհ ու բարեհամբոյր անձնաւորութիւն մը, սիրուած հաւասարապէս իր հօտէն թէ այլադաւան Քրիստոնեաններէ: Իր օրով է որ շարունակուելով վերջ զտաւ Վատիկանի Բ. ժողովը, որու ընթացքին առնուած որոշումներուն նետեւանքով բարեփոխութեան ենթարկուեցաւ Կաթոլիկ Եկեղեցւոյ Տօնացոյցը և կրթատումներ կրեց Ս. Պատարագի արարողութիւնը, որուն տեղական լեզուներով մատուցանելու սովորութիւնը ընդհանրացաւ:

Հանգուցեալ Պապին մարմինը Դշ. 9 Օգոստոսին փոխազդրուեցաւ Վատիկան, ուր եւս մնաց Յ օրեր, որու ընթացքին բազմահազար ժողովուրդ տողանցցց իր դագաղին առցեւէն: Յուղարկաւորութիւնը կատարուեցաւ Շարաթ, 12 Օգոստոսի երեկոյեան, Ս. Պետրոսի ընդարձակ հրապարակին վրայ մատուցուած բացօվեայ Ս. Պատարագի աւարտին, որմէ ետք մարմինը ամփոփուեցաւ Ս. Պետրոսի Մայր Տաճարի ստորևթիվեայ գամբաններէն մէջ, բովիկը՝ ԺԶ. դարուն ապրած և միայն 22 օր գահակալած իննովկենտիոս Պապի անիւնին: Յուղարկաւորութեան ներկայ գտնուեցան բարձրաստիճան դէմքեր, որոնց շարքին Ամերիկայի Միացեալ Նախագահին Տիկինը՝ Ռոզալին Քարթը եւ Փիլիպին Կողմներու Նախագահին Տիկինը: Հայց. Առաքելական Եկեղեցին ներկայացուց Գերշ. Տ. Սերովի Արքեպատուիչ Պատուկեան, Կաթողիկոսական Պատուիրակ Արքեմտեան Եւրոպայի, յանուն Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսին Ամենայն Հայոց:

\* \* \*

Նորին Արքութեան հոգւոյն համար Հինգշարթի, 10 Օգոստոսին, Լատինաց Պատրիարք Մօնս. Ճիւարօմ Պէլթրիթի հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց և հանգստեան պաշտօն կատարեց Ս. Յարութեան Տաճարին մէջ, Քերեզմանին դիմաց (ուր պատարագած էր Երանաշնորհ Պապը 4 Յունուար 1964ի երեկոյեան): Ս. Գերեզմանին վրայ պատարագիւու իրաւունքը, Հայ եւ Յոյն Եկեղեցականներէ բացի, կը պատկանի միայն Ֆրանչիսկեան կարգի կրօնաւորներուն՝ որոնք պահապաններն են Ս. Տեղեաց, իսկ երբ տարրեր կարգէ Կաթոլիկ կղերական մը ուզէ պատարագել բրիստունչական կարեւորագոյն այդ Արքավայրին մէջ, զայն կը մատուցանէ Ս. Գերեզմանին դիմաց կառուցուած շարժական սեղանին վրայ, թէ իսկ պատարագիչը ըլլայ Պատրիարքը կամ Պապը): Ներկայ էին Պապական Նուիրակը, Ֆրանչիսկեանց Կիւ սթուտը, Կաթոլիկ տէրութեանց 20 հիւպատոսներ, Կրօնից Նախարարութեան ներկայացուցիչ Պ. Խորայէլ Լիբրէ, Երուսաղէմի Քաղաքական Վասեմ. Թէտի Քօլէքք, ինչպէս նաև օտար յարանուանութեանց պետք կամ ներկայացուցիչներ, որոնք ապա իրենց ցաւակցութիւնները յայտնեցին Ն. Ամեն. Պատրիարքին եւ Պապական Գերշ. Նուիրակին: Մեր կողմէ ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպատուիչ Ս. Յարութեան Տաճարի Տեսուչ Հոգչ. Տ. Վարսեղ Արքայի և Տիկինը Տիկին Հայութի Լահհամի:

Կիրակի, 13 Օգոստոս, կէսօրէ առաջ, Ս. Պապին հոգւոյն համար հանգստեան Պատարագ մատուցուեցաւ նաև Յոյն-Կաթոլիկներու Եկեղեցին մէջ: Մեր կողմէ ներկայ էին Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան եւ Տիկար Գէորգ Հինդիեան, որոնք յետոյ ցաւակցութիւն յայտնեցին համայնքի Հոգեւոր Պետ Հայր Լութֆի Լահհամի:

«Միոն», յանուն Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ Ս. Յակոբեանց Ուխտին, իր ցաւակցութեան բաժինը կը բնրէ Կաթոլիկ մեծ Եկեղեցւոյ մեծ սուզին, հայցելով երկնային խաղաղութիւնը իր կեանքի բովանդակ ընթացքին խաղաղութիւն բարողած եւ խաղաղութեան պաշտպան հանդիսացած մեծ Հոգեւապետի բարի հոգիին:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

## ԲՆԱՏՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԱՐԴԱՐԱԿԱՆԻ Մ

### ՅՈՎՐԱՆՆԵՍ-ՊՈՂՈՍ Ա. ՊԱՊԻ

(1912 – 1978)

Համաձայն Հռովմէական Եկեղեցւոյ մէջ դարերով նուիրականացած օրէնքին, Պապի մը գախնանումէն ոչ աւելի ուշ քան 2<sup>0</sup> օրեր ետք, եկեղեցւոյ բոլոր կարտինալները (որոնք զրիթէ աշխարհի բոլոր ծայրամասերէն մէկտեղուած՝ ներկայ եղած կ'ըլլան հանգուցեալ Պապի յուղարկաւորութեան) կը փակուին Ս. Պետրոսի աշխարհահոչակ Տաճարի շրջափակին մէջ եղող Սիսթինի մատուռը՝ ուր հանդիսաւոր Ս. Պատարագէ ետք — որով կը խնդրեն Ամենասկալին առաջնորդութիւնը նոր Քահանայապետի ընտրութեան գործին մէջ — կ'անցնին գաղտնիք բուէարկութեան։ Նոր կարգազրութեամբ մը, 80 տարիքը անցուցած Կարտինալներ ո՞չ կրնան ընտրել եւ ոչ ալ ընտրուիլ։ Աւստի, 130 Կարտինալներէն 111ը միայն մասնակցեցան բուէարկութեան։ Անյաջող ընտրութեան մը պարագային սեւ՝ իսկ յաջողութեան պարագային ներմակ ծուխ կը բարձրանայ մատրան ծխնելոյզէն։ Պապ ընտրուելու համար Կարտինալ մը պէտք է ստանայ բուէարկուներու թիւին երկու երրորդէն գէթ մէկ քուէ աւելի։ Փողովի նստելէ առաջ, Կարտինալներ կ'երգնուն բացարձակ գաղտնիք պահել բուէարկութեան ընթացքին կատարուած բոլոր անցուդարձերուն մասին։ Նմանապէս անոնք փակուած կը մնան յիշեալ մատրան մէջ մինչև նոր Պապի ընտրութիւնը։

Ուրբաթ, 25 Օգոստոսի երեկոյեան, Կարտինալները փակուեցան Սիսթինի մատրան մէջ։ Շաբաթ, 26 Օգոստոսին սկսաւ բուէարկութիւնը։ Կէսօրէ առաջ կատարուած բուէարկութիւնները ոչ մէկուն ապահովեցին հարկաւոր մեծամասութիւնը բուէներու, քայլ երեկոյեան գէմ ծխնելոյզէն դուրս եկած ներմակ ծուխը կ'աւետէր Ս. Պետրոսի հրապարակին վրայ անձկագին սպասումով խոնուած 200,000 հաւատացեալներու բազմութեան թէ Կաթոլիկ Եկեղեցւոյ սուցը վերջացած է ընտրութեամբը Պողոս Զ.ի յաջորդին։ 1939ին Պիոս ՖԲ.ի ընտրութենէն ի վեր չէր պատահած որ ընտրութիւնը կատարուէր մէկ օրէն։ Ընտրուածն էր Վենետիկի Կարտինալ-Պատրիարք Ալպինո Լուչիանի։ Քաղցր անակնեալ մըն էր լուրը, որովհետեւ Կարտինալ Լուչիանի քնաւ չէր պաշտօնավարած Վատիկանի շրջանակէն ներս եւ չէր մէկը հաւանական այն թեկնածուներէն՝ որոնց անունները յեղինդուած էին ընտրութիւնը կանխող օրերուն։ Ուրախ գանգիւններով զողանքի սկսան Ս. Պետրոսի եւ Հռոմի ամբողջ Եկեղեցիններուն զանգերը։ Երուսաղէմի մէջ մօտ կէս ժամ անընդհատ նիշեցին Լատինաց Պատրիարքարանի եւ Ֆրանչիսկեանց վանքի զանգերը։ Նորընտիր Պապը, անակնեալէն յուղումնահար, երեւելով տաճարի պատշգամին վրայ, իր հայրական անդրանիկ օրնութիւնը տուաւ խանդագին ծափահարութիւններով զինքը ողջունող ծովածաւալ բազմութեան։

Նորընտիր Քահանայապետը ծնած է 17 Հոկտեմբեր 1912ին, Խոալիոյ հիւսիսակողմը գտնուող կանա - Պոկորտօ զիւղը, համեստ ընտանիքէ։ Աստուածաբանական իր ուսումը Հռոմի Գրիգորեան ծեմարանի մէջ ստանալէ ետք, 1935ին ծեռնադրուած է քահանայ։ Աւնի կրօնական եւ աստուածաբարանական նիւթերու շուրջ հրատարակութիւններ։ 1958ին ծեռնադրուած է եակնկոպոս Յովհաննէս Ի.Պ. Պապէն։ 1965ին նշանակ-

ուած է Վենետիկի Պատրիարք և 1973ին ընդունած Կարտինալական ծիրանին՝ Պօղոս Զ. Պապին։ Եւ այդ երկու մեծ անձնաւորութեանց անունը առաւ իր վրայ, կոչուելով Յովհաննէս - Պօղոս Ա.։ Իր առաջին ճառին մէջ իսկ, ընտրութեան վաղորդայնին, յայտնեց թէ շարունակողը պիտի ըլլայ երկու քիչ ալ գործունէութեան, մասնաւորաբար զարկ տալով անոնց օրով սկսած միջնկեղեցական եւումենիք մերձեցումներուն։

Չորեքշաբթի, 30 Օգոստոսին, Ս. Յարութեան Տաճարին մէջ, Լատինաց Պատրիարքը հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց եւ Գոհարանական Մաղթանք կատարեց Նորին Սրբութեան քարօք գահակալութեան և արեւշատութեան համար։ Ամսոյս 10ին, հանգուցեալ Պապի հանգստեան Պատարագին ներկայ եղող քարծրաստիճան - եկեղեցական թէ պատական - անձնաւորութիւնները ներկայ եղան նաև այս հանդիսութեան, որմէ ետք իրենց խնդակցութիւնը յայտնեցին Ամեն։ Պատրիարքին եւ Պապական Գերշ-Նուրիակին։ Մեր կողմէ ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Սրբեց պիտիկոպոս եւ Հոգշ. Տ. Անեան Վարդապետ։

Նորին Սրբութեան Գահակայութեան հանդիւր կատարուեցաւ Պատիկանի Ս. Պետրոս Տաճարի ընդարձակ գաւթին մէջ, Կիրակի. Յ Սեպտեմբերի երեկոյեան, ի ներկայութեան հոգեւոր եւ աշխարհիկ ականաւոր անձնաւորութեանց, որոնց շարքին Իիրանանի Նախագահ Վահեմ. Էլիսոս Սարգսի և Ամերիկայի փոխնախագահը։ Իսրայէլի կառավարութիւնը կը ներկայացնէր Կրօնից Նախարարութենէն Պր. Իսրայէլ Իհրբէլ։ Համեստ հոգեւորական, Նորին Սրբութիւնը միրժեց թագ կրել զիւուն եւ զոհացաւ պարզ ու կարճ եկեղեցական արարողութեամբ եւ Ս. Պատարագի մատուցմամբ։

Նորին Սրբութիւնը 263րդ պետան է Կաթոլիկ Եկեղեցին, սկսեալ Ս. Պետրոս առարեայէն։

«Միոն», յանուն Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ Ս. Յակոբրիանց Միաբանութեան, երկար եւ երջանիկ պաշտօնավարութիւն կը մաղթէ Հռովմէական Եկեղեցւոյ նոր Պետին, յուսաւով որ Եկեղեցիներու միջեւ տիրող համերաշխութեան և փոխադարձ սիրոյ ու յարգանքի սկզբունքներուն վրայ խարսխուած գործակցութեան ողին առաւել եւս պիտի սերտանայ ու արդինաւորուի ի շահ եւ յօդուա Քրիստոնեայ աշխարհին։

\* \* \*

Որքան որ ուրախ անակնկալ մը եղած էր Յովհաննէս - Պօղոս Ա. Պապի ընտրութեան աւետիսը, նոյնքան տխուր անակնկալ մը եղաւ գոյքը Նորին Սրբութեան վախճանումին, տրուած Ռուբաթ, 29 Սեպտեմբերի առաւօտուն Վատիկանի ռատիսկայանէն։ Սրբազն Պապը բունի իր մահինին վրայ խաղաղօրէն անցած էր յախտնութեան, քաց աղօթազիրը ձեռքիրուն մէջ եւ կուրծքին վրայ, 33 օրերու շատ կարճ գահակայութենէ մը ետք։ Լուրը խոր տրտմութեամբ համակեց սրտերը 700 միլիոն Կաթոլիկներուն մասնաւորապէս եւ ամբողջ Քրիստոնեայ աշխարհը ընդհանրապէս։ Այսպէս յեղակարծորէն պատմութեան կ'անցնէր նորընտիր Քահանայապետը, որ «Ժաման Պապը» իրեւ սկսած էր ճանչցուիլ իր հօտէն։ Եւ իրապէս, զինք ճանչցողներու վկայութեամբ, ժափոր անպակաս էր միշտ խոնարհ եւ քարեհամբոյք Հովուապետի դէմքէն։ Անմիջապէս լսելի եղաւ սուզի զօղանջը Հուսմի բոլոր Եկեղեցիներու զանգերուն։ Նոյնը նաև Երուասղէմի մէջ։

Երեքշաբթի, 3 Հոկտեմբերին, Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքը հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց Ս. Յարութեան Տաճարին մէջ եւ կատարեց հանգստեան պաշտօն՝ Ն. Սրբութեան հոգւոյն համար: Շատ մը հրաւիրեալներու կարգին մեր կողմէ ներկայ էին Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքապա. եւ առ Ժմ. Թարգման Հոգչ. Տ. Սեւան Վրդ. , որոնք ապա ցաւ ակցութիւն յայտնեցին Պատրիարքին եւ Պապական Նուիրակին:

Նորին Արքութեան յուղարկաւորութիւնը կատարուած է Վատիկանի մէջ, Զորեքշաբթի, 4 Հոկտեմբերի երեկոյեան, սուզի համատարած եւ մնշիչ մթնոլորտի մէջ: Ազգիս վեհափառ Կաթողիկոսի բարձր կարգադրութեամբ, Գերշ. Տ. Շահէ Արքեպա. Անէմեան, Ս. Աթոռիս Դիւանապետը, մեկնեցաւ Հռոմ եւ ներկայ զտնուեցաւ յուղարկաւորութեան, Ս. Պետրոսի գաւիթին մէջ: Քրիստոնեայ Եկեղեցիներու ներկայացուցիչներու շարքին, Գերշ. Արքապան Հայրը ներկայացուց Հայց. Առաքելական Եկեղեցին:

\* \* \*

Շաբաթ, 14 Հոկտեմբերի երեկոյեան, վերստին գումարուեցաւ Կարտինալներու ընտրական ժողովը Սիսթինի մատուռին մէջ: Այս անգամ քուէարկութիւնը տեսեց երկու օր: 7 անյաջող քուէարկութիւններէ ետք, Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի երեկոյեան ընտրուեցաւ 264 րդ Պետք Կաթողիկ Եկեղեցւոյ, յանձինս Լինաստանի Քրաքու քաղաքի Կարտինալ Քարոլ Ռութօլայի, որ կոչուեցաւ հանգուցեալ Պապի անունով Յովհաննէս-Պողոս Բ. :

Նորընտիր Պապին կենսագրութիւնն ու գահակալութեան (կատարուած Կիրակի, 22 Հոկտեմբերին) առթիւ կատարուած հանդիսութեանց նկարագրութիւնը կը վերապահնենք Ամսագրիս յաջորդ համարին:



## ԲՈՎԱՆԴԻՇԽԱՐԵՒԹԻՒՆ

		ԵՐԵՒ
<b>ԽՄՔԱԳՐԱԿԱՆ</b>		
— Վարդավառ և Վերափոխում	Գ. Ճ.	162
<b>Ս. ԳՐԱԿԱՆ</b>		
— «Յարեխօսուրին Մըոց»	Վ.ԶԵ. Մ. Վ.Ր. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ	166
— Տիրամօր ԵԵԶՈՒՄԸ	Գ.ԷՈՐԴԻ Ա. ՃԻՆԻՎԵԶԵԱՆ	170
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>		
— Մեր իշեալներ ու մեր երջանկուրիւնք	Գ.	172
<b>ԲՈՆԱՍՏԵԳ ԾՊԿԱՆ</b>		
— Քառեակեներ	Ե.	174
— »	Մ. ՄԱՆՈՒԿԻՆԵԱՆ	175
— Խիճոյ ու վիշտ	Գ. ՃԱՐՏԱՐ	176
<b>ԲՈՆԱՍՏԵԳ ԱՐԱԿԱՆ</b>		
— Ամեօլոց միջ Ալիւտար	ՓԱՑԼԱԿ ԱՆԹԱՂԵԱՆ	177
<b>ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ</b>		
— Ցաղաց Միջնոց Քառասնուրդական պահոցն Հռոտ. Ա. Յ. ՄՐՃԱԿՆԻ		182
<b>ԳՐԱԽԹՈՍԻԿԱՆ</b>		
«Մավսես Խորենացի»	Ե. ԱՐՔ. ՍՈՎԱԿԱՆ	189
<b>«ՈՒԲԻ» ԼՅՈՅԹԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ</b>		
— Խնչո՞ւ Չորեաբբին ալ պամֆ կը բանենք		196
— Ցիսուսի Ծնննդը ռաբբուան ո՞ւ օրուան պատահած է		196
<b>ՅԻՍՈՒՆ ՑՈՐԻ ԱՌԱՋ</b>		
— Y. M. C. A. Երասագեմի մէջ		197
<b>Տեղեկագիր Ա. Արուսյան Կիւլպենիկան</b>		
Մատենագարանի	ՄԱՀԱԿ ԳԱԼՈՒՑՃԵԱՆ	198
Սուրկատական Զեռնադրուրիւն		199
Զեռնադրուրիւն երեք Աբեզաներու		200
Զեռնադրուրիւն կուսակցու Քահանայի		202
Գորուրեան առաջնաններու և Աւարի սրչուրիւն		203
Պատօններու փոփոխուրիւններ		203
<b>Ս. ՅՈՒՐԻ ՆԵՐՄՈՒՆ</b>		
— Հեռագիւներ		204
— Եկեղեցականի - Բնականի		207
— Պատօնականի		213
<b>ՏԵՐՈՒԻՆԻ</b>		
— Տ. Տիգրան Արենաց. Աւթալեան		215
— Տ. Մեսրոպ Վեդ. Տեփոյեան		216
— Տ. Կորիւն Մ. Վեդ. Մանուկեան		217
— Տ. Գեղոր Վեդ. Նազարեան		218
— Պողոս Զ. Պող		219
— Ցովհաննես - Պողոս Ա. Պող		221